



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

### Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:


- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

### About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>







Spec 9/6 pheas

## ՀԱՄԱՐՈՅ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ

## ՏԵՇԻՑ ԵՒ ԾԻՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՑՑ

ՎԱՐԱՐԵԼԱԿԱՆ ՈՒՂԴԱՓԱԼ Ս. ԵԿԵՂԵՑՎՐԱ

#### Ի ԳԵՏԱ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՑ

ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

ԽՈՐԻ ԱՐԱԳ ՔԱՀԱՆԱՅԻ ՓԵՀԱԿԱՆԱԴՐԱՆ


سارف ھنگارت ہلیہستک فی ۹ ربیع الاول سنہ ۳۱۴ تاریخی  
۱۔ سہ نو مزولی رخصتمام سیلہ طبع اول نشدر

—•—


Կ. ՊՈԼԻՄ

Տպագր. ՆԵԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵ

- 189 -



**UNIVERSITY OF MICHIGAN LIBRARIES**



Pehlivanean, Khoran  
Hannar et Butsacoutien tants.  
769

Խ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Տ. Տ. Մկրտչի Ա. ՄՐԲԱՋՆԱԳՈՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

ԱՄԵՆԱՏԵՇԱՑՈՒՅՑ



Խ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹՅԱՆ

ՄՐԲՈՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ Տ. ՅԱՐՈՒԹԻՒՆ Ա. ԱՐՔԵՊԻ

ՎԵՀԱՊԵՏԵԱՆ



152 p.

ՀՐԱՄԱՆ

Տ. ՄԱՂԱՔԻԱՅ Ա. ԱՐՔԵՊԻՄԱՆՈՎՈՅ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՑ

Եւ Պատրիարքին Հայոց Թուրքիոյ

Grad  
EKL N  
3048  
BUHR

Ը 1  
3 48  
Ը 1, Ը 1

## ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ՀԱՅՈՑ

ԿՈՍՏԱՆԴԻՇՈՒՊՈԼԵՄ



Արժանաւորի Տ. Խորենայ Փեղիվանեան  
Խաչակիր Աւագ Քահանայի՝ սիրելոյ մերում  
ի Տեր խնդալ :

Գեղեցիկ խորհուրդ մը յղացեր ես, հաւատացեալ  
ժողովրդեան բացատրել իւր ամեն օր տեսած եւ կա-  
տարուած՝ խորհրդական եւ ծիսական եւ բարեպաշտա-  
կան գործողութիւնները :

Բացատրութիւնը մտին կը խօսի եւ կ'ընդարձակէ  
հոսկացողութիւնը, սրտին կը խօսի եւ սիրելի կ'ընէ  
գործողութիւնը, կամֆին կը խօսի եւ կը դիւրացնէ  
գործադրութիւնը :

Երակի նուեր մը կը բերես ուրեմն հաւատացելոց՝  
որոց հոգեւոր պատօնեութեան կոչուած ես սուրբ կոչ-  
մամբ, եւ կրկնակի լրացուցած կը լինիս զայն՝ անձ-  
նական պատօնավարութեան կցելով գրական աշխատա-  
սիրութիւնը : Երէ առջինով ցվերջ՝ կենացդ՝ կը լինիս  
արդիւնաւոր, երկրորդով նաև յետ մահուան կը մնաս

— 2 —

Երախտաւոր, Աստուած զՔեզ կրկին վարձուց ընէ արժանաւոր :

Իրաւ է որ Գու լնօրած նիւրդ ընդարձակ է եւ աշխատուքիւնդ համառօտ . եւ նիւրդ սպառած չես կրնար համարուիլ : Բայց ինչպէս նմանօրինակ առքիւ ուրիշ մի պատուական եկեղեցականի — Արժ. Տ. Գիւտ Ա. Քահանայ Աղանեանի — ալ գրած եմ, ժողովրդական թերեւ ածխատափուքիւններ աւելի պտույ կը բերեն հան դասական ծանր երկասիրուքիւններ :

Ողջ լինել Քեզ մաղքեմ ի Տեր :

Պատրիարք Կ. Պոլսոյ

ՄԱՀԱՔԻԱ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

1 Մարտ 1898



## ՅԱՌԱԶԱԲԱՆ

Իւրաքանչիւր Կրօնական Ժողով Ազգային Կեդրոնական Վարչութեան իւր պաշտօնավարութեան կանոնական երկամեայ շրջանին մէջ՝ ըստ պահանջման իւր պարտաւորութեան որոշած է յատուկ Շրջաբերականայանձնարարել Պատուարժան Թաղական Խորհրդոց եւ Հոգաբարձութեանց, որ իրենց անմիջական հսկողութեան ներքեւ գտնուած վարժարանաց մէջ պարտաւորիչ ընեն Քրիստոնէական կրօնի ուսումն, եւ զիւրուսոյց եղանակաւ աւանդել տան ուսանողաց՝ Ս. Գրոց Հին եւ Նոր Կտակարանի պատմութեան, քրիստոնէական վարդապետութեան եւ բարոյից կարեւոր դասերը։

Ծնորհիւ անդուլ հոգածութեան Կրօնական Ժողովոյ իւրաքանչիւր շրջանի՝ Ազգային վարժարանաց մէջ կ'աւանդուին ցայսօր ժամանակի՝ Ս. Գրոց Հին եւ Նոր Կտակարանի պատմութիւնը հանդերձ համառօտ բացատրութեամբ, քրիստոնէական հաւատալեաց էական մասերը, բարոյագիտութեան կարեւոր սկզբունքները, ինչպէս նաև Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ համառօտ պատմութիւնը, այն դասազրոց վրայ, որոնք Կրօնական Ժողովին ընարանօք որոշուած եւ արտօնուած են ի կիրառութիւն։

1895-96 տարւոյ շրջանի Կրօն Ժողովս Ազգ. Կեդր. Վարչութեան՝ թաղային վարժարանաց մէջ աւանդուած քրիստոնէական կրօնի ուսուցման մասին ընելիք անօրինութեանց ձեռնարկելէ յառաջ հարկ դատեց տեղեկութիւն ստանալ նախապէս՝ թէ ի՞նչ դասազրքեր կը գործածուին կրօնական ուսմանց համար, եւ թէ՝ շաբաթը քանի՞ օր եւ քանի՞ ժամ կ'աւանդուի իւրաշանչիւր դասարանի կրօնի ուսումը, եւ նոյն միջոցին

— 6 —

ձեռնարկեց պատրաստելու կրօնական ուսմանց ծրագիրն, եւ օգտակար դատեց, որ ուսանող մանկանց բացադրուին նաեւ Ս. Եկեղեցւոյ մէջ կատարուած տօներն եւ ծէսերը, որոց դասագիրքը կը պակաէր ի մեզ յայնժամ.

Ինձէն ձեռնարկած էի արդէն այս երկասիրութեան, զոր յառաջ տանելու իր առիթ եւ խրախուսիչ եղաւ կրօնական Ժողովոյ նոյն որոշումն, եւ զոր յաջողութեամբ Տեառն աւարտելով մատուցի կրօնական Ժողովոյ, որ յետ քննութեան՝ ըստ ամենայնի համաձայն գտաւ զայն ողջամիտ վարդապետութեանց առաքելական ուղղափառ Ս. Եկեղեցւոյ Հայաստանեայց, եւ արտօնեց իրմաւ դասագիրք գործածելու յուսումն ուխտի մանկանց Ազգային կրթարանաց, եւ բարեպաշտ Ժողովրդոց ընթերցանութեան արժանի մի շահաւէտ գրքոյկ։

Դասագրքիս հրատարակութեան առթիւ կարեւոր կը համարիմ խոստովանիլ, թէ իմ այս երկասիրութիւն չկրեր կնիք կատարելութեան եւ յայտնել միանգամայն՝ թէ հակառակ համառօտութեան դասագրքիս զանց չ'ըրի սակայն բաւական գոհացուցիչ տեղեկութիւններ տալու յօգուտ ուսանողաց, թողլով մեր Եկեղեցական քաջահմուա Ս. Հարց եւ Եղբարց՝ նոուլ դասագրքիս թերին եւ երկասիրել անոր իւրաքանչիւր մասանց նախնական սկզբնաւորութեան, հաստատութեան եւ գործադրութեան պատմութիւնը, որպէս զի՝ իմ իրեւ ծրագիր պատրաստած գործ համնի յիւր կատարելութիւն։

ԽՈՐԷՆ ԱԽԱԳ ՔԱԶԱՆԱՑ ՓԷՅԼԻՎԱՆԵԱՆ



# ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ

ՏՕՆԻՑ ԵՒ ԾԻՍԻՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ

Ա. ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀԱՅԱՍՏԱՆԱՅՑ

## Ն Ե Ր Ա Ծ Ո Ւ Թ Ի Ւ Ն

### Աստուածպատութիւն

Աստուածպաշտութիւնն է հաւատալ յԱստուած կենդանի , ճանաչել զնա աղբիւր ամենայն բարութեանց , յուսալ ի նա եւ սիրել զնա իբրեւ Արարիչ , Տէր եւ Հայր , ուստի Աստուածպաշտութիւնը կը բովանդակի երեք գլխաւոր առաքինութեանց մէջ . որ են Հաւատ, Յոյս եւ Սէր :

Աստուածպաշտութիւնն որ Աստուծոյ արարչին ընծայուած կրօնական պատիւն ու ծառայութիւնն է , ունի երկու մասն . Ներքին եւ Արտաքին :

Ներքին է այն պատիւն ու ծառայութիւնը , զորքրիստոնեայն ներքնապէս , այսինքն մտօք եւ սրտիւ կ'ընծայէ իւր արարչին Աստուծոյ :

Արտաքին է այն պատիւն ու ծառայութիւնը, զոր քրիստոնեայն ծիսական եղանակաւ կ'ընծայէ իւր արարչին Աստուծոյ :

Աստուածպաշտութիւնն երկու կերպ է, Առանձնակի եւ Հասարակաց կամ Հրապարակական :

Առանձնական կ'ըսուի, երբ քրիստոնեայն հանապազօր առաւօտ եւ երեկոյ կ'առանձնանայ իւր բնակավայրին մէջ, եւ ազօթիւք ու երկրպագութեամբ կը դիմէ իւր երկնաւոր Հօր, մատուցանելու համար պէս պէս խնդրուածներ :

Հասարակաց կամ Հրապարակական կ'ըսուի, երբ քրիստոնեայն իւր հաւատացեալ եղարց հետ կը պաշտէ զԱստուած գոհութեամբ եւ փառաբանութեամբ, հասարակաց Աստուածպաշտութեան յատկացուած նըւիրական տեղերը :

Հասարակաց Աստուածպաշտութեան յատկացուած նուիրական տեղերն են ըստ ծիսի մի, սուրբ, կաթողիկէ եւ առաքելական եկեղեցւոյ Հայաստանեայց՝ եպիսկոպոսէն (1) օրհնուած եւ սուրբ միւռնաւ օծուած տաճարները, յորս միայն կարելի է կատարուիլ հասարակաց Աստուածպաշտութիւնը :

Տաճարները որք յանուն Աստուծոյ կառուցուած եւ Անոր Իրապարակական պաշտօն մատուցանելու նուիրուած սրբավայրեր են, ընդհանրապէս կը կոչուին «Եկեղեցի » . անոր համար՝ որ զինուորեալ եկեղեցին սոյն տաճարներուն մէջ կը համախմբուի, ներկայ գըտնուելու համար կատարուած կանոնական ժամերգու-

[1] Երբ եպիսկոպոսը յկարենայ անծամբ կատարել նորս կառոյց տաճարին օծման արարողութիւնը, յայնժամ հրաման նաւ եպիսկոպոսին՝ բահանայ մը կը կատարէ օծման արարդու թիւնը :

թեանց , փրկարար Խորհրդոց եւ Սրբազնն արարողութեանց , պաշտելու իւր ծշմարիտ Աստուածն եւ խնդրելու Ամսկէ թէ՛ իւր անձին եւ թէ՛ համօրէն քրիստոնէից կենդանեաց եւ ննջեցելոց համար ամեն բարիք :

Հասարակաց Աստուածպաշտութեան էական մասերն են .

Ա . — Կանոնական ժամերգութիւնք եւ ծիսական եղանակք :

Բ . — Տօնակատարութիւնք :

Գ . — Խորհուրդք սուրբ Եկեղեցւոյ եւ Ս. Պատարագ :

Դ . — Եկեղեցական արարողութիւնք . եւ

Ե . — Բարեպաշտական աւանդութիւնք :



ՄԱՍՆ Ա. Բ Ա. Զ Ի Ն

## ԿԱՆՈՆԱԿԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆՔ

Ե Կ

ԾԻՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՔ



ԳԼՈՒԽ Ա.

Կանոնական ժամերգութիւնք

Հասարակաց Աստուածակալութեան էական մասերէն մին է կանոնական ժամերգութիւնը, որ անխափան կը կատարուի ամեն առաւօտ եւ երեկոյ Ս. եկեղեցւոյ մէջ :

Կանոնական ժամերգութիւնը կը սկսի տէրունական աղօթքով եւ սաղմոսաքաղութեամբ . եւ կը շարունակուի ընթերցմամբ Ս. Գրոց , հոգեւոր երգովք, մաղթանօք , քարոզիւք եւ աղօթիւք : Նոյնպէս փրկարար Խորհրդոց եւ սրբազնա արարողութեանց սկզբնաւորութիւնք կը լինին տէրունական աղօթիւք եւ սաղմոսիւք ի ձայն կամ ի թիւ :

Ա. Գրոց ընթերցմունք են Հին Կտակարանի այն մասերն , որոնք Մեսիային մարդեղութիւնն եւ Անոր կատարելիք փրկագործ տնօրինութիւնները կ'ակնարկեն : Իսկ նոր Կտակարանէն չորս Աւետարանք . Գործք Առաքելոց և առաքելական թղթերը :

Հոգեւոր երգոց սկզբնաւորութեան մասին թէպէտ եւ որոշ տեղեկութիւն մը չկայ աւանդուած , սակայն սա ստոյգ է որ Աստուածապաշտութեան առաջին ժամանակներն անգամ ամեն ազգի մէջ կային հոգեւոր երգեր , իբրեւ օրհնութիւնք աստուածապաշտ մարդոց առ Աստուած , ինչպէս Մովսիսի օրհնութիւնն , Դաւթի սաղմուներն՝ որք աստուածագդեցիկ երգեր են , ի ծննդեան Մեսիային հրեշտակաց երգը , երրայեցի մանկանց օրհնութիւնն (ովսամննա) եւայն : Յետ հաստատութեան քրիստոնէական եկեղեցւոյ հետզհետէ յօրինուած են այլ եւ այլ հոգեզմայլ երգեր , շարականներ , մեղեղիներ , տաղեր , որոնք ըստ պատշաճի աւուր կ'երգուին եկեղեցւոյ մէջ , իբրեւ աղօթք առ Տուիչն ամենայն բարեաց :

Մաղթանք , քարոզք եւ աղօթք՝ հասարակաց Աստուածապաշտութեան կարեւոր մասերն են . որովք կը գոհանամք Աստուծոյ բարերարութեան կամ այն մասնաւոր չնորհաց համար , զորս ընդունած եւ վայելած եմք հաւաքարար , եւ կը ինսդրեմք թողութիւն մնրայն ներելի մեղաց համար , զորս իբրեւ սխալական մարդիկ գործած ենք ակամայութեամբ :

Հասարակաց Աստուածապաշտութեան կամ աղօթից վերաբերեալ ընթերցուածք բովանդակուած են « Ժամագիրք » անուն եկեղեցական սրբամատենին մէջ , զոր յօրինած են մեր երանաշնորհ թարգմանիչք Սահակ եւ Մեսրոպ եւ երանելի հայրապետք Հայաստան-

եայց Ս. եկեղեցւոյ Գիւտ , Յովհանն Մանդակունի եւ  
Ներսէս Ծնորհալի :

Հստ կարգաւորութեան Ժամապրքի օրն ինն ան-  
գամ հասարակաց աղօթք կը կատարուին մեր եկեղե-  
ցեաց մէջ միայն , որ կ'ըսուի « Կարգաւորութիւն հա-  
սարակաց աղօթից Հայաստանեայց Եկեղեցւոյ » . ինչ-  
պէս են Գիշերապաշտօն կամ Գիշերային ժամ , Առա-  
ւոտեան ժամ , Արեւագալի ժամ , Երրորդ ժամ , Վե-  
ցերորդ ժամ , Խններորդ ժամ , Երեկոյեան ժամ , Խա-  
ղաղական ժամ եւ Հանգատեան ժամ ,

Լուր օրերը , թէ՛ ուտիք լինի եւ թէ՛ պահք , զի-  
շերային , առաւոտեան , արեւագալի , երրորդ , վեցե-  
րորդ եւ իններորդ , երեկոյեան եւ խաղաղական ժա-  
մերու պաշտամունք կը կատարուին յարակցարար , իսկ  
կիւրակէ եւ այլ տէրունական ու տօնական օրերը՝ զի-  
շերային , առաւոտեան եւ երեկոյեան ժամերու պաշ-  
տամունք միայն :

Քառանորդական պահոց լսւր օրերը յորս չմատուց-  
ուիր Ս. Պատարագ , երրորդ , վեցերորդ եւ իններորդ ,  
եւ երեկոյեան ժամու պաշտամունք միացուած կը կա-  
տարուին , որ կը սկսի ցորեկուան երրորդ ժամուն եւ  
կ'ըսուի « Ճաշու » ժամ :



Ա.

Գիշերապաշտօն կամ Գիշերային ժամ (1)

Գիշերապաշտօնն որ կը մատուցուի Հօր Աստուծոյ,  
կը սկսուի տէրունական աղօթքով եւ համառօտ օրի-  
նաբանութեամբ մը , եւ ապա Սազմոս «Տէր զի բա-  
զում եղեն» լուր օրերն ի թիւ եւ շաբաթ, կիւրակէ,  
եւ տօնական օրերն ի ձայն :

Յաւարտ Սազմոսին այն օրն յորում պիտի մատու-  
ցուի Ս. Պատարագ, կ'երգուի «Յիշեսցուք ի գիշերի  
զանուն քո Տէր» երգը. Այս երգին կը յաջորդէ «Զար-  
թուցեալքս ամնենքեան» փառատրական եւ հայցողա-  
կան քարոզը, որմէ վերջը Ներսիսի Շնորհալւոյ յօրի-  
նած «Աշխարհ ամենայն» երգն, ամեն լուր եւ տօնա-  
կան օրերն, երբ Ս. Պատարագ պիտի մատուցուի, եթէ  
ոչ՝ տօնական օրերն՝ յիսուն եւ պահոց օրերը հարիւր.  
«Տէր ողորմնա» զոր ժամօրհնողը (2) կ'ըսէ : Իսկ կիւ-  
րակէ եւ Տէրունական օրերը՝ դարձեալ Ներսիսի Շնոր-  
հալւոյ յօրինած երգն «Առաւաօտ լուսոյ» . որոյ յաւարտ

[1] Գիշերապաշտօն կ'ըսուի այն կանոնական ժամերգու-  
թիւնն, որ յառաջ քան զարշալոյսն կը սկսուի եւ առաւօտուն  
կ'աւարտի:

[2] Ժամօրհնող կը կոչուի այն վարդապետը կամ քահանայն,  
որ կը սկսի կանոնական ժամերգութիւնը եւ կ'ըսէ ժամազրբի  
մէշ նշանակուած մաղթանքները :

քահանայն կամ նոյն աւուր պատարագիչը կ'ընթեռնու  
«Զքէն գոհանամք» եւ «Խաղաղութիւն ամենեցուն»  
կցորդով գոհացողական աղօթքը : Յետոյ օրուան ձայ-  
նէն (5) կ'երգուի եղանակաւոր Սաղմոս, որ կ'ըսուի  
«Կանոնազլուխ» եւ կը կատարուի հոգեհանգստեան  
պաշտօն վասն յիշատակի հոգւոց ի Քրիստոս Յիսուս ի  
Տէր մեր հաւատացելոց :

Յաւարտ պաշտաման Հոգեհանգստեան՝ տէրունա-  
կան ազօթքով եւ յուսով ի Տէր ննջեցելոց համար բա-  
րեմաթմանքով մը կը սկսուի «Օրհնութեան» աւուր  
պատշաճի շարականը : Խնչպէս Մովսէս եւ որդիք Խո-  
րայէլի երգեցին «Օրհնեսցուք զՏէր, զի փառօք է փա-  
ռաւորեալ»: Նոյնպէս քրիստոնէական եկեղեցին ի ձեռն  
Յիսուսի Քրիստոսի՝ անմարմին Փարաւոնի սատանայի  
ծառայութենէն ազատուելուն համար «Օրհնեսցուք զՏէր  
զի փառօք է փառաւորեալ» սկզբնաւորութեամբ կ'եր-  
գէ օրհնութեան շարական(4) որ երբ կ'աւարտի, կ'ըս-  
ուին Մաղթանք տէրունական եւ սրբոց տօնից եւ պա-  
հոց աւուրց համար՝ որոնցմէ վերջն ի թիւ կամ ի ձայն  
կը կարգացուին մեր Սահակ Պարթեւ հայրապետին ը-

---

[3] Զայներն ութ են, -ց, -ի, ք, բ, գ, տ, թ, ր: Տար-  
ւոյն իւրաքանչիւր օրն ունի այս ութ ձայներէն մին, որ նշա-  
նակուած է մեր օրացոյցներուն մէջ:

[4] Մինչեւ հինգերորդ դարուն սկիզբները չկային շարա-  
կանք օրհնութեան, ուստի օրհնութեան սաղմոսք կ'երգուէին:   
Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ յօրինելով շարականներ՝ երգեցին եւ  
անոնց հետեւեցան մեր Եկեղեցւոյ Ս. Հարք յօրինելու Եղանա-  
կաւոր երգեր Կիւրակէ, Սրբոց տօնից եւ պահոց աւուրց հա-  
մար, որք ամեն օր ըստ պատշաճի կ'երգուին մեր Ս. Եկեղեց-  
ւոյ մէջ:

սած քարոզներէն եւ սահմանած աղօթքներէն մին ըստ ձայնի, «Խնդրելով ի Տեառնէ պահել զմեզ յերեւելի եւ յաներեւոյթ թշնամնաց եւ ի փորձութեանց, եւ աղա-չելով զծէր վասն խաղաղութեանը աշխարհի եւ պահ-պանութեան ամենայն հաւատացելոց»:

Յետ քարոզից եւ աղօթից կ'երգուի «Թագաւոր յա-ւիտեան» յօրինուած ութ ձայներու վրայ, որոնք ժա-մագրքին մէջ կ'ըսուին «Թագաւորք Մարտիրոսաց»<sup>(5)</sup>, կան նաև «Թագաւորք ապաշխարութեան» շաբաթա-կան հնգօրեայ պահոց համար. Ասոնցմէ զատ կայ նաև յատուկ «Թագաւոր յաւիտեան, Այսօր դասք», որ յատ-կապէն յօրինուած է քրիստոնէական հաւատոյ նախա-վկայ եւ առաջին մարտիրոս Ս. Մտեփաննոսի համար, որ քարիծմամբ նահատակուած է : Այս երգերն իբրեւ աղաչանք կ'ուղղուին ամեն լուր օրեր առ Տէր Աստ-ուած: Իսկ կիրակէ եւ Տէրունական տօնի օրերն ըստ կարդի կ'ըսուին « Ակէլուք » որոնք իբրեւ օրնութիւն եւ գոհութիւն կ'երգուին առ Աստուած: Այս ալէլուք մեր Փրկչին կատարելիք տնօրինութիւններն ակնարկող Սաղմուներէն հաւաքածոյք մ'են :

---

[5] Մարգարէից եւ առաքելոց տօնի օրերէն դուրս՝ ուրիշ ամեն որբոց տօնի օրերն Եկեղեցին կ'անուանէ Մարտիրոսաց տօն :

Բ.

Առաւտեան ծամ

Առաւտեան ժամու պաշտումն որ կը մատուցուի  
Որդւոյն Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի, ունի կենսա-  
բեր յարութեան խորհուրդը՝ Երբ մեր Փրկիչը յարեաւ  
ի մեռելոց, երեւցաւ նախ իւղաբեր կանանց, ապա  
աշակերտաց եւ հետզհետէ այլոց բազմաց, եւ լցուց  
զանոնք հոգեւոր ցնծութեամբ։ Ուստի ի սկզբան ա-  
ռաւտեան ժամուն՝ յետ Տէրունական ազօթից կ'ըսուի  
այս մաղթանքը և լցաք առաւտու, ողորմութեամբ քով,  
ցնծացաք եւ ուրախ եղաք զամենայն աւուրս կենաց  
մերոց։ «Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն մերոց զո-  
վեալ եւ փառաւորետլ է անուն քո յաւիտեան» փոխ-  
սաղմոսէն վերջը կ'երգուի հարցի շարականը, յորում  
կը պատմուի երից մանկանց հրաշալի փրկութիւնն ի  
հրեշտակէն, զոր Որդի Աստուծոյ դաւանեցաւ Նարու-  
գոդոնսոսոր։

Զկնի հարցի շարականին կ'ըսուի աղաչաւոր քա-  
րոզ մը, որով կ'աղաչենք զՏէրն մեր Յիսուս Քրիստոս,  
որ լուսուոր եւ սուրբ պահէ մեր միտքը, որպէս զի  
ամեն մեղքէ եւ աշխարհային քանկութիւններէ խոր-  
շելով՝ ուշադիր լինինք պահելու մեր Փրկչին պատ-

ու իրանքները եւ ընդունելու յաւիտենական կենաց պասկը :

Այս քարոզին կից մաղթանքէն վերջը կ'երգուի «Մեծացուցէ» շարականը , որով կը յիշենք Յիսուսի Տեառն մերոյ հրաշափառ ծնունդն ի Ս. Կուսէն Մարիամայ, եւ բաց ի կիւրակէ՛ ամեն լուր, տօնական եւ տէրունական օրեր սահմանադրեալ քարոզով եւ աղօթքով մը կ'աղաչենք զԱստուած զՀայրն մեր երկնաւոր, միջնորդ ունելով իւր միաձին Որդւոյ ծնողքն Ս. Կոյսն Մարիամ եւ բոլոր սուրբերը, որ մեր մեղքերը ներէ եւ արժանի ընէ զմեզ՝ գոհութեամբ փառաւորելու զինքն:

Կիւրակէ օրն որ Քրիստոսի Տեառն մերոյ յարութեան յիշատակն է «Մեծացուցէ» շարականէն վերջը՝ կիւրակէ աւուր յատակ եղած եղանակաւոր քարոզով կ'աղաչենք զՏէր , եկեղեցւոյն շինութեան եւ բարեկարգութեան , հաւատացելոց փրկութեան եւ անոնց պաղատանաց ընդունելութեան համար , եւ աղօթքով մը կրկնելով մեր քրիստոնէական հաւատոյ այն համառօտ գաւանութիւնը, թէ Յիսուս Քրիստոս Աստուած մեր յաւիտեանս յաւիտենից թագաւորն է, եւ զինքն զԱստուածորդին Յիսուս Քրիստոս ի գերեզմանի թաղուած հաւատալով կ'երգենք. « Արի Տէր, օգնեա մեզ եւ փրկեա զմեզ իսպառ վասն անուան Քո» « Արի եւ մի մերժեր զմեզ վասն անուան Քո » : Եպիսկոպոս կամ քահանայն շուրջառազգեստ իւղաբերից Ս. Աւետարան ի ձեռին աւանդատնէն դուրս ելնելով, որ է նշան մեր Փրկչին ի գերեզմանէ յառնելոյ. կ'ելնէ բեմն առաջնորդութեամբ բուրվառակիր սարկաւագին եւ երկու մոմակալաց, եւ նոյն պահուն կ'երգենք ուրախութեամբ, «Թաղաւորեացէ Տէր յաւիտեան , Աստուած քո Սիօն յազգէ յազգ» եւ «Օրնեա անձն իմ

զԾէր, օրհնեցից զԾէր ի կենդանութեան իմումք։ Քահանայն կ'ընթեռնու իւղաբերից Ս. Աւետարանը (1)։ Յաւարտ Ս. Աւետարանին բաց ի քառասնորդական պահոց կիւրակէներէն, քահանայն կ'աւետարանէ մեր Փրկչին կենսաբեր յարութիւնը՝ եկեղեցական դասէն աստիճանաւ կամ ձեռնադրութեամբ երիցագունին ըսելով՝ «Թրիստոս յարեաւ ի մեռելոց», եւ երիցագոյնն կը հաղորդէ Ս. Յարութիւնան աւետիսը միւս եկեղեցական պաշտօնէից։ Նոյն պտոււն փառատրական երգով կ'օրհնենք, կը գովենք եւ կը փառաւորենք Քրիստոսի Տեան մերոյ տիեզերալոյս յարութիւնը։ Սարկաւագը «Զուարճացեալքս մեծաւ ուրախութիւնմը» քարոզով կը խնդրէ ի Տեանէ, որ զմեզ զամնքս արժանի ընէ յարութիւնն, եւ քահանայն կ'ըսէ «Ամենակեցոյց ճշշմարիտ, սուրբ եւ մեծի յարութիւնն մաղթանքը»։ Յետ որոյ կ'երգուի «Ողորմեա'յի» շարականը, որ կը յիշեցնէ մեզ մեր նախամօր փրկութիւնը ծննդեամբ Ս. Կոյս Մարիամու Աստուածածնի, եւ կը խնդրուի մեր Փրկչին ողորմութիւնը մեր անձանց համար։

Յաւարտ շարականին սարկաւագը գոհաբանական քարոզով մը գոհութիւն կը մատուցանէ առ Տէրն մեր Քրիստոս, որ զմեզ զամնքս արժանի ընէ իւր անձանելի այն խոստմանց, զոր խոստացաւ իւր բոլոր սիրելեաց, որոնց յարակից մաղթանքէն վերջը երգեցիկ դպիրք կ'երգեն «Օրհնեցէք զԾէր յերկնից», որով ման-

---

(1) Քառասնորդական պահոց կիւրակէ օրերը Խաղման մասը եւ Զատկի յինանց մէշ յարութեան մասը միայն կը կարդացուի իւղաբերից Աւետարանէն, որ Քրիստոսի Տեան մերոյ Թաղումն ու յարութիւնը կը պատմէ ի լուր հաւատացելոց .

կունք եկեղեցւոյ կք հրաւիրուին երգել օրհնութեան  
երգեր :

Այս շարականէն վերջը կ'երգուի հրեշտակաց փա-  
ռաբանական երգն « Փառք ի բարձունս Աստուծոյ եւ  
յերկիր խաղաղութիւն ի մարդիկ հաճութիւն » : Հը-  
րեշտակաց այս երգն ունի այս իմաստը , « Փառ կը  
մատուցանենք Հօր Աստուծոյ՝ ծննդեամբ միածին Որ-  
դոյն , որով երկնից խաղաղութիւնը պիտի իջնէ երկրի  
վրայ եւ Հօր Աստուծոյ հաճութիւնը պիտի դառնայ  
մարդկային ազգի վրայ :

Հրեշտակաց երգին վրայ եղած յաւելուածն որոյ  
կէսը մեր ուղղափառ դաւանութեան համառոտութիւնն  
է , եւ այն պահուն ձեռնամած (<sup>1</sup>) կը կենանք , եւ միւս  
կէսը հայցողական աղօթք , եւ յայնժամ բազկատարած  
կը կենանք , Եփեսոսի տիեզերական Ս. Ժողովոյ մէջ  
սահմանուած է , կ'ըսուի : Այս սքանչելի երգն ամեն  
առաւօտեան ժամերգութեան կ'ըսուի :

Կիւրակէ օրերը սարկաւագը իւր քարոզովը կը հը-  
րաւիրէ հաւատացեալները զԱստուած աղաչելու վասն  
խաղաղութեան ամենայն աշխարհի եւ հաստատու-  
թեան Ս. եկեղեցւոյ , ամենայն Հայոց Հայրապետին ,  
եպիսկոպոսաց , վարդապետաց , քահանայից , սարկա-  
ւագաց , դպրաց եւ ամենայն ուխտի մանկանց եկեղե-  
ցւոյ . ինչպէս նաեւ ճանապարհորդաց ողջամբ ուղե-  
ւորութեան , հիւանդաց առողջութեան , անձրեւաց  
քալցրութեան , պտղոց առատութեան եւ ի Քրիստոս  
ննջեցելոց հոգւոց համար , առ որս ժողովուրդը կ'ա-  
ղաղակէ « Տէր ողորմեա : »

[1] Զեւնամած կը նշանակէ ափ ափոյ կցել , որ է նշան  
միութեան քիստոնէական եկեղեցւոյ , դաւանութեամբ միոյ  
միայնոյ նշանական առողջութեան :

Ա. Ծննդեան եւ Ա. Աստուածածնի տօնի օրերուն կ'ըսուի « Մայր սուրբ , սքանչելի լուսոյն » : Արբոց յիշատակի օրերը՝ ըստ պատշաճի կանոնեալ քարոզ մը՝ մարգարէից եւ առաքելոց համար կամ հայրապետաց եւ մարտիրոսաց համար յօրինուած : Իսկ պահոց օրերը՝ Փառաւորեացուք զամեննակալն Աստուած քարոզը , որով կը գոհանամք զԱստուծոյ ամբողջ գիշերը խաղաղութեամբ անցնելնուս . եւ կը խնդրեմք առաջիկայ ցորեկն ալ խաղաղութեամբ անցնելու Աստուծոյ հզօր պաշտպանութեան ներքեւ :

Այս քարոզէս յետոյ քահանայն կ'ընթեռնու « Գոհանամք զքէն Տէր Աստուած մեր » ազօթքը , եւ յետոյ « Խաղաղութիւն ամեննեցուն (1) » ըսելով կը շարունակէ անոր երկրորդ մասը , որուն կը յաջորդէ երեքսրբեան երգը « Սուրբ Աստուած , Սուրբ եւ հզօր , Սուրբ եւ անմահ , որ խաչեցար վասն մեր . ողորմեա մեզ » : Այսպէս կ'երգուի ամէն լուր եւ տէրունական օրերը , իսկ կիրակամուտ երեկոյներն եւ կիրակէ օրերն « Որ յարեար ի մեռելոց , » եւ միւս տնօրինական տաներուն կ'երգուի ըստ պատշաճի աւուր . Հոգեգալստեան տօնին միայն կ'երգուի ի դէմս Հոգւոյն սրբոյ , ուստի եւ կ'երգուի « Որ եկիր եւ հանգեար յառաքեալմն » : Երեքսրբեան երգին յարակից է « Փառաւորեալ եւ օրհնեալ միշտ սուրբ կոյս » . զայս ըստ աւանդութեան յօրինած է Թովմաս առաքեալ , որով մեզ միջնորդ կ'ունե-

[1] Հայրապետը , Պատրիարքը եւ առաջնորդ Եպիսկոպոսը եկեղեցւոյ մէջ այս խաղաղութիւնն իրենք կուտան ժողովրդոց վրայ խաչակնքելով , ինչպէս նաեւ առաւօտեան « Զքէն գոհանումք » եւ երեկոյեան « Լուր ծայնից » ազօթքի ժամանակ :

նամք զսուրբ կոյնն Մարիամ Աստուածածին . մեր աղջանքը մատուցանելու իւր միածին Որդոյն Աստուծոյ , Յետոյ « Փրկել զմեզ ի փորձութենէ » մաղթանքը եւ « Վասն լսելի լինելոյ Տեան Աստուծոյ » քարոզը Լուր օրերը « Օրհնեցէք մանկունք զՏէր » սաղմոսի սկզբնաւորութեամբ ըստ պատշաճի կ'երգուի շարական, որով եկեղեցին որ մեր մայրն է, կը հրաւիրէ իւր մանուկներն օրհնել զԱստուած : Յաւարտ շարականին կ'ընթեռնու քահանայն « Սուրբ ես Տէր Աստուած մեր » աղօթքը , որով Աստուծոյ մարդասիրական գութը կը հայցեմք , եւ կը խնդրեմք ինչ որ հարկաւոր է մեր հոգւոյ եւ մարմնոյ պիտոյից համար :

Այս աղօթքէն ետքը (1) տօնի օրերը « Սիրեցի զի լուիցէ » եւ պահոց օրերը՝ « Բանից իմոց ունկն զիր » փոխսապեմոսին սկզբնաւորութեան ժամանակ կ'ըսուի Ներսէսի շնորհալոյ հեղինակած երգը շաբթուան իւրաքանչիւր օրուան համար , որ Աստուածային արարչութեան պատմութիւնն է . զոր փառաբանական եղանակաւ մը կը պատմենք , եւ յիշելով անոր նախախնամութիւնն ու ամենակարողութիւնը՝ կը մատուցանեմք պէս պէս հայցուածներ :

Զկնի այս երգին կ'ըսուի « Քրիստոս Աստուած մեր » մաղթանքը սրբոց յիշատակի օրերը, որով Աստուծոյ խաղաղութիւնն եւ ողորմութիւնն կը խնդրեմք մեզ համար , բոլոր սուրբերն եւ ի մասնաւորի նոյն օրը յիշատակուած սուրբը բարեխօս ունելով մեզ , եւ քա-

(1) Հստ հրահանզի ժամագրին այս աղօթքէն անմիջապէս յետոյ հարկ է ըսել « Տէր ամենակալ » Մանասէի աղօթքը բառասնորդական պահոց լուր օրերը, բայց Կ. Պոլսոյ եկեղեցեայ մէջ Արեւագալէն ետքն ըսելու սովորութիւնը ներմուծուեր է :

Հանայն առաքելոց եւ մարդարէից, հայրապետաց ու վարդապետաց տօնի օրուան համար ուրոյն եւ մարտիրոսաց, ճգնաւարաց եւ կուսանաց համար ուրոյն յօրինուած աղօթքը կը կարգայ, մաղթելով ի Տեառնէ, որ նոյն օրը յիշատակուած սրբոյն աշխարհի աստ ունեցած հաւատոյ, յուսոյ եւ սիրոյ եւ հոգեւոր արիութեան չնորհքը պարզեւէ համօրէն հաւատացեալ ժողովրդեան եւ ողորմի ամենուն իւր անհուն զթութեամբն եւ անբաւ մարդասիրութեամբ : Իսկ պահոց օրերը կենսատու սուրբ Խաչը մեզ ապաւէն եւ օգնական լինելու իմաստն ունեցող մաղթանքով, քարսով եւ աղօթքով կ'աղաչէ քահանայն զՏէր Աստուած, որ Սուրբ եւ պատուական խաչի պահպանէ զհաւատացեալս յանուն իւր ի խաղաղութեան : Կիւրակէ օրերը յետ երեքսրբեան երգին կ'ըսուի եղանակաւ «Եղիցի անուն Տեառն օրէնեալ» սազմոսը, եւ ըստ ձայնի աւուրն (1) Ս . Աւետարանէն կը կարդացուի բժշկութեան հրաշքներ պատմող մի կամ երկու հատուած . իսկ տնօրինական եւ տէրունական տօներուն կը կարդացուի Առուակաց եւ Մարդարէից գրուածներէն եւ առաքելական թղթերէն եւ ապա Ս . Աւետարան ըստ նշանակեալ հըրահանգաց տօնացուցին, յաւարտ Ս . Աւետարանին կերգուի Ներսէսի չնորհալւոյ հեղինակած «Նորաստեղծեալ» հոգերուղիս երգը, որ երանելի հայրապետը յօրինած է միաշարաթի աւուր համար ի յիշատակ Յարութեան Քրիստոսի : Քառասնորդաց մնծի պահոց կիւր-

(1) Թէ՛ լուր եւ Թէ՛ տօնական օրերը հանգստեան, իւղաբերից եւ Կեցո՞ի աւետարանը ըստ ձայնի աւուր կը կարդացուին . ուստի ած եւ զծ ձայնին, Յովհաննու . ակ եւ զկ. Ղուկասու թծ եւ զծ ին, Մարկոսի . բկ եւ դկ ին, Մատթէոսի աւետարանէն :

րակէ օրերը Նորաստեղծեալ երգին առաջին երկու պարբերութիւնք միայն կ'երգուին իբրեւ երդ միաշաբաթի աւուր : Ապա դպիրք կ'երգեն միաձայն՝ « Կեցո Տէր » (1) եւ երիցս « Տէր ողորմեա » . յետոյ յարակից աղօթքն, որով Քրիստոսի Ս . Յարութիւնն կամ անորուրիշ մի ֆրկական տնօրինութիւնը կ'օրհնենք ու կը փառաւորենք քրիստոնէավայել երկիւղածութեամբ : Այսպէս կը կնքուի առաւտեան ժամերգութիւնը :

Գ.

Արեւագալի

Արեւագալի ժամն ունի այն խորհրդաւոր նշանակութիւնը, թէ իմանալի արեգակն արդարութեան Յիսուս Քրիստոս յերկնից ծագեցաւ մեր վրայ, եւ լուսաւորեց զմեզ խաւարային մեղքէ, ուստի նոյն ժամուն կ'ազգաշենք զսուրբ Հոգին Աստուած, որում կը մատուցուին Արեւագալի ժամու եկեղեցական պաշտամունք, որ ի ծագել զգալի արեգական՝ լուսաւորէ մեր միտքն ու սիրտն իւր իմանալի լուսով :

Տօնացոյցը սուած է բացորոշ հրահանգ Արեւագալի

[1] Այս պահուն քահանայն զաւետարանն կը բարձրացնէ ի տես ժողովրդեան, ուզելով ըստել թէ; այս սուրբ Աւետարանաւ կեցո Տէր զժողորուրդս քո զհաւ ատայեալս ի Քեզ:

Ժամուն հասարակաց աղօթքը մատուցանելու այն ամեն լուր օրերը՝ յորս չմատուցուիր Ս. Պատարագ :

Արեւագալի ժամերգութիւնը կը կատարուի սկզբ-նաւորութեամբ տէրունական աղօթքին, վոլխ-սաղ-մոսներով, մաղթանքներով, քարոզներով եւ աղօթք-ներով. որոնք նշանակուած են մի առ մի ժամագրքին մէջ, իսկ քառամնորդական պահոց լուր օրերը՝ բացի շաբաթէ կ'երգուին մեր երանելի Ս. Հարց յօրինած հոգեռանդ երգերը :

Դ.

Երրորդ ժամ

Երրորդ ժամու հասարակաց աղօթքն որ եւ կ'ըս-ուի « ճաշու » կը մատուցուի Հոգւոյն սրբոյ, որ այս ժամուն եկաւ եւ հանգեաւ վերնատան մէջ ժո-ղովեալ երկուտասան առաքելոց եւ այլ հաւատացելոց վրայ : Նաեւ կը մատուցուի Աստուած Որդւոյն, որ այս ժամուն բարձրացաւ ի խաչին :

Ճաշու ժամը կը սկսուի տէրունական աղօթքով եւ « Օրհնեալ Հոգիդ սուրբ, Աստուած ճշմարիտ » փա-ռաբանութեամբ եւ « Ողորմեա ինձ Աստուած » յիս-ներորդ սաղմոսէն ետքը՝ կ'երգուի « Օրհնեմք զքեղ<sup>(1)</sup> զոր հեղինակած է Ս. Ներսէս Շնորհալի հայրապետն, ինչպէս եւ միւս երկու ճաշու ժամերուն երգը .

[1] Երբորդ ժամուն ճաշուն երբ եւ ըսուի, կ'երգուի

Ե .

### Վեցերորդ ժամ

Վեցերորդ ժամուն կ'աղօթենք առ Հայրն Աստուած,  
ինչը բոված օգնականութիւն մեր տկար բնութեան , որ  
հակամէտ է զթելու ի մեզս : Նաեւ կը մատուցուի  
Որդւոյն Աստուծոյ , որ այս ճամուն ճաշակեց խաչին  
վրայ քացախով խառնուած լեղին , որով քաղցրացուց  
մահաբեր պտղոյն դառնութիւնը :

Վեցերորդ ժամու աղօթից սկսումը կը լինի տէ-  
րունական աղօթքով եւ « Օրհնեալ Հայր սուրբ , Աս-  
տուած Ճմարիտ » փառաբանութեամբ ,



Զ .

### Իններորդ ժամ

Իններորդ ժամուն կ'աղօթենք առ Որդին միածին  
Ցիսուս Քրիստոս , որ ի սեղան խաչին աւանդեց իւր

Միշտ « Օրհնեմք զբեզ »-իսկ վեցերորդ եւ իններորդ ժամուն  
երգերը ինչպէս նաեւ անոնցմէ ետքը եղած երեք բարողներն  
ու աղօթքները զոր Ս. Յովհան Մանդակունի յօրինած է , բա-  
ւասնորդական պահոց ճաշուներուն կ'ըսուի :

հոգին առ Հայրն Աստուած , որով մեղաց մեռելութենէ կենդանացուց զմեզ :

Իններորդ ժամու աղօթից սկսումը կը լինի տէրունական աղօթքով եւ « Օրհնեալ Որդիդ սուրբ , Աստուած ծշմարիտ » փառաբանութեամբ .

Այս երեք ճաշուն հետզհետէ ըսելու սովորութիւն եղած է անոր համար՝ որ աղօթող ժողովուրդը կարենայ ներկայ գտնուիլ մատուցուած հասարակաց աղօթից :

Քառասնորդական մեծի պահոց լուր օրերը ճաշուի ժամերգութենէն եւ ի Քրիստոս ննջեցելոց հոգւոց համար բարեմաղթանք մ 'ընելէ յետոյ անմիջապէս կը սկսուի երեկոյեան ժամերգութիւնը :



## Ե

### Երեկոյեան ժամ

Երեկոյեան ժամուն կ'աղօթենք առ Որդին միածին, որոյ թաղման խորհուրդն ունի : Ուստի կը խնդրենք ի Տեառնէ որ այս անցաւոր աշխարհէ սկսեալ մինչ ցհանդերձեալն պահէ զմեզ իւր խնամոց ներքեւ :

Յառաջ քան զսկսումն Երեկոյեան ժամերգութեան սովորութիւն եղած է եկեղեցւոյ մէջ կարդալու « Յայսմ աւուր » գիրքը, որ Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ փրկագործ տնօրինութիւնները պատմելէ զատ քրիստոնէական հաւատով, յուսով եւ սիրով մարտիրոսա-

ցած Սրբոց նահատակութիւնն եւ աստուածահաճոյ անձնաւորութեանց այս աշխարհի մէջ ունեցած առաքինի կեանքն եւ նախանձելի վարքն ու բարքը կը նկարագրէ , որպէս զի ունկնդիր ժողովուրդը հետեւի անոնց օրինակելի կենաց :

Երեկոյեան հասարակաց աղօթից սկզբնաւորութիւնը կը լինի Տէրունական աղօթքով եւ « ծս առ Աստուած կարդացի , եւ նա լուաւ ինձ յերեկոյս , ի վաղորդեան եւ ի հասարակ աւուր » մաղթանքով , որմէ յետոյ կ'ըսուի փոխ Սալմոս « Խոնարհեցո , Տէր , զունկն քո եւ լուր ինձ » եւ յաւարտելն կ'ըսուի Ս . Յովհան Ուսկերանի փառատրական մաղթանքը . « Փա՛ռք քեզ Աստուած , փա՛ռք քեզ , յաղագս ամենայնի , Տէր , փա՛ռք քեզ » . վերջը փոխսաղմոս « Ապրեցո զիս Տէր » յետոյ առ ամենասուրբ Երրորդութիւնն ուղղեալ փառաբանական մաղթանք . ամեն երեկոյ , բացի կիրակամուտ շաբաթ երեկոյէն , յորում կ'երգուի « Լոյս զուարթ » եղանակաւ , զոր մեծ պահոց կիրակամտից՝ ժամ օրհնողը կ'ըսէ ի թիւ . ապա զոհաբանական քարոզ եւ զամենասուրբ Երրորդութիւնն փառաւորելու իմաստ ունեցող մաղթանք մը : Քառամնորդական պահոց լուր օրերը այս քարոզէն ու մաղթանքէն անմիջապէս ետքը կը կարդացուին Հին Կտակարանէն պատմական կամ մարդարէական հատուածներ :

Մեսեղիք կ'ըսուի երեկոյեան սաղմոսաքաղութեան իբրեւ միջանկեալ սաղմոս երկու տուն . ապա « Ուղիղ եղիցին աղօթք իմ , որպէս խունկ առաջի քո Տէր .

մբարձումն ձեռաց իմոց , պատարագ երեկոյի » որով խնդրենք , թէ մեր աղօթքը բարձրանայ առ Աստած որպէս խունկ , եւ մեր ձեռաց ի վեր յերկինս

համբարձումն նկատուի իրենեւ երեկոյեան պատարագ առաջի Աստուծոյ : Յետոյ սարկաւագը կիրակամտից եւ յարութեան երեկոյները կը քարոզէ « Ասասցուք » իսկ Ս . Ծննդեան եւ Ս . Աստուածածնի տօներուն « Մայր սուրբ » եւ լուր օրերը « Աղաչեսցուք զամննակալն Աստուած զՀայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ըզթագաւորն խաղաղութեան , յագագս խաղաղութեան եւ վասն միայնոյ , սուրբ կաթողիկէ եւ առաքելական եկեղեցւոյ » : Այս քարոզներուն կը յաջորդէ « Լուր ձայնից մերոց Տէր Աստուած մեր » խաղաղութիւն ամենեցուն » կցորդով աղօթքը , զոր քահանայն կ'ընթեռնու , որով կը խնդրենք Աստուծմէ որ աւելցնէ մեր հաւատը , յոյսը եւ սէրն եւ ամեն առաքինական գործերը , եւ կը հայցեմք համօրէն աշխարհի խաղաղութիւն եւ իւր սուրբ եկեղեցւոյն հաստատութիւն : Ապա դպիրք կը նուագեն ըստ աւուր պատշաճի երեքսրեան երգը , անոր յատկացեալ մաղթանքովն ու քարոզով :

Համբարձիի շարականն երգելով՝ կը յայտնեմք , թէ Աստուծոյ օգնութեան կարօտութիւն ունինք պահելու զմեղ յամենայն չարէ հոգւոյ եւ մարմնոյ . եւ պահելու մեր մուտքն յաշխարհ . եւ մեր ելքն մահուամք : Սարկաւագը կը քարոզէ բոլոր աշխարհի խաղաղութեան եւ սուրբ եկեղեցւոյ հաստատութեան համար զՏէր աղաչելու : քահանայն կ'ըսէ « Հայր գթած » աղօթքը , որոյ իմաստն է որ բարեխնամ արարիչն Աստուած երեկոյեան ժամուն հաւատացելոց մատուցած պազատանքն ընդունի եւ անոնց հոգեւոր եւ մարմնաւոր պէտքերը զորս ինքը մեր խնդրելէ առաջ գիտէ , պարգևէ իւրաքանչիւր ումեք . Ապա փոխսաղմոս « Որ

բնակեալն է» որով կը խնդրենք մնալ հանապազ բարձրելոյն Աստուծոյ հովանաւորութեան ներքեւ եւ արժանաւորել երկնային հանգստեան :

Մաղթանք « Զբարձրեալն արասցուք մնզ ապաւէն», եւ նոյնիմաստ քարողէն վերջը քահանայն կ'աղօթէ ըսելով « Կենաց յոյս , աղօթից ընդունող , մեղաց ներող եւ խնդրուածոց կատարող Յիսուս Քրիստոս Աստուած ընդունէ մեր ազաշանքը զորս՝ կը մատուցանեմք : Իսկ ամեն կիրակամտի եւ տէրունական աւուրց եւ անոնց նախընթաց երեկոյները կ'ըսուի « Կեցո Տէր » եւ քահանայն յետ բարձրացնելոյ զԱ . Աւետարանն ի տես ժողովրդեան կ'աղօթէ առ Աստուած որ իւր ահաւոր անուան հաւատացեալ ժողովուրդը պահէ սուրբ Խաչին հովանեոյն ներքեւ միշտ ի խաղաղութեան :

Կիրակամուտ երեկոյները յետ ժամերդութեան հոգեհանգստեան պաշտօն կը կատարուի վասն հոգւոց ի Քրիստոս ննջեցելոց , եւ մեծի պահոց կիրակամտից « Հոգւոցն հանգուցելոց » ըսելով աղօթք կը մատուցուի առ Աստուած վասն հոգւոց ննջեցելոց :



## Ը .

### Խաղաղական ժամ

Խաղաղական ժամն ունի խորհուրդ խաչեցելոյն Յիսուսի Քրիստոսի յետ մահուան ի դժոխս իշնելուն եւ արդար հոգիներն ազատելուն :

Խաղաղական ժամու հասարակաց աղօթքը կը մատուցուի Որդւոյն Աստուծոյ, եւ որ կը սկսուի տէրունական աղօթքով եւ « Տէր Աստուած փրկութեան իմոյ ի տուէ կարգացի եւ ի գիշերի առաջի քո » մաղթանքով, եւ « Ի կարգալ իմումլուար ինձ Աստուած» փոխսազմոսով, որմէ յետոյ կ'երգուի « Շնորհեա մեզ Տէր » երգը, <sup>(1)</sup> եւ մեծի պահոց լուր աւուրց երեկոյները կ'երգուին նաեւ « Նայեաց սիրով » եւ « Ի քէն հայցեմք » շարականները, զորս երկասիրած է Սուրբ Ներսէս Շնորհալին: Այս շարականաց մէջտեղն եւ վերջը նշանակուած մաղթանքներով, քարոզներով եւ աղօթքներով կ'աղաչենք զԱստուածորդին՝ որ լինի պահապան մեր անձանց յառաջիկայ գիշերն հոգւոյ եւ մարմնոյ խաղաղութեամբ անցընելու:



## թ.

### Հանգստեան ժամ

Հանգստեան ժամու հասարակաց աղօթքը կը մատուցուի Հօր Աստուծոյ, իմորելով որ անքուն պահապանն իսրայէլի իւր [պահպանողական Աջով պահէ ըզմազ անխոռվ եւ արթանի ընէ զմեզ հասնիլ ողջամբ գիշերային եւ առաւօտեան ժամուն ի փառաբանութիւն ամենասուրբ երրորդութեան :

[1] Հստ աւանդական պատմութեան կը սուի Թէ այս երգը Սեւանայ կողևոյն մէջ երգուած է առաջին անգամ:

Հանգստեան ժամու պաշտամունքը կը կատարուի  
ըստ կարգաւորութեան ժամագրքին թէ՛ եկեղեցեաց  
եւ թէ՛ վանքերու մէջ : Կան հայ քրիստոնեայք , որ  
յետ երեկոյեան ճաշի իրենց տան մէջ եւս կը մա-  
տուցանեն հանգստեան ժամու աղօթքն եւ ապա կը  
ննջեն : Այս բարեպաշտական սովորութիւնը վերջին  
տարիներս զբեթէ մոռցուած է չատ տուներու մէջ»

---

## ԳԼՈՒԽ Բ.

### Ծիսական եղանակ

Որովհետեւ մարդս կը բաղկանայ ի հոգւոյ ՞եւ ի  
մարմնոյ , եւ մինչ ՞հոգւով կ'աղօթէ առ Աստուած ,  
հարկ է որ իւր բարեպաշտական զգացումները ցուցնէ  
նաեւ արտաքուստ :

Աստուածպաշտութեան ծիսական եղանակներուն կը  
վերաբերին զանազան արտաքին արարողութիւնք ,  
ինչպէս են խաչակնքել , ծնրադրել , գլուխ խոնարհե-  
ցնել , երկրպագել , խունկ ծխել , որոնք կը լինին թէ՛  
առանձնական եւ թէ՛ հասարակաց Աստուածպաշտու-  
թեան ժամանակ : Իսկ ինկարկել յեկեղեցւոջ , օրհնել  
Խաչիւ եւ Աւետարանաւ , թափօր ելնել , նախատօնակ  
կատարել եւ հսկում ընել հասարակաց Աստուածպաշ-  
տութեան ժամանակ կը կատարուին :

Խաչակնիւ . — Թէ՛ առանձնական եւ թէ՛ հասա-

րակաց Աստուածպաշտութեան ժամանակ՝ խաչակնքելու սովորութիւնն ունիմք ի մեր նախնեաց : Կրօնաւսէր հաւատացեալը սովորած է իւր ամեն ձեռնարկած գործոց սկիզբը Հերմեռանդութեամբ խաչակնքելու :

Խաչակնքելը մեր քրիստոնէական հաւատոյ համառուտ դաւանութիւնն ու մաղթանքն է, որով Խաչելոյն Յիսուսի Քրիստոսի իոր կենսատու խաչիւն աշխարհի պարգեւած չնորհքը կը խնդրենք, եւ կը յայտնենք միանգամայն թէ կը հաւատանք յամենասուրբ Երրորդութիւն՝ ի Հայր եւ յՈրդի եւ ի Նորի սուրբ :

Ծնրադրել . — Ծնրադրել կը նշանակէ ցուցնել առաջի Աստուծոյ մեր ծայրաստիճան խոնարհութիւնն եւ Անոր բարերար կամաց կատարեալ հնազանդութիւն :

Դլւխ խոնարհեցրել . — Այս կը նշանակէ քրիստոնէավայելու հեղութեան, խոնարհութիւնն արտաքին նշան եւ խոստովանութիւն մեր մեղաց :

Երկրպագել . — Կը նշանակէ կրօնական պաշտօն մատուցանել Աստուծոյ՝ խոնարհ հպատակութեամբ եւ խորին մեծարանօք, զորս պարտիմք ընծայել մեր հոգւոյն բոլոր զօրութեամբ՝ ճշմարտին Աստուծոյ իբրեւ միոյ միայնոյ Արարչին տիեզերաց, որ միայն ունի իրաւունք երկրպագութեամբ պաշտուելու :

Խունկ ծիմել . — Մեր բարեպաշտ նախնիք հայրենաւանդ սովորութեամբ կիրակամուտ երեկոյները իրենց տան մէջ կը ծխէին խունկ, որ նշանակ է աղօթից, եւ մինչ խունկ կը ծխուէր, նոյն տան հաւատացեալ բնակիչք կ'աղօթէին առ Աստաւած իրենց հանգուցեալ ծնողաց ու պարագայից հոգւոց համար : Այս աւանդական սովորութիւն նախնի հաւատացելոց ժամանակ սկսուած կ'երեւի :

ԽԵՆԿԱՐՔԵԼ յԵԿԵՂԵԳՄՈՅ. — ԹԷՇ' Մովսիսի Ժամանակ  
Եւ թէ՛ յետ Մովսիսի՝ սահմանուեցան արարողութիւնք  
Եւ ծոմապահութիւնք, քահանայք Եւ մատուցմունք զո-  
հից Եւ խնկոյ : Այս սահմանադրութեամբ քահանայք  
ամեն առաւօտ Եւ երեկոյ կը մանէին ի Սրբութիւն  
( Սրբարան ) խունկ մատուցանելու համար, Եւ քա-  
ւութեան մեծ տօնին քահանայապետը կը խնկարկէր  
իւր բուրգառաւ, երբ կը մտնէր ի Սրբութիւն Սրբու-  
թեանց, ուր էր Ուխտին Տապանակը :

Խունկն ըստ որում նշան է մեր աղօթից Եւ օրհ-  
նութեանց, մեր քրիստոնէական եկեղեցւոյ մէջ կը  
մատուցուի ամեն առաւօտ Եւ երեկոյ առ Աստուած :  
Խեկ խնկարկել կենաց փայտին, Ս . Աւետարանին և  
Սեղամին, նաեւ օծեալ պատկերաց, կը նշանակէ ըն-  
ծայել անոնց մեր յարգանքը զոր կը տածենք մեր  
սրտին մէջ : Խնկարկել ժողովրդոց է նշանակ իջման  
չնորհաց Հոգւոյն Սրբոյ :

Օրհնել խաչիւ Եւ Աւետարանաւ . — Խաչիւ Եւ Ա-  
ւետարանաւ ժողովրդոց վրայ խաչակնքելը կը նշա-  
նակէ հայցել ի Տեառնէ օրհնութիւն հաւատացելոց  
համար :

Թափօր ելնել . — Թափօր ելնել՝ կը նշանակէ եկե-  
ղեցական հանդիսիւ շրջիւ տաճարին չորս կողմը, Եւ  
կամ ելնել յատեան եկեղեցւոյ, կատարելու համար  
երեւելի տօն մը շքեղագեղ հանդիսիւ կամ թէ ան-  
դաստան ընելու, որով կ'աղօթենք ամենայն Հայոց  
Հայրապետութեան, երկրիս, անդաստանաց Եւ պըտ-  
ղարերութեան, վանօրէից, անապատաց Եւ ամեն բա-  
րեպաշտական հաստատութեանց անսասան պահպան-  
ման համար, Եւ աշխարհիս չորս կողմը բնակող մեր

Եկեղեցական պաշտօնէից եւ հաւատացեալ ժողովրդոց խաղաղութեան եւ բարօրութեան համար։ Եկեղեցին ի թափօր կ'ելնէ նաեւ երկարատեւ երաշտութեան կամ համաճարակ հիւանդութեան տիրած ժամանակ, ինդրելու համար Աստուծմէ որ երկինք անձրեւէ եւ կամ համաճարակ հիւանդութիւնն անհետանայ։

Նախատօնակ, — Նախատօնակ կ'ըսուի երեւելի տօնի մէջ օրուան նախընթաց երեկոյին եկեղեցւոյ ատեանը կատարուած հանդիսաւոր ժամերգութիւնը, ներկայութեամբ շուրջառակիր հոգեւոր պաշտօնէից եւ շապկազգեստ դպրաց Ս. Խաչիւ, Ս. Աւետարանաւ եւ մոմեղինօք։

Տնօրինսական եւ Տէրունական տօնի աւուրց նախատօնակին՝ հետեւեալ աւուր օրնութեան շարականը՝ իբրեւ համբարձիի շարական կ'երգուի. իսկ երեւելի սրբոց տօներուն նախատօնակին հետեւեալ աւուր օրնութեան եւ հարցի շարականք կ'երգուին իրենց սարոքն։

Հսկում. — Կը նշանակէ անցընել գիշերն ընթերցմամբ Ս. Գրոց, աղօթիւք եւ երգովք։

Քրիստոնէութեան առաջին դարուց մէջ մեր նախնի հաւատացեալք մեծահանդէս տօներու նախընթաց գիշերներն հսկմամբ կ'անցընէին տաղաւարներու ներքեւ այն ժամանակները՝ յորս Աստուծոյ մատուցանելի պաշտամանց նուիրուած տաճարներ տակաւին չէին կառուցուած, եւ հսկման հետեւեալ օրը կը կատարուէր մեծահանդէս տօնը, այս պատճառաւ մեծ տօնի օրեր կոչուեցան « Տաղաւար »։ Ուստի աւանդական սովորութեամբ Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ Ս. Ծննդեան եւ Յարութեան, Այլակերպութեան, ինչպէս

նաեւ Ս . Աստուածածնի Վերափոխման եւ Խաչվերացի տօնք կ'ըսուին ցարդ « Տաղաւար » հետեւաբար Հայաստանեայց առաքելական Ս . Եկեղեցին այս հինգ տաղաւարաց նախընթաց գիշերը հսկում կ'ընէ ըստ հրահանգի Տօնացուցին :

Հսկումը կը կատարուի մեծ տօնից նախընթաց երեկոյեան հանգստեան ժամէն յետոյ որ կըսուի գիշերապաշտօն եւ կը շարունակուի ցառաւօտեան ժամերգութիւն :

Հսկում կը լինի ընդհանրապէս նորակառոյց տաճարի մը նախընթաց գիշերը կամ երեկոյին :

Հսկում կը լինի նաեւ համաճարակ հիւանդութեան եւ կամ հանրային մեծամեծ տագնապներու ժամանակ . նոյնպէս ծանր հիւանդի առողջութեան եւ բարեպաշտ անձի մը բարի խնդրուածքի մը կատարման համար , Ս . Եկեղեցւոյ կանոնադրած սաղմոսաց , շարականաց , աղօթից եւ Ս . Աւետարմնի ընթերցմամբ :



## Մ Ա Ս Ա Ր Ո Ւ Թ Ի Ւ

# Տ Օ Ն Ա Կ Ա Տ Ա Ր Ո Ւ Թ Ի Ւ

Տօնակատարութիւն կ'ըսուի Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ փրկագործ անօրինութեանց եւ կամ երեւելի սրբոց յիշատակը կատարուելուն Աստուծոյ տաճարին մէջ :

Տիեզերաց արարիչն Աստուծած վեց աւուր մէջ ստեղծելով համայն տիեզերքը՝ եօթներորդ օրը դադրեցաւ նոր էակներ ստեղծելէ , ուստի նոյն օրը հանգեաւ , օրհնեց եւ սահմանեց նոյն օրն ( հանգիստ ) իբրև օր աստուծային պաշտաման . հետեւաբար աստուծապաշտք ի սկզբանէ կը պահէին շաբաթն՝ Աստուծոյ մարդկային ազգին տուած օրինակին համաձայն դադրելով ընդհանուր եւ մասնաւոր գործքերէ , որ միջոց մ'էր յիշելու տիեզերաց ստեղծագործութիւնն եւ անոր նախախնամող Արարիչը :

Մովսիսական օրինաց տուչութեան ժամանակ՝ շաբաթին պահպանութեան պատուիրանին ի Սինա աըրւիլն ոչ միայն Հրէից համար էր , այլ բոլոր մարդկային ազգին , որուն կը հրամայէր Աստուծած հանգստեան օրը միտքը բերել՝ զանիկայ սուրբ պահելու համար , աշխարհային գործերէ դադրելով եւ հոգեւոր զբաղմամբ միայն անցընելով :

Անցմամբ դարուց եւ ժամանակաց՝ բաց ի շաբաթէ

— հանգստեան օրէն — Աստուած սահմանեց այլ եւ այլ տօներ Հրէից համար . որպէս զի յաւիտեան անմոռաց պահեն ի նպաստ Իսրայելացւոց եղած երեւելի դէպ-քերուն յիշատակը : Այսպէս Զատիկը՝ Իսրայելացւոց Եղիպտոսէն ենելը , Պէնտէկոստէն՝ Սինայի օրէնադ-րութիւնը , եւ Տաղաւարահարաց տօնն ի յիշատակ Հրէից քառամանայ պանդխտութեանան անապատին մէջ :

Մեր մի , սուրբ , կաթողիկէ եւ առաքելական ե-կեղեցին Հայաստանեայց՝ առաջին անգամ կատարեց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Ս . Յարութեան տօնն եօթնեկին առաջին օրը , որ կոչուեցաւ այնու-հետեւ «Կիւրակէ» — Տէրունական օր : Քրիստոնեայք առաքելական առաջին դարուն սկսան սուրբ պահել Քրիստոսի յարութեան օրը , իբրեւ յիշատակ լրման քառութեան գործոյն , որ եղաւ յարութեամբ Աստ-ուածորդոյն :

Քրիստոնէութեան տարածման հետ սահմանուեցաւ Տնօրինական եւ Տէրունական տօնի եւ սրբոց յիշա-տակի օրեր , յիշելու համար մեր Փրկչին կատարած հայրակամ տնօրինութիւններն եւ կամ քրիստոնէու-թեան դէմ յարուցուած հալածանաց ժամանակ նահա-տակուած քրիստոնէից հոգեւոր արիութիւնը , եւ ո-րոց տօնախմբութիւնը կը կատարէ եկեղեցին , յիշեց-նելով անոնց փառաւոր արարքն՝ յօրինակ հաւատացե-լոց :

Թէ՛ տէրունական եւ թէ՛ սրբոց տօներէն ոմանք որոշ ամսաթուոյ մը համաձայն կը կատարուին , ինչ-պէս են Աւետման , Քրիստոսի Ծննդեան , Անուանա-կոչութեան եւ Տեառնընդառաջի , նոյնպէս եւ Ս . Աս-տուածածնի Յղութեան , Ծննդեան եւ Ընծայման տօ-

նական օրերը : Կան տօներ՝ որոնք Զատկի տօնի կատարման ամսաթիւէն կախում ունին :

Յոյն եւ լատին եկեղեցիք Քրիստոսի Այլակերպութեան տօնն Օգոստոսի վեցին, Ս. Աստուածածնի վերափոխումն տասն եւ հինգին եւ Խաչվերացը Սեպտեմբեր տասն եւ չորսին կը կատարեն անխափան ամսն տարի , եօթնեկին ո՛ր օրն որ պատահի , իսկ Հայաստանեայց Ս. եկեղեցին նախայիշեալ երեք ամսաթուոց մերձակայ կիւրակէ ջօրն կը կատարէ ի պատիւ Այլակերպութեան Քրիստոսի , Վերափոխման Ս. Աստուածածնի եւ Վերացման Ս. Խաչի :

Հայաստանեայց Ս. եկեղեցին պահոց օրերն ըստ որում ապաշխարութեան ազօթք, կենդանեաց եւ ննջեցնոց համար հայցուածներ կը մատուցանէ Աստուծոյ , չկատարեր սրբոց յիշատակութիւն , այլ այն տէրունական տօները միայն կը կատարէ , որոնք որոշ ամսաթուոց մը համաձայն կը կատարուին , թէեւ պահոց օրուան իսկ հանդիպին :

Բոլոր տօները կը բաժնուին երեք դասակարգի .

Ա. Տնօրինական Տօնք .

Բ. Տէրունական Տօնք .

Գ. Սրբոց Տօնք կամ Յիշատակք :



## ԳԼՈՒԽ Ա.

Տնօրինական Տօնք

Այն տօներն որոնք կը վերաբերին Աստուածորդույն փրկագործ անօրինութեանց , զորս ըրաւ Նա մարդոց փրկութեան համար , կ'ըսուին Տնօրինական :

Տնօրինական տօներն են Աւետում , Մնունդ Փրկչին մերոյ եւ Մկրտութիւն , Անուանակոչութիւն , Տեառնընդառաջ , Մաղկազարդ , Վերջին ընթրիք Քըրիստոսի եւ Ոտնալուայ , Զարչարանք եւ Խաչելութիւն Տեառն մերոյ , Զատիկ-Յարութիւն Քրիստոսի , Համբարձումն , Հոգեզալուստ եւ Այլակերպութիւն :

Ա.

Աւետում

Աւետում՝ որոյ տօնը մեր եկեղեցին կը կատարէ ամեն տարի ապրիլի եօթնին , պատմական կերպով մեր Փրկչին անօրինութեանց առաջինն է , նոյն օրն եկեղեցին կը յիշեցնէ մեզ Գաբրիէլ հրեշտակապետին զալուստն առ Մարիամ կոյսն եւ անոր տուած աւետիսը , թէ Հոգւոյն Սրբոյ զօրութեամբ զաւակ մը պիտի ծընանի , որ ըստ մարմնոյ չպիտի ունենայ հայր , եւ կու-

սական ծննդեամբ պիտի լինի մայր ի յաւիտենից խոս-  
տացեալ Մեսիային :

Աւետման պահուն կատարուեցաւ Բանին Աստու-  
ծոյ մարմնառութեան տնօրինութիւնը , որ է Մեսիային  
յարգանդ Ս . Կուսին իշնելը :



❖

### Ծնունդ Փրկչին մերոյ եւ Մկրտութիւն

Ս . Ծննդեան նախընթաց օրը կ'ըսուի « Ճրագա-  
լոյց » <sup>(1)</sup> որոյ առաւօտեան ժամանակ եկեղեցին Աս-  
տուածորդւոյն յաշխարհ եկաւորելուն տօնը կը կատարէ  
պատշաճաւոր հանդիսիւ :

Երեկոյեան սովորական ժամերգութենէն յետոյ կը  
կարդացուին Ս . Գրքէն Ծննդոց մի քանի գլուխները  
Մեսիային Մարդեղութիւնն ու Ծնունդը գուշակող  
պատմական եւ մարգարէական գրուածքները եւ հուսկ  
ապա Դանիէլ մարգարէի եւ անոր երեք ընկերաց պատ-  
մութեան վերաբերեալ գիրքը , վերջը կը սկսի Սուրբ

[ 1 ] Հին ժամանակները քրիստոնեայր վառ մոմեր ի ձե-  
ռին , ջաներով եւ լապտերներով կ'անցնէին Ս . Զննիքան եւ  
Ս . Յարութեան առաւօտ լու սնալու զիշերը , այս պատճառաւ  
նոյուած է « Ճրագալոյց » խսկ այժմ ճրագալուցի երեկոյին , ինչ-  
պէս Ս . Ծննդեան եւ Ս . Յարութեան առաւօտուն « Հուսա-  
ւորեա » անունով , ժողովուրդը ճրագ կը վառէ եկեղեցւոյ մէջ :

Պատարագը, որոյ յաւարտ կը կատարուի նախատօնակ :

Տարւոյն հինգ Տաղաւարի նախընթաց երեկոյին « Նաւակատիք » է, ուստի եկեղեցին կ'արտօնէ հաւատացեալները կիսաչափ լուծել պահքը եւ ուտելու կաթեղէն, ձկնեղէն, ձու եւայլ ասոնց նման կերակուրներ անոր համար՝ որ եկեղեցին մնծահանդէս տօնին նախատօնակը կը կատարէ :

Խոստացուած Մեսիային Ս. Ծննդեան տօնն ամեն տարի Յունուար 6ին<sup>(1)</sup> կը կատարուի : Աստուածորդուոյն Ս. Ծնունդը զիշեր ժամանակ նախ յայտնուեցաւ Բեթղեհէմի հովուաց՝ ծագմամբ մեծապայծառ լուսոյն, եւ Քրիստոսի ծննդեան աւետիսը տուող հրեշտակին հետ երկնաւոր զօրաց բազմութեան զԱստուած փառաբանելու երգով :

Ս. Ծննդեան տօնի առաւօտեան ժամերգութեան ժամանակ՝ « Փառք ի բարձունս » երգէն յառաջ բեմին վրայ կը կարդացուի մարդացելոյն Փրկչին մերոյ Ծննդեան պատութիւնն ընող Աւետորանը, թէ խաղաղութեան իշխանը՝ օծեալ փրկիչ Աստուածը ծնաւ ի Բեթղեհէմ Դաւթի քաղաքին մէջ, ուր պիտի գտնէք զնա որ ի յաւիտենից Աստուած է եւ ի ժամանակին ի

---

[ 1 ] Ի սկզբան քրիստոնէութեան, քրիստոնեայ ազգաց եկեղեցիք Ս. Ծննդեան եւ Մկրտութեան տօնը յունուար վեցին կը կատարէին: Յետ ժամանակաց 8ոյն եւ Լատին եկեղեցիք սկսան ոչ այնքան յանաւոր պատճառաւ Ս. Ծննդեան տօնը դեկտեմբեր 25ին եւ Մկրտութեան տօնը յունուար 6ին կատարել, զոր կը շաբունակեն ցայսօր ժամանակի: Խսկ մեր Հայաստանեաց Ս. Եկեղեցին որ չերմ աւանդապահ գտնուած է յընթաց զարուց, Ս. Ծննդեան եւ Մկրտութեան տօնը յունուար 6ին կը կատարէ ի միասին:

Կուսէ ծնեալ՝ պատեալ խանձարրով եւ ի մառը եղեալ, նա որ Աստուած եւ մարդ կատարեալ է :

Յաւարտ Ս. Պատարագին եկեղեցին կը կտտարէ Յիսուսի Թրիստոսի Տեառն մերոյ Մկրտութեան աօնը « Ձրօրհնենք » անուն յատուկ արարողութեամբ, յիշեցնելու համար մեզ՝ թէ երբ Յիսուս մեր Փրկիչը լրացուց երեսուն տարին, գնաց Գալիլիայէն Յորդանան, ուր կը քարոզէր Յովհաննէս եւ ապաշխարութեան յանձնառուները կը մկրտէր. մկրտուեցաւ Յովհաննէս Կարապետէն, որ կոչուեցաւ յետ այսորիկ Յովհաննէս Մկրտիչ ։ Երբ մկրտուեցաւ Յիսուս, Ս. Հոգին աղաւնակերպ երեւմամբ իջաւ Անոր վրայ, եւ լսուեցաւ յերկնից հայրական ձախն որ կ'ըսէր. « Դա է որդի իմ սիրելի՝ ընդ որ հաճեցայ ։ Նոյն պահուն յայտնուեցաւ ամենասուրբ Երրորդութեան խորհուրդը :

Ձրօրհնէքի արարողութիւնը կը սկսուի այսպէս . դպիրք կ'երգեն « Լոյս ի լուսոյ » շարականը, եւ եպիսկոպոսը կամ երիցագոյն քահանայն բեմին վրայ կը ինսկարկէ անոր համար՝ որ արարողութեան մը սկըզբնաւորութիւն կը լինի, վերջը կը կարդացուի մարգարէական ու պատմական Հին Կտակարամնէն եւ Առաքելական թղթեր . այս պահուս կը լնու քահանայն օրհնութեան ջուրը անօթոյն մէջ . կը կարդացուի Քըրիստոսի մկրտութեան պատմութիւնն ընող Աւետարանը . վերջը այն աղօթքը զոր երկասիրած է Բարսեղ հայրապետը եւ խաչ մը ջուրը կը ձգուի : Յաւարտ աղօթից կ'երգուին հոգեզմայլ տաղեր, ապա ջուրը տեառնազրութեամբ կ'օրհնուի եւ Առաքելոյ աղաւնոյ շարականի երգեցման հետ եպիսկոպոսը կամ երիցագոյն քահանայն խաչը ջրէն համելով՝ միւռոնա-

Կիր աղաւնիէն կը հեղու ի ջուրն Ս. միւռոն եւ յետ  
ամենայնի Յովհաննու Մկրտչի նախատօնակը կը կա-  
տարուի :

Զրօրհնէքի արարողութիւնը կատարելու համար  
վազուկ ջրոյ մը մօտ երթալու աւանդական սովորու-  
թիւնը պահուած է տեղ տեղ, իսկ այն տեղերն յորս  
վազուկ ջուր՝ չգանուիր, եւ կամ երթալու զժուարու-  
թիւնք կան, նոյն արարողութիւնը կը կատարուի ե-  
կեղեցւոյ բեմին վրայ. Զրօրհնէնքի յատկացեալ չա-  
փաւոր մնծութեամբ ընդարձակ անօթոյ մը մէջ :

Գ.

Անուանակոչութիւն

Անուանակոչութիւն կ'ըսուի Ս. Ծննդեան տօնի  
ութերորդ օրը, յորում Աստուածորդին ըստ մովսիսա-  
կան օրինաց թլվատուելավ՝ կոչուեցաւ Յիսուս, ինչ-  
պէս որ հրեշտակն Աւետման օրը հրամայած էր Մարի-  
ամու, մեր Փրկիչը յանձն առաւ մտնել ընդ օրինօք,  
օրինակ ընծայելու համար իւր անձն իրեն հետեւողաց,  
որ հնազանդին աստուածային օրինաց եւ պատուիրա-  
նաց :



Դ.

## Տեառնընդառաջ

Աշխարհի Փրկիչը կատարելու համար Մովսիսական օրէնքը՝ որպէս անդրանիկ Որդի Ս. Կոյս Մարիամու, յետ քառասուն աւուր Ծննդեան տարուեցաւ Երուսաղէմի տաճարը՝ ներկայացնելու համար Տիրոջը եւ Անոր մատուցանելու պատարագ մի զոյդ տատրակ կամ աղաւնոյ ձագեր : Սիմէոն պատուական ծերունին ըստ ցանկութեան սրտին եւ խնդրանաց արժանի եղաւ ըգամանուկն Յիսուս իւր գիրկն առնլու եւ փառք տալով զԱստուած օրէնելու, եւ ըսաւ . « Տէր, արձակեա զիս ի խաղաղութիւն, վասն զի խոստացեալ Մեսիայն՝ Խսրայէլի փառքն եւ հեթանոսաց լոյսը, տիեզերաց Փրկիչը տեսայ . » Ապա Սիմէոն գոհութիւն մատոյց Աստուծոյ եւ օրէնեց զՅովսէփի եւ զՄարիամ, եւ ի մասնաւորի ըսաւ Մարիամու . « Քու սրտէդ ալ սուր պիտի անցնի : »

Տեառնընդառաջի տօնը կ'ուսուցանէ մեզ, թէ ամեն քրիստոնեայ անհատ որ յանուն ամենասուրբ Երրորդութեան մկրտուած է մկրտութեան աւազանին մէջ, ի ձեռն քահանային ընծայուած է տաճարին Աստուծոյ ի ներքին եւ յարտաքին հոգեւոր ծառայութիւն :

Ե.

Մաղկազարդ

Զատկէն, Քրիստոսի Յարութեան տօնէն ութ օր յառաջ եկեղեցին կը կատարէ Աստուճորդւոյն Երիքովէն յաղթական փառօք յԵրուսաղէմի կամաւոր չարչարանս եւ ի խաչ երթալու յիշատակը։ Յիսուսի հետ գտնուող խուռն բազմութիւնը երբ տեսաւ զայս, յաղթական թագաւորի արժանավայել պատիւ ընելով Անոր՝ իրենց հագուստներն Անոր անցնելու ճամբուն վրայ կը տարածէին։ Երրայեցի ծերք՝ ձիթենսեաց ոստեր եւ տըղայք արմաւենեաց ճիւղեր ի ճեռին ընդ առաջ ելնելով կ'աղաղակէին եւ կըսէին «Ովսաննա բարձրելոյն», (ով գրկիչ, գրէ զմեզ)։

Նոյն աւուր կարդացուած աւետարաններուն մէջ կը յիշուի Զաքարիա՝ մարգարէի մի կանխասացութիւնը։ «Ասացէք դստեր Սիօվսի, ահա թագաւոր քո գայ քեզ հեզ, եւ հեծեալ յէշ եւ յաւանակի իշոյ։» Յիսուսի աշակերտները բերին էշն ու յաւանակը, իրենց Տիրոջր հրամանին համաձայն։ Վրանին ձորձեր ձգեցին եւ Քրիստոս նստաւ անոնց վրայ։ Եկեղեցւոյ Ա. Հարք մեկնած են իշուն վրայ նստիլն ի նշան Հրէից եւ յաւանակին վրայ ի նշան հեթանոսաց։ յաւանակին վրայ ոչ ոք նստած ըլլալը կը մեկնուի հեթանոսաց Աստուծոյ ժողովրդեան մէջ շխառնուիլը։

Երբ մտաւ Յիսուս Երուսաղէմի տաճարը, ըստ պատմութեան Խորենացւոյն Արգար թագաւորին կողմանէ եկող պատգամաւորք աղաչեցին Փիլիպպոսի տեսնելու

զՅիսուս եւ իրենց թագաւորին կողմանէ հրաւիրեցին զնա յԵղեսիա : Յիսուս հասկնալով անոնց հրաւիրն եւ տեսնելով միանգամայն որ անոց խնդիրքը կատարելու ժամանակ չկայ, սա պատասխանը տուաւ Յիսուս . « Ե-հաս ժամ , զի փառաւորեսցի Որդի մարդոյ » եւ ըստ պատմական աւանդութեան իւր անձեռագործ պատկերը յուղարկելով . « Թովմաս առաքելոյն ձեռքով պատասխանեց , թէ յետ իւր համբարձման աշակերտներէն մին պիտի յղէ բժշկելու համար Աբգարու հիւանդութիւնը :

Մաղկազարդի ժամերգութիւնը կը կատարուի ըստ հրահանգի Տօնացուցին՝ շարականօք եւ երգովք , զորս մեր երաշնորհ Ս. Հարք յօրինած են Խորայէլի թագաւորին յԵրուսաղէմ մտնելու օրուան համար :

Հայաստանեայց Ս. Եկեղեցին յետ երեկոյեան ժամերգութեան կը կատարէ « Դոնքացէքի » արարողութիւնն , որ Հայոց Եկեղեցւոյն միայն յատուկ է ի խորհուրդ կատարածի աշխարհին եւ յաւուր զատաստանի երկրորդ գալստեան Տեառն մերոյ : Արարողութեան ժամանակ աւագ խորանի վարագոյրը (<sup>1</sup>) փակուած է , իրբեւ դուռն արքայութեան երկնից փակուած հանդէպ մեզ մեղաւորացս , ուստի քահանայք եւ դպիրք ի ծունը եկած ի բեմի , եւ ժողովուրդն յատենի Եկեղեցւոյ ողբաձայն կ'երգեն . « Բաց մեզ , Տէր . բաց մեզ զդուռն :

[1] Հին ժամանակները ժողովուրդը կը կենար Եկեղեցւոյ զաւիթը եւ անդ կ'աղօթէք արտաքոյ զրան , եւ երբ « Զողորմու Թեան քո զդուռն բաց մեզ , Տէր » շարականը կը սկսուէք , ժողովուրդը կը մտնէք յԵկեղեցի : Այժմ Աւագ խորանի վարագոյրը միայն փակուած կը մնայ , մինչեւ « Զողորմու Թեան քո զդուռն » շարականին սկսելուն :

ողորմութեան , որ ողբալով կարգանք առ քեզ : » Ա-պաշխարութեան ողբաձայն շարականք կը շարունակ-աւին . եւ « Բաց մեզ , Տէր » աղիողորմ ձայնը երկիցս կրկնաւելէ յետոյ կը բացուի խորանին վարագոյրը՝ Աս-տածոյ երկնահրաւեր ձայնիւը . « Եկայք , օրհնեալք Հօր իմոյ , ժառանգեցէք զպատրաստեալն ձեզ զարքա-յութիւնն ի սկզբանէ աշխարհի : »

Դոնբացէքի արարողութիւնը բարոյականի գործ-նական դաս մ'է ուսուցանելու համար մեզ , թէ պէտք չէ ձեռքէ թողուլ այն հոգեւոր պատրաստութիւնը , զոր պարափմք ընել , զարդարելով մեր հոգին առաքի-նական գործերով , որպէս զի արժանանանք տեսոյն Քրիստոսի եւ յաւիտեան վայելենք բուն կեանքն , որ է անմահութիւն :



## Զ .

### Վերջին ընթրիք Քրիստոսի եւ Ունալուայ

Յիսուս Քրիստոս իւր երկրաւոր կենաց վերջին տարին եւս կերաւ զատկական գառը Մովսիսական օ-րինաց համաձայն , եւ այս անգամ Երուսաղեմի Սուրբ Սիօն վերնատան մէջ իւր երկոտասան աշակերտաց հետ այն երեկոյին , յորում այլ եւս հասած էր Աստուած-ւորդւոյն փառաւորուելու ժամանակը :

Յիսուս սեղան նստելու ժամանակ ըսաւ , փափա-քելով փափաքեցայ այս պասեքը-Զատիկը ձեզ հետ ուտելու իմ չարչարուելէս առաջ :

Պասեքի սեղանին վրայ երբ կուտէին , Յիսուս առաւ հացը , օրհնեց եւ տուաւ իւր աշակերտաց՝ ըսելով . « Առէք , կերէք , այս է ՄԱՐՄԻՆ իմ : » Նոյնպէս բաժակին առնլով գոհացաւ , օրհնեց եւ տուաւ իւր աշակերտներուն ըսելով . « Արթէք ի սմանէ ամենեքեան , այս է ԱՐԻԻՆ իմ նորոյ ուխտի : Զայս արարէք առ իմոյ յիշատակի : »

Քրիստոս մեր զատիկը փոխան զատկական գառին զոհուեցաւ խաչին վրայ մեզ համար . եւ զատկական գառին տեղ իւր ՄԱՐՄՆՈՅ եւ ԱՄԵԱՆ պատարագի հաղորդութեան քամիչ Ս. Խորհուրդը հաստատեց :

Յիսուս Պասեքի սեղանին վրայ ծայրագոյն խոնարհութեան ազդոյ օրինակ մ'ալ տուաւ : Ընթրիքէն եւլաւ , մէջքը փաթթեց մի դենջակ . կոնքին մէջ լեցուց ջուր , լուաց իր աշակերտաց ոտքերն եւ սրբեց դենջակաւն , եւ ըսաւ . « Ես ձեր Տէրն ու վարդապետն լինելով՝ ինչպէս որ խոնարհեցայ եւ ձեր ոտքերը լուացի , դուք եւս պարտիք լուալ իրարու ոտքերը : »

Քրիստոս խոնարհութեան այս օրինակը տուաւ , ուսուցանելով թէ ճշմարիտ քրիստոնեայ հաւատացեալը խոնարհելու է մինչեւ իսկ իւր թշնամոյն եւ ատելոյն առջեւ :

---

Ե :

Զարչարանի եւ խաչելութիւն Քրիստոսի

Յուղան՝ Յիսուսի աշակերտներէն մին՝ մատնեց իւր վարդապետն եւ Յիսուս Յսւդայի վատ մասնութիւնն երեսին տուաւ, եւ երբ Յիսուսի թշնամիք բռնելով զնա տարին զիշերանց ի տուն քահանայապետին, որ մի քանի հարցումներ ընելէ յետոյ յուղարկեց առ Կայի-ափա քահանայապետն :

Յիսուս Քրիստոս Հրէից ազգային ժողովոյն մէջ ընկալաւ դատապարտութեան վճիռը, որով հրեայք չարչարեցին զնա ծեծելով, կոփելով, ապտակելով, երեսին թքնելով, կատակներով եւ երգիծանքներով, եւ առաւօտուն ներկայացուցին Պիղատոս դատաւորին որ հանէ զնա ի խաչ : Պիղատոս թէեւ մէկ կողմէ ջանքեր ի գործդրաւ, որ ժողովուրդը խնդրէ արձակել զՅիսուս, սակայն միւս կողմէն քահանայապետք եւ ծերք ժողովրդեան եւ Հրէից հոտարակութիւնը մեծաձայն կ'աղաղակէին որ հանէ զՅիսուս ի խաչ : Պիղատոս վերջապէս յանձնեց զՅիսուս Հրէից՝ որ խաչուի :

Յիսուս ուրբաթ օր ի ժամ երեք ելաւ Գողգոթայի սարն եւ բեւեռեցաւ ի խաչ . որոյ վրայ արտասանած մի քանի խօսքերն են .

« Այսօր ընդ իս իցես ի դրախտին » :

« Հայր, թող սոցա . զի ոչ գիտեն զինչ գործեն և :

« Ահա՛ որդեակ քո . ահա՛ մայր քո » :

« Էլի, էլի, լամասաբաքթանի » :

« Մարտի եմ » :

« Ամենայն ինչ կատարեալ է » :

« Հայր ի ձեռա քո աւանդեմ ղհոգի իմ » :

Ուրբաթ երեկոյին իններորդ ժամուն ի սեղան խաչին մահուամբ Յիսուսի կատարուեցաւ փրկագործութիւնը , վասն զի Քրիստոս մարդոց մեղաց համար պատարագուելով իւր արեամբ քաւեց մարդոց մեղքը , եւ այսպէս նորն Աղամ հնոյն Աղամայ եւ անոր բոլոր սերընդոց մեղաց համար մեռաւ խաչի մահուամբ :



## Ը.

### Զատիկ—Յարութիւն Քրիստոսի

Քրիստոնեայ հաւատացելոց Զատիկն է այն օրն , յորում աշխարհի Փրկիչն Յիսուս Քրիստոս յարեաւ ի մեռելոց : Զատիկն հաւատառուեցաւ քրիստոնէից մէջ ի յիշատակ ազատութեան հոգեոյ ի մեռելութենէ մեղաց , արեամբ անարատ Գառինն Աստուծոյ : Յիսուս Քրիստոս արդեամբ իւր չարչարանաց եւ խաչի մահուան՝ ազատելով զմարդկութիւնն սատանայի գերութենէն՝ իւր յարութեամբն մտցուց զմեղ յերկիրն Աւետեաց—յարքայութիւնն երկնից :

Մեր Փրկչին-Աստուածորդւոյն յարութիւնը կ'ուսուցանէ մեղ , թէ մարդկային ազգի փրկութեան ամենակարեւոր գործը կատարուած է եւ թէ ինչպէս Քըրիստոսի մահը կը ցուցնէ Նորա առ մարդկութիւնն ունեցած սիրոյ մեծութիւնը , նոյնպէս նորա Յարութիւնը կը ցուցնէ թէ Նորա սէրը հասաւ իւր վսեմ նպատակին , այն է փրկութիւն մարդկային ազգին :

թ.

## Համբարձումն Քրիստոփ

Յիսուս Քրիստոս յետ յարութեան երեւցաւ նախ իւղաբեր կանանց, յետոյ աշակերտաց եւ ապա հինգ հարիւրէ աւելի հաւատացելոց, ցուցուց անոնց ամենուն թէ արդարեւ կենդանի է ինքը, եւ քառասներորդ օրը տանելով զանոնք Զիթենեաց լեռը, եւ օրհնելով՝ անոնց առջեւ համբարձաւ յերկինս, ուր պիտի մնայ մինչեւ որ գայ միւս անգամ վերջին օրը դատելու զկենդանիս եւ զմեռեալս, եւ աստուածային փառոք նստաւ ընդ աջմէ Հօր Աստուծոյ :

Ժ.

## Հոգեգալուս

Հոգեգալուստ կը նշանակէ Հոգւոյն Սրբոյ դալուստը, որ ըստ անսուտ խոստման Փրկչին մերոյ Զատկէն յիններորդ օրը որ Կ'ըսուի Պենտեկոստէ, ի վերնատան Թղովեալ հաւատացելոց վրայ իջաւ եւ հանգեաւ հրեղէն լեզուաց նմանութեամբ :

Խսրայէլացիք Պասեքի յիսներորդ օրը կը կատարէին Պէնտեկոստէի տօնն ի յիշատակ տուչութեան տամանաբանեայ պատուիրանաց : Հայաստանեայց Ս. եկեղեցին Զատկին յիսներորդ օրը կը կատարէ Հոգւոյն սրբոյ գալստեան տօնը, յորում հաստատուած է Նորուխտի տնտեսութեան քրիստոնէական եկեղեցւոյ հիմը:

Պէնտէկոստէի օրը մեր եկեղեցիք կը զարդարուին վարդերով, որպէս նուիրումն նորահաս ծաղկանց տաճարին Աստուծոյ, ինչպէս Հրէայք այս տօնին կը մատուցանէին Աստուծոյ իրենց ցորենի հնձոց երախայրին :

Հոգեգալստեան տօնը մինչ ցերկոտասաներորդ դաշը երեք օր միայն կը կատարուէր և կ'ըսուէր « Տօն ամենասուրբ Երրորդութեան : » Ներսէս Շնորհալի հայրապետը Հոգեգալստեան որոյ առաջին երեք պատկերներն երկասիրած էր, Մովսէս Խորենացի յօրինեց վերջին չորս պատկեր շարականներն և սահմանեց եօթնօր կատարել Հոգեգալստեան տօնը :

Մեր եկեղեցեաց մէջ սոյն տօնի առաջին օրը Ս. Պատարագի « Հայր երկնաւոր, Որդի Աստուծոյ և Հոգի Աստուծոյ» երգերէն առաջ կը կարդացուին աղօթքներ ուղղեալ առ ամենասուրբ Երրորդութիւնն Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ, զորս յօրինած է Ս. Յովհանն Ուկերերան :

Սոյն տօնի առաջին աւուր երեկոյին յետ կանոնական ժամերգութեան կը կարդացուի Ս. Ներսէսի Լամբրոնացւոյ երկասիրած ճառը « Ստիպիմ ի սիրոյ » :

---

## ՃԱ.

### Վարդավառ.

Վարդավառը չորս հազար տարուան տօն է, զոր համօրէն Հայք այնքան տարիներ տօնեցին բագինները զարդարելով վարդիւք. ոյր սակս եւ այս տօն կոչած է «Վարդավառ» :

Այս տօնի օրն է նաւասարդ ամսոյ առաջին օրը ,  
մեզ՝ Հայոցս ամանօրն էր : Ս. Գրիգոր Լուսաւորիչ  
հայրն մեր սահմանեց նոյն օրը կատարել Քրիստոսի  
Տեառն մերոյ Պայծառակերպութեան տօնը , թողլով  
նաեւ անխափան կատարել Վարդավառի ազգային ա-  
ւանդական տօնն ի յիշատակ ջրհեղեղին :

Պայծառակերպութիւն կամ Այլակեցպութիւն կ'ը-  
սուի Քրիստոսի Տեառն մերոյ Թափոր լերան վրայ  
կերպարանքին եւ հանդերձից ի վեր քան զբնութիւն  
փառաւոր , փայլուն եւ սպիտակ երեւիլը , և նոյն պա-  
հուն լուսաւոր ամպի մը հովանի մինելը Անոր վրայ ,  
և հայրական ձայնին լսուիլը , թէ « Դա է Որդի իմ  
սիրելի , ընդ որ հաճեցայ , Դմա լուարուք » : Այս  
երկնային ձայն վկայեց Քրիստոսի մեսիայութեան եւ  
աստուածութեան , որով միանգամ ևս յայտնուեցաւ  
ամենասուրբ Երրորդութեան խորհուրդը :

Օխուս Թափոր լեռն իւր աստուածային փառքը  
յայտնելու ժամանակ ներկայ էին Պետրոս , Յակովը ու  
Յովհաննէս : Միեւնոյն ժամանակ Մովսէս և Եղիա  
մարգարէք կը խօսէին Յիսուսի հետ Յնոր քաւիչ մա-  
հուան վրայ : Այն լոյսէն եւ ձայնէն սարսափահար ե-  
ղան ներկայ աշակերտք եւ ինկան իրենց երեսաց վը-  
րայ : Երբ Յիսուս վեր վերցուց զանոնք , տեսան որ  
այն աստուածային տեսիլը աներեւութացած էր :

Վարդավառի առաջին աւուր շարականն յօրինած  
է Մովսէս Խորենացի , իսկ Երկրորդ եւ Երրորդ աւուրց  
պատկերներն Ս. Ներսէս Շնորհալի : Վարդավառի ա-  
ռաջին աւուր երեկոյեան ժամերգութենէն յետոյ կը  
կարգացուի մի աղօթք , զոր Պատմագիր Եղիշէ Վար-  
դավառն Եկեղեցոյն Հայաստանեայց , Երկասիրած է  
զայլակերպութենէ Քրիստոսի :

## ԳԼՈՒԽԻ Բ.

Տէրունական տօնք Տէրունական տօնք

Տէրունական տօնք կ'ըսուին Ս. Կոյս Աստուածածին թղութեան, Ծննդեան, Ընծայման եւ Վերափոխման, ինչպէս նաև Ս. Խաչի և Եկեղեցւոյ տօներն անոր համար՝ որ Քրիստոսի Տեառն մերոյ անարատ ծնողին Ս. Կոյս Մարիամու, իւր կենսատու խաչին եւ իւր հաստատած Եկեղեցւոյն յիշատակութիւնն ընելու համար սահմանուած տօներ են,



## ՅՈՒՂՈՒԱԾ Ա.

Տօնք Ս. Աստուածածնի.

Յղութիւն Ս. Կուսին յԱննայէ

Աննա եւ նորա այրն Յովակիմ բարեպաշտ ամուսինք որոնք անզաւակ էին, ինդրած են որ Աստուած օրհնէ իրենց ամուսնութիւնն, և պարզեւէ մի զաւակ, զոր Աստուծոյ տաճարին նուիրել կը խոռանային: Աստուած կատարեց նոյն բարեպաշտ ամուսնոց խնդրուածքը, ուստի եւ Աննա յղացաւ մարդկաւ յին ազգի Փրկչին մայր լինելու զաւակը: Եկեղեցին ամեն տարի կը կատարէ Ս. Կուսին

յղութեան տօնն Դեկտեմբերի 9 ին կանոնական ժամեր-  
գութեամբ և մատուցմամբ Ս. Պատարագի :

— — —  
**Ծնունդ Ս. Կուսին յԱննայէ .**

Աննա կին Յովակիմայ ի ժամանակին ծնաւ իւր  
ցանկացած զաւակը , որ անուանեցաւ Մարիամ , յորմէ  
պիտի ծնանէր Յիսուս արդարութեան արեգակը :

Եկեղեցին ամեն տարի Սեպտեմբեր 8 ին կը կատա-  
րէ Ս. Կուսին Ծննդեան տօնը՝ կանոնական ժամեր-  
գութեամբ և մատուցմամբ Ս. Պատարագի :

— — —  
**Հնծայումն Ս. Կուսին ի Տաճարն .**

Բարեպաշտ ծնողքը սնուցին զՄարիամ և կրթեցին  
զնա աստուածապաշտութեան նախնական կարեւոր գի-  
տելեօք . և երբ Մարիամ լրացուց երեք տարին , նը :  
ուիրուեցառ Տաճարին Աստուծոյ ծառայութեան : ուր  
զարգացաւ սրբութեամբ և աստուածահաճոյ վարուք :

Եկեղեցին ամեն տարի Նոյեմբեր 21 ին կը կատարէ  
Ս. Կոյս Մարիամու երից ամաց Հնծայումն ի Տաճարն՝  
կանոնական ժամերգութեամբ և մատուցմամբ Ս. Պա-  
տարագի (1) :

---

(1) Ս. Աստուածածնի այս երեք տօներուն մեր Ս. Եկե-  
ղեցեաց մէջ նախատօնակի կը ինի . նախատօնակին Ս. Աստուա-  
ծածնի ծննդեան վրայ Վարդան վարդապետի երկասիրած « Որ  
նախ իմաց » շարտկանը կ'երզուի իւր սարօք . եւ տօնին օ-  
րերը « երգեցէք որդիք Սիովնի , շարականը իւր սարօք , զոր  
նեղինակած է Յակոբ Կլայեցին » .

Վերափոխումն Ս. Աստուածածնի .

Ս. Կոյս Մարիամ Աստուածածին որքան որ վիշտ զգաց ի տեսիլ մահուան իւր Միածին Որդւոյն ի Խաշին , այնքան և առաւել հոգուով ցնծացաւ իւր երկրաւոր կենաց վախճանի օրը . վասն զի ինքն Յիսուս Քրիստոս իջաւ յերկնից ի փոխումն մօր իւրոյ , որ ի տես փառաց աստուածութեան իւր Որդւոյն կըսէ «Հնկալ Տէ՛ր , զհոգի իմ» :

Առաքեալք և Ս. Կուսանք հսդեւոր երգերով տարին Տիրամօր մարմինը թաղելու շիրմին մէջ , ուր և ամփոփուեցաւ նորա մաքրական մարմինը : Հստ աւանդական պատմութեան Բարթուղիմէոս առաքեալ չը կրնալով ներկայ՝ գտնուիլ յուղարկաւորութեան և թաղման Տիրամօր Ս. Կուսին՝ ցանկութեամբ կը խնդրէ գերեզմանին բացումը վերջին անգամ տեսնելու համար կուսութեան պարծանք եղող Ս. Կուսին երեսը : Կը բացուի գերեզմանը և չգտնուիր սակայն անոր մարմինը (1) :

Յիսուս Քրիստոս վերափոխեց իւր մայրն յերկինս ի վարձ այն անբիծ կենաց , զոր վարեց Ս. Կոյսն այս աշխարհի մէջ , անյաղթ մնալով չարին փորձութիւններէն :

[1] Ս. Առտուածածնի վերափոխման տօնի առաջին աւուր «Այսօր ժողովեալ» շարականը յօրինած է Մովսէս Խորենացի . իսկ երկրորդ եւ երրորդ պատկերները հեղինակած է Ս. Ներսէս Շնորհալի հայրապետը :

### ՅՈԴՈՒԱՆ Բ.

#### Տօն Ա. Խաչի

Ս. Խաչի տօներն են Խաչվերաց, Գիւտ Ս. Խաչի, Երեւումն Ս. Խաչի, յայտնութիւն Ս. Խաչի ի լերինն Վարագայ .

Խաչվերաց . — Երբ Կոստանդիանոս թագաւորի մօր Հեղինեայ կրօնասիրական ոգւով ի գործ դրած ջանիւք Ս. Խաչը գտնուեցաւ Երուսաղէմի մէջ, Մակարիոս Պատրիարքն բարձրացուց զսուրբ Խաչն ի տես ժողովրդեան, որ Երկրպագեց անոր ամենայն ջերմեռանդութեամբ . Այս բարձրացումն կոչուեցաւ « Խաչվերաց » :

Քրիստոսի 622 թուականին Պարսից Խոսրով թագաւորն Երուսաղէմը նուաճելովը Ս. Խաչը գերի տարուեցաւ : Հերակլ կայսեր ժամանակ 622 թուականին Սեպահմբեր 14 ին վերադարձաւ Ս. Խաչը մեծ հանդիսիւ և դրուեցաւ Երուսաղէմի Տաճարին մէջ, և սահմանուիցաւ այն ժամանակ Խաչվերացի տօնը կատարել ամեն տարի :

Խաչվերացի առաւօտուն կանոնական ժամերգութիւնը կը կատարուի, Հանգստեան շարականի տեղ « Այսօր անձառ » Երգն ըսելով, և ի տեղի Հանգստեան Աւետարանի՝ Զարչարանաց և Խաչելութեան Աւետարան կարդալով և ապա Օրհնութեան շարականը, զոր հեղինակած է Ս. Խսահակ Զորափորեցի կաթողիկոսը (1) :

[1] Խսահակ Զորեփորեցի Կաթողիկոսը Երկասիրած է Խաչի շարականները, որոց իմաստները շատ վսեմ են, ինչպէս Եւ Ս. Խաչին նաւակատեաց շարականները :

Յաւարտ առաւօտեան ժամերգութեան կ'երգուի «Խաչի քո Քրիստոս, երկրպագանեմք»։ Այս երգն առաջին անգամ Յակոբոս առաքեալ Տեառն եղբայր երգեց, զոր ի վերջոյ Սահակ Կաթողիկոսն Հայոց ընդարձակեց, և հրամայեց երգել, և մինչ ցայսօր ժամանակի Հայաստանեայց եկեղեցին Խաչվերացի Կիւրակէ առաւօտուն և իրեկոյին, ինչպէս նաեւ Աւագ Ուրբաթ, Շաբաթ և Զատկին օրը կ'երգէ «Խաչի քո Քրիստոս, երկրպագանեմք»։

Խաչվերացի արարողութիւնն երեկոյեան ժամերգութեան ժամանակ կը կատարուի, յորում եպիսկոպոսը կամ քահանայներէն երիցագոյնն զգեստաւորեալ՝ քահանայք շուրջառազդեստ և դպիրք շապիկներով Ս. Խաչի և Ս. Աւետարանաւ և մոմեղինօք կ'ենէ ի թափօր և տաճարին չորս կողմը բարձրացնելով զՍ. Խաչն կ'օրհնէ աշխարհիս չորս կողմը բնակող եկեղեցական պաշտօնեայները, ժողովուրդը, վանքերը և բոլոր բարեպաշտական և մարդասիրական հաստատութիւնները։

Դիւտ Ս. Խաչի. Ս. Խաչի գիւտը տեղի ունեցաւ 327 թուականին ի ձեռն Դշխոյ Հեղինեայ, որ զնաց յերուսաղէմ յուխտ տնօրինական Ս. տեղեաց, ուր յաջողեցաւ գտնել տալու կենաց փայտը, որ դրուեցաւ Ս. Յարութեան տաճարին մէջ։ և սահմանուեցաւ ամեն տարի կատարել, տօն «Գիւտ Խաչի» անուամբ, որ և Խաչվերացի եօթներորդ կիւրակէ օրը կը կատարուի։

Երեւումն Ս. Խաչի. — Երբ մեր եկեղեցին կը տառապէր իւր արտաքին թշնամիներէն, յանկարծ մի հրաշք տեղի կ'ունենայ Երուսաղէմի մէջ՝ ի տես առ

հասարակ քրիստոնէից, նաեւ հրէից և հեթանոսաց : Քրիստոսի Ս. Խաչը 351 թուականին կ'երեւի երկնից վրայ Գողգոթայէն դէպ ի Զիթենեաց լեռը տարածուած և նոյն սքանչելի երեւումը կը տեւէ մի քանի ժամ : Երուսալէմի Կիւրեղ եպիսկոպոսը Ս. Խաչի երեւման պատմութիւնը կը գրէ և կը յղէ ի Կոստանդնուպոլիս առ Կոստանդ կայսրն :

Ս. Խաչի երեւման տօնը կը կատարուի Զատոկի Հինգերորդ Կիւրակէին, յորում զիշերապաշտօնը՝ Յարութեան, և առաւօտեան ժամերգութիւոր Խաչի շարականօք կը տօնուի . եւ նախ քան զԱնդաստանն կը կարդացուի Կիւրեղ եպիսկոպոսի առ Կոստանդ կայսրն յղած գիրն՝ իբրեւ թուղթ վկայութեան ի յիշատակ նոյն հրաշից որ գործուեցաւ յերուուալէմ :

Վարագայ Ս. Խաչ. — Ըստ տոհմային եկեղեցական աւանդութեան Ս. Հոկիսիմեանց խմբէն ոմանք ընակած են Վարագայ լեռը. ուր առ ահի հալածանաց՝ նոյն կուսանք թաղած ըլլալու են կենաց փայտի մի մասը, զոր ունէին իրենց հետ : Թողիկ անուն ճգնաւորն որ Վարագայ լերան գագաթը կ'ապրէր ճգնողական կենօք, տեսաւ տեսիլքին մէջ որ տասներկու լուսեղէն սիւներով տաճար մը շինաւեր է լերան քարաժայոին ծայրը, եւ ի միջի՝ Ս. Խաչի նշանը, որ յանկարծ բարձրանալով կ'երթայ տաճարին սեղանը :

Ճգնաւորը կը մտնէ յեկեղեցին եւ հաւատացեալ ժողովուրդն անոր հետ կ'երկրպագեն Ս. Խաչին, եւ ելնելով Խաչափայտին բարձրանալու տեղը՝ կը տեսնեն խաչափայտի մասը :

Այս ժամանակ 653 թուականին = Ներսէս Գ. Շինող մականուանեալ Կաթողիկոսը Խաչափայտի մի մա-

սին հրաշալի յայտնութիւնը լսելով, եւ հաւասարի քըն-նութեամբ սառւգելով՝ կը սահմանէ տօն կատարել ամ ըստ ամէ, եւ ինքն ներսէս Գ. առաջին անգամ իւր յօրինած շարականն երգեց և նշանաւ ամենայաղթ Խա-չիւդ քո, Քրիստոս, պահպանեա զմեզ յաներեւոյթ թշնամւոյն» :

Ս. Խաչի այս տօնն որ Խաչվերացի տօնէն տասն եւ հինգ օր ետքն եկած կիւրակէին կը կատարուի, մեր Հայաստանեայց Ս. եկեղեցւոյն միայն յատուկ է :

---

## ԳԼՈՒԽ Գ.

### Մրբոց Տօնի կամ Յիշատակի

Քրիստոնէական եկեղեցին Տնօրինական եւ Տէրու-նական տօներէն զատ՝ կը կատարէ նաեւ այն ամեն սրբոց տօնը կամ յիշատակը, որսնք վարեցին իրենց երկրաւոր կեանքն ըստ պատուիրանաց մեր Փրկչին, եւ երկնաւոր վարդապետին սիրոյն համար զոհեցին ի-րենց անձը, թափելով իրենց արիւնը քրիստոնէական ճշմարիտ եւ սուրբ հաւատոյ համար :

Հայաստանեայց եկեղեցին կ'ուսուցանէ մեզ թէ քանի դասակարգ կայ սրբոց . երբ կարդանք «Քրիս-տոս Աստուած մեր» մաղթանքը՝ որով կը յիշատակենք մարդարէից, առաքելոց, հայրապետաց, վարդապե-տաց, մարտիրոսաց, ճգնաւորաց, կուսանաց եւ երկ-նային զօրաց անուանքը :

Մարդարէք են չին կտակարանի տնտեսութեան ժամանակ մասնաւոր պաշտօնեայք Եհովայի , զորս կը յարուցանէր Աստաւած եւ կը յդէր ճանչցնելու մարդոց պարտքը եւ յայտնելու իւր կամքը :

Առաքեալք են քրիստոնէական տնտեսութեան տեսուչները զորս Քրիստոս յուղարկեց ի քարոզութիւն Ս. Աւետարանի :

Հայրապետք են եկեղեցւոյ պայծառութեան եւ բարեզգարդութեան հսկելու, նորահնար մոլորութիւններէ պահպանելու եւ եկեղեցական ինդրոց վերաբերեալ գործերը վարելու ի պաշտօն կոչուած հոգեւոր հովուապետք եւ հովիւք :

Վարդապետք են քանին կենաց քարոզք եւ Ժիր մշակք ժողովրդեան լուսաւորութեան , որոց համար գրաւոր երկասիրութիւններ ըրած են յօգուտ եկեղեցւոյ :

Մարտիրոսք՝ քրիստոնէական Ս. Կրօնի համար մարտիրոսական մահսւամբ մեռնող անձնաւորութիւններ՝

Ճգնաւորք՝ աշխարհային ամեն վայելչութիւններէ կամաւ հրաժարող և անապատական կեանք վարող անձեր :

Կուսանք՝ իգական սեռէ կուսական կենօք եւ սըրբութեամբ Քրիստոսի նուիրուած անձինք՝

Երկնային զօրք՝ անմարմին հրեշտակներ են , որոնք մարդկային ազգի պահապանք են եւ բարեխօսք առաջի ամենակալին Աստուծոյ :

Ասոնցմէ զատ՝ կան սըրբասէր քահանայք , բարեպաշտ իշխանք եւ այլն , որոնք եկեղեցւոյ մատուցած ծտոայութեամբ եւ օրինակելի բարեպաշտութեամբ գերազանցապէս փայլած են :

Կան նաեւ խոստովանողք , որոնք քրիստոնէական  
Ս. կրօնի համար թէեւ նահատակուած չեն , սակայն  
մարտիրոսաց դասակարգէն կը համարուին իրենց կրած  
ոտառիկ եւ դառն տանջանաց համար , ինչպէս է Ս.  
Գրիգոր Լուսաւորիչ Հայրն մեր : Իսկ նահապետք մար-  
գարէից հետ խառն կը յիշուին :

Մրրոց յիշատակը տօնելու համար իւրաքանչիւրին  
ուրոյն ուրոյն շարականներ յօրինուած չկան : Նման-  
օրինակ գործերով փայլող եւ բարի խոստովանութեամբ  
մեռնող սրբոց համար շարականներ հեղինակուած են  
եկեղեցւոյ նախնի վարդապետներէն , որոնք կ'երգուին ,  
քանի անգամ որ մի եւ նոյն դասակարգէն սրբոյ մը յի-  
շատակը կատարել հարկ լինի :

Եկեղեցւոյ հոգեւոր գերագոյն իշխանութիւնը՝ աղ-  
դային-եկեղեցական ժողովն երեք դասակարգի բաժ-  
նած է բոլոր սուրբերը :

Կան սուրբեր , որոնց անուանք կը յիշատակուին  
միայն « Յայսմ աւուր » գրքին մէջ :

Կան սուրբեր , որոց յիշատակը կը կատարուի եկե-  
ղեցւոյ մէջ՝ կանոնական ժամերգութեան ժամտնակ ,  
եւ կ'ըսուին տօնելի սուրբք :

Եւ կան դարձեալ այնպիսի սուրբեր , որոց փառքն՝  
իրենց արդեանց եւ արժանաւորութեանց համեմատ ,  
« Աստղ քան զատղ առաւել է փառօք , » քան զայ-  
լոցն առաւելութիւն ունենալուն , անոնց յիշատակը  
նախատօնակաւ , երգեցմամբ յատուկ շարականաց եւ  
մատուցմամբ Ս. պատարագիւ կը կատարուի :



ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՔ

Կիւրակեից եւ շաբաթամէջ զյիստոր տօնից սկսեալ

ի տարեգյլոյ մինչ ցԶատիկ ,

Կաղանդ եւ Տարեմուտ

Կաղանդ կը նշանակէ բարձրաձայն գոչումն : Հռով-  
մայեցւոց ժոմանակ չաստուածոց պաշտօնեայներէն մին  
կը հսկէր լուսնոյ ծննդեան , երբ լուսինն զգալի կ'ե-  
րեւէր , պաշտօնեայն բարձրաձայն ղոշելով կ'ազդարա-  
րէր զոհարար քրմին որ մատուցանէ սովորական զո՞ն  
ի պատիւ ծննդեան լուսնին :

Հրեայք եւս մասնաւոր պատիւ կ'ընէին ամեն ամ-  
սոյ առաջին օրուան , որ կը հրատարակուէր ի ձայն  
փողոյ ; եւ Մովսէս յատուկ զոհեր սահմանած էր : կը  
թուի նաեւ որ ժողովուրդը մարգարէից այցելութիւն  
կ'ընէր ամսագլուխներուն եւ անոնց ընծայներ կը աա-  
նէր , եւ իւրաքանչիւր տուն ընտանեկան ուրախու-  
թիւն կը կատարէր :

Հայաստանեայց եկեղեցին կը տօնէ տարւոյն առա-  
ջին ամսամուտը միայն անոր համար՝ որ մեր Փրկչին  
Ծննդեան թուականին առաջին ամսոյն առաջներորդ  
օրն է : Ուստի Փրկչեան Ծննդեան ամանորը շաբթուան  
ո՛ր օրն ալ հտնդիպի , եկեղեցին աւուր պատշաճի

Ժամերդութեամբ եւ Ս. Պատարադի մասուցմամբ կը տօնէ :

Տօն Մննդեան Ա. Թովեաննու Կարապետի

Յիսուսի Քրիստոսի Անուանակոչութեան տօնէն յետոյ՝ կը կատարուի Յովհաննու յառաջընթաց կարապետի ծնունդը, որ եղաւ իբր վեց ամիս յառաջ քանզինունդ մեր Փրկչին։ Յովհաննէս անցուց իւր երիտասարդութեան ժամանակն անապատին մէջ, եւ ապա երեւցաւ իբրեւ լրումն մարգարէից եւ իբրեւ սկիզբն առաքելոց, որ քարոզեց համարձակ, յանդիմանելով ժողովրդոց մեղքը՝ ընդունելու համար մկրտութիւն ապաշխարութեան, իբրեւ պատրաստութիւն յայտնութեան չնորհաց Քրիստոսի։ Եկաւ աշխարհի Փրկիչն ի Գալիէէ ի Յորդանան եւ մկրտեցաւ ի Յովհաննէ, յօրինակ հնագանդութեան պատուիրանաց Աստուծոյ։ Եւ Յովհաննէս մկրտելով զՅիսուս՝ կոչուեցաւ Յովհաննէս Մկրտիչ։

Յովհաննէս Կարապետի ծննդեան տօնէն ետքը մինչեւ ի Բուն Բարեկենդան եկած կիւրակէները տէրունական տօներ են միայն, յորս Քրիստոսի Յարութեան յիշատակը կը կատարուի եկեղեցեաց մէջ։

Կիւրակէ Բարեկենդան Առաջաւորաց Պահոց

Բարեկենդան կը նշանակէ մարդկային բնութեան յատուկ եւ վայելուչ խրախութիւն ընելու օր։

Առաջաւորաց կ'ըսուի այն հնգօրեայ պահքը (1) ։  
զոր սահմանեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ ի հեթանոսութենէ ի քրիստոնէութիւն դարձող եւ մկրտուելու ցանկացող անձանց համար :

Այս պահոց հինգերորդ օրը կը կատարուի Յովիսան մարգարէի յիշատակը , եւ կը կարդացուի Ներսէս Շընորհալւոյ երկասիրած Նինուէացւոց շարականը եւ մարգտրէին քարոզած ապաշխարութեան մասին գըրռուածները , որոց մէջ կը յիշուի մարգարէին ի փոր կէտին երեք ցորեկ եւ երեք գիշեր մնալը , որ է օրինակ եռորեայ թաղման մեր Փրկչին :

### Տօն Ս. Ղետնդեանց Քահանայից .

Ղետնդեանց քահանայից տօնը կը յիշեցնէ մեզ ,  
թէ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Ս. Աւետարանի սրբասէր հոգեւոր պաշտօնեայք իրենց անձն օրինակ հանդիսացուցին ժողովրդեան , որ ամեն պարագայի մէջ հաւատարիմ մնան իրենց մայրենի եկեղեցւոյն :

### Տօն Ս. Վարդանանց Զօրավարաց .

Ս. Վարդան Զօրավար իւր ճշմարիտ կրօնասէր ընկերներովը , հեթանոսութեան ժամանակ՝ վասն պաշտպանութեան քրրատոնէական հաւատոյ նահատակուցաւ , եւ պահեց մեր Ս. եկեղեցւոյ գոյութիւնը :

[1] Առաջաւորաց հնգօրեայ պահքը որ Ս. Գրիգոր Լուսաւորչի ժամանակէն սահմանուած է , անգիտութեամբ կը կոչուի ցայսօր ժամանակի Ս. Մարգար Պահք :

Վարդանանց նահատակութիւնն օրինակ է, որ եկեղեցական հարք եւ ժողովրդականք համերաշխ ոգւով պահեն եկեղեցական միութիւնը :

Վարդանանց տօնի օրը յիշատակ է Մեռելոց եւ տօն ազգային :

### Տիեզերական Ժողով Կոստանդնուպոլիսոյ.

Հայաստանեայց եկեղեցին ամնն տարի Բուն Բարիկենդանի նախընթաց օրը՝ շաբաթ՝ կը տօնէ Կոստանդնուպոլիսոյ Տիեզերական Ս. Ժողովը (<sup>1</sup>), որ գումարուեցաւ 381 թուականին, հերքելու համար Մակեդոնի եւ բոլոր հոգեմարտ աղանդաւորաց հերետիկոսութիւնը :

Կոստանդնուպոլիսոյ Տիեզերական Ս. Ժողովը համաձայն ուղղափառ դաւանութեան քրիստոնէական հաւատոյ՝ միանգամ եւս վճռեց եւ յայտարարեց, թէ «Հոգին Սուրբ Տէր է, եւ կենդանարար, որ ի Հօրէ ելանէ եւ իսկակից եւ էակից է Հօր եւ Որդւոյ» :

### Բուն Բարեկենդան .

#### Բուն Բարեկենդան (<sup>2</sup>) Կ'ըսուի քառամորդական մե-

[1] Մեր եկեղեցին երեք Տիեզերական Ս. Ժողովոց տօնը կը կատարէ յաւաշ քան զՊատարազն «Մանկունք» ի շարականի սկսման՝ փակելով սեղանի վարագոյրը, եւ «Ո՛վ հրաշալի նախահարք» շարականի երգով նզովելով զԱրիս եւ զՆեստոր, զՄակեդոն եւ բոլոր աղանդաւորները, եւ «Ի Ս. Երրորդութենէ ծանեաք» շարականաւ, յորում քեմին վրայ խնկարկութիւն կը լինի, կը քարոզէ եկեղեցին իւր ուղղափառ վարդապետութիւնը:

[2] Բարեկենդան կ'ըսուին շարաթապահոց նախընթաց կիւրակէ օրերը-

ծի Պահոց առաջին կիւրակէն , որ ըստ քրիստոնէական եկեղեցւոյ կ'ողջունէ յառաջիկայ Մեծ Պահքը , որ ապաշխարութեան օրեր են : Նոյն օրը կը տեսնենք եկեղեցւոյ խորանը փակուած եւ վարագուրաւ սեղանը ծածկուած , որ օրինակ է նախածնողաց արտաքսման ի Դրախտէ :

Թէ՛ Բուն Բարեկենդանի եւ թէ՛ մեծ Պահոց բոլոր շաբաթ եւ կիւրակէ օրերը փակեալ խորանաւ կը մատուցուի Ս. Պատարագ :

Բուն Բարեկենդանի կիւրակէ աւուր կարդացուած Եսայեայ մարգարէական գրուածքէն կ'իմանանք , թէ Աստուած իրեն հաճելի չեղած պահքը չընդունիր , այլ կ'ուզէ որ մարդիկ քաղցելոց հաց տան եւ անտէր աղքատները կերակրեն , սուրբ օրերը մարդիկ չկատարեն իրենց կամքը եւ բարկութեան խօսք բերնէ չհանեն եւ այլն :

Պօղոս առաքելոյն առ Հոռվմայեցիս գրած առաքելական թղթէն կը խրատուինք , որ խաւարի գործքերն ի բաց թողունք , զգաստութեամբ չըջինք եւ լաւ գիտնանք թէ մեր եղբայրը դատելու իրաւունք չունինք , եւ թէ իւրաքանչիւր ոք իւր անձին համար պատասխան պիտի տայ Աստուծոյ , եւ զգուշանանք առաւել մեր եղբայրը գայթակղեցնելէ :

Իսկ ձաշու Ս. Աւետարանը մեր ուշադրութիւնը կը հրաւիրէ սա կէտերուն վրայ , թէ պարտիմք առանց ո եւ է ցոյցի ողորմութիւն տալ , զուարթ երեսօք պահք պահել եւ անտես ի մարդկանէ աղօթել առ Աստուած :

Այս հոգեկան կրթութիւնք թէեւ ամեն ժամանակ կարեւոր են մեզ , սակայն ապաշխարանաց օրերն ար-

Ժանապէս կատարել կը պատուիրէ մեր Տէրը եւ կ'աւանդէ մեզ աղօթքի նիւթը , որպէս զի ըստ այսմ խնդրենք մեր Տիրոջմէն մեր հոգուոյ եւ մեր մարմնոյ պէտքերը , զորս մեր իրմէ խնդրելէ առաջ գիտէ լիովին :

**Բ. Կիւրակէ Քառասնորդական Պահոց .**

**Ա. Պատարագի ձաշու գրքի Եսայի մարգարէութենէն կը հասկնանք , թէ այն ժողովրդոց հետ որ աստուծապաշտութեամբ ճշմարիտ արդարութեան գործեր կը գործէ , Աստուած կը հաշտուի եւ զիրենք կը փրկէ : Նաեւ կ'իմացնէ մեզ մարգարէն Քրիստոսի քաջութիւնն եւ տանելիք յաղթութիւնն , որ իբրեւ Հայր , իբրեւ Դատաւոր , իբրեւ Խշան եւ իբրեւ Փրկիչ պիտի ազատէ մարդկային ազգն ի գերութենէ սատանայի :**

**Պօղոս առաքեալ առ Հռոմայեցիո զրած թղթովը եղայրսիրութիւն կը քարոզէ , եւ կը յիշեցնէ թէ Աստուած կը հրամայէ մարդուն որ իւր ընկերն սիրէ իւր անձին պէս , եւ այս կանոնով մարդ ամեն բարոյական առաքինութիւնները կը կատարէ եւ Աստուծոյ պատուիրանները կը պահէ :**

**Ճաշու Ս. Աւետարանը կը յիշեցնէ մեզ ի ձեռն Մովսիսի աւանդած տամնաբանեայ պատուիրանքը , եւ կը ծանուցանէ թէ Քրիստոս Տէրն մեր եկած է յաշխարհ ոչ թէ արդէն աւանդուած Մովսիսական օրէնքը կամ մարգարէական գրուածները ջնջելու , այլ հինն որ թերի էր , լրացնելու : Ուստի մարդոց առ ընկերս իւր ունեցած պարտաւորութեանց վրայ խօսելով Քրիստոս**

մեր Տէրն, ոչ թէ հին օրինաց մէջ արգիլուած բաները գործելէ զգուշանալու պատուէր կու տայ, ալլեւ բացարձակապէս կարգելու այն ամեն գործ որ կը տանի դէպ յայն արգիլուած տեղերը, եւ կը հրաւիրէ զմեզ յառաջել այն ամեն առաջինութեանց մէջ, որով կարենանք. Ամիսի կատարեալ, որպէս եւ երկնաւոր Հայրն մեր կատարեալ է:

Գ. Կիւրակէ Քառասնորդական Պահոց՝ Անառակին:

Ճաշու գրքէն կը լսենք որ Աստուած Եսայի մարդարէի բերնով կը պատմէ Քրիստոսի եկեղեցւոյն մեծութիւնը, սրբութիւնը, փառաւորութիւնն ու պտղաբերութիւնը: Յաւիտենական Բանն Որդին Աստուծոյ կատարելով երկնաւոր Հօր կամքը՝ հաստատեց Ս. Եկեղեցին, որոյ գաւակաց կը մնայ դառնալ առ Տէր եւ գտնել ողորմաւթիւն, եւ Աստուած թողսւթիւն պիտի տայ այն ամեն անօրէնութեանց, որոց վրայ պիտի գղջան սրտովին :

Պօզոս առաջելոյն առ Կորնթացիս գրած երկրորդ թղթէն կը լսենք, թէ մեք հաւատացեալքս կենդանի Աստուծոյ տաճար եմք. Աստուած մեր մէջ պիտի բընակի, երբ անոր չնորհօքն ապրիմք :

Իսկ Ճաշու Աւետարանը կը պատմէ մեզ անսառակ որդւոյն նկարագիրը եւ անոր հօր անսահման ներողամտութիւնն ու անյիշաչտրութիւնը, եւ կ'իմացնէ մեզ թէ՝ մեղաւոր մարդն որ Աստուծոյ չնորհքէն հեռացած է, երբ զղջայ ու ապաշխարէ, Աստուած իւր գթութեամբ, ողորմութեամբ եւ մարդասիրութեամբ կը նե-

թէ մեղաւորին , բաւական է որ մեղուցեալը հաստատապէս առաջադրէ եւ ուխտէ առաջի Աստուծոյ՝ այլեւս չմեղանչելու ընդդէմ աստուածային պատուիրանաց :

**Գ. Կիւրակէ Քառասնորդական Պահոց, Տնտեսին .**

Աստուած Եսայի մարգարէին բերնովը կ'իմացնէ , թէ ի'նչպէս յառաջագոյն սիրած էր զիսրայէլացիս , ուրոց անունը «Ժողովուրդ Աստուծոյ» գրած էր , եւ երբ յարեցան նոքա ի կուապաշտութիւն , երեսէ ձգեց զիսրենք : Նոյնպէս երեսէ պիտի ձգէ զանոնք , որոնք չզգաստանան՝ չապաշխարեն եւ չդառնան առ Աստուած , եւ իրեն չնորհքը պիտի տայ այնպիսի մարդոց , որ իւր կամքը կատարեն եւ պատուիրանքները պահեն :

Պօզոս առաքեալ առ երբայեցիս գրած թղթովը կը յիշեցնէ՝ թէ ամեն քրիստոնեայ մկրտուելով՝ Հոգուոյն Սրբոյ չնորհօքը կը լուսաւորուի եւ լուսոյ զաւակ կը լինի , եւ երբ կը տրտմեցնէ զՀոգին Սուրբ , սաստիկ կը մեղանչէ , եւ կրկին պատիժ կրելու կ'արժանանայ :

Ճաշու Աւետարանէն Մեծատան եւ Տնտեսին առակաւը կը սորվինք , թէ Աստուած տուած է մեր հոգւոյն զանազան չնորհքներ , որ անոնց անտեսութիւնը ընենք , զիտնալով որ օր մի Աստուած մեր հոգեւոր անտեսութեան հաշիւը պիտի ուղէ :

Իսկ մեծատան եւ աղքատին պատմութեամբ՝ Քրիստոս կ'իմացնէ թէ՝ աշխարհիս մէջ թէ՝ հեշտութիւնն եւ թէ՝ նեղութիւնն անցաւոր է . իսկ հանդերձեալ կենաց հանգիստն եւ տանջանքը յաւիտենական է միանգամ ընդ միշտ :

Ե. Կիւրակէ Քառասնորդական Պահոց, Դաշտուրին .

Ճաշու գրքէն Եսայի մարգարէն Աստուծոյ կողմանէ կը պատմէ Խսրայէլի ժողովրդեան կրած պատիժը. վասըն զի, կ'ըսէ Աստուած, Ես զձեզ կոչեցի, եւ դուք ինծի չանացիք, խօսեցայ ու խօսքս ոտքի տակ առիք, եւ չար գործքեր գործեցիք իմ առջեւ, եւ իմ չուզած բաներս բնտրեցիք ձեզի :

Պողոս առաքեալ առ Փիլիպեցիս գրած թղթովը կը քարոզէ, թէ ինքն ուշն ու ուրուշը տուած է որ Աստուծոյ կոչման համաձայն երթայ ի Քրիստոս Յիսուս. Եւ կը խրատէ որ բարեբարոյ անձնաւորութեանց եւ ճշմարիտ առաքելական քարոզչաց օրինակին հետեւինք, եւ կը յաւելու ըսել, «Ի՞նչ որ սորվեցաք, ի՞նչ որ առիք, ի՞նչ որ լսեցիք եւ ի՞նչ որ տեսաք իմ վրաս, զանոնք միայն ըրէք» :

Այս աւուր ճաշուի աւետարանական բանից մէջ երեք նիւթ կայ :

Առաջին՝ Մեսիայի թագաւորութեան երբ գալը, որոյ մասին հրեայք հարցում ըրին Յիսուսի, որ անոնց պատասխանեց թէ իւր թագաւորութիւնն արդէն եկած է եւ այն միայն հոգեւոր :

Երկրորդ՝ պատուիրեց աղօթել առանց ձանձրանալոյ, եւ այրի կնոջ պատմութեամբ զգացուց որ բնաւ չձանձրանանք աղօթելէ: Աստուած՝ որ երկար ժամանակ կ'ընէ երկայնմտութիւն, բայց հուսկ ապա վրէժինդրութիւն ի գործ կը դնէ :

Երրորդ՝ Փարիսեցւոյն ու մաքսաւորին պատմութեամբը կ'ուսուցանէ, թէ մարդիկ հպարտութիւն եւ

ինքնահաւանութիւն ընելով՝ իրենց ունեցած արդարութիւնն իսկ կը կորսնցնեն, իսկ անոնք որ խոնարհ խոստովանութեամբ իրենց մեղաւոր վիճակը կը ճանչնան, կ'արդարանան. զի մարդիկ հպարտանալով կը խոնարհն, եւ խոնարհելով կը բարձրանան :

Տօն Ա. Գրիգոր Լուսաւորչին մերոյ մուտք  
ի վիրապն.

Քառասնորդական պահոց վեցերորդ կիւրակէի նախընթաց օրը կը կատարէ մեր եկեղեցին Ս. Գրիգոր Լուսաւորչի ի վիրապն մտնելու յիշատակը, որով կը յիշենք թէ Ս. Գրիգոր կը հրաժարի հեթանոսական պաշտամունք կատարելէ, յայտնելով բացարձակապէս իւրքիստանեայ լինելլ, որոյ համար կը մատնուի անտանելի չարչարանաց եւ կը ձգուի վերջապէս մահապարտներու վիրապը : (1)

Զ. Կիւրակէ Քառասնորդական Պահոց, Գալստեան .

Ճաշու գրքին մէջ Եսայի մարգարէն, կ'իմացնէ թէ Հրէից օրինակաւ մեղաւորաց ըրած բարեգործութիւնն անընդունելի է Աստուծոյ : Բարոյական գործեր բարի նպատակաւ գործուած ըլլալու մասին երեք բան կը պահանջուի, բարի առարկայ, բարի պարագայ եւ բարի վախճան . ասոնց հակառակը գործող մարդիկ պատժելի կը լինին :

Պօղոս առաքեալ առ Կողոսացիս գրած թղթովը նախ

[1] Ոյս օրուան նախընթաց երեկոյին կը բացուի Ս. Պատարագի Սեղանոյն վարագոյրը, եւ զինի Ս. Պատարագին կը ծածկուի Սեղանը :

կ'ուսուցանէ , թէ Քրիստոս յաշխարհ գալով եւ հին օրէնքները կատարելով՝ չնորհաց վիճակը հաստատեց : Երկրորդ՝ կը խրառէ զմեղ որ չխաբուինք նորահնար վարդապետութիւններէ , այլ հետեւինք միայն Քրիստոսի՝ որ իւր հաստատած եկեղեցւոյն գլուխն է , եւ քարոզած ճշմարիտ վարդապետութեանց ունկն դընեմք :

Երրորդ՝ կը յորդորէ զմեղ բարի գործերով եւ առաքինութիւններով զարդարութիլ , որոց ամենէն գլխաւորն է աստուածային սէրը , որ կատարելութեան կապն է , եւ ինչ որ խօսքով ու գործքով կ'ընէք , Յիսուսի Տեառն անուամբ ըրէք :

Այս աւուր կարդացուած Ս. Աւետարանէն կը սովորինք , թէ Հրէից ժողովուրդը շատ սիրելի էր Աստուծոյ , որ այնքան բարերարութիւններ ըրած էր . բայց Հրեայք չճանչցան Աստուծոյ սէրը , եւ մերժեցին անոր ամեն բարերարութիւնները , եւ զՔրիստոս ի խաչ հանեցին :

Քրիստոս կ'ուսուցանէ մեղ նաեւ , թէ մենք ունինք մի Հայր՝ որ յերկինս է եւ մի Վարդապետ միայն՝ որ է ինքն Յիսուս Քրիստոս , եւ թէ ամենքս եղբայր եմք եւ միոյ երկնաւոր Հօր որդիք , եւ թէ ճշմարիտ մեծութիւնը սիրոյ եւ խոնարհութեան մէջ է . սէր՝ որ աստուածային պատուիրանաց մեծն ու առաջինն է , խոնարհութիւն՝ որով միայն պիտի կարենանք բարձրանալ առաջի Աստուծոյ :

Յիսուս Քրիստոս վայեր կը կարդայ այն ամեն կեղծաւոր փարիսեցւոց եւ դպրաց նման սիրտ ունեցող անձանց , որոնք ամեն բան ի ցոյցս մարդկան կ'ընեն :

մինչդեռ յանուն Տեառն գործելու պարտաւորութիւնն ունիմք :

### Յիշատակ Յարութեան Ղազարու .

Քառասնորդական պահոց վեցերորդ շաբթուն ուրբաթ օրը կը վերջանայ Մեծ Պահքը, որոյ հետեւեալ օրը կը տօնէ եկեղեցին Ղազարու յարութեան յիշատակը :

Յիսուս Քրիստոս չորեքօրեայ մեռելոյն Ղազարու զոր շատ կը սիրէր Քրիստոս, յարութիւն տալով յարոյց խօսքով. «Ղազարո՞ս, զուրս եկուր» : Այս յայտնի եւ հիանալի հրաշքին վրայ շատ մարդիկ հաւատացին Յիսուսի. եւ ուսոյց մեզ Փրկիչը, որ թէեւ մոռնին իրմնք եւ իրենց սիրելիք, կենդանի պիտի ըլլան նովաւ որ ըստ, «Ես եմ յարութիւն եւկեանք». վասն զի ես կենդանի եմ, եւ զուք կենդանի պիտի լինիք» :

### Աւագ Շաբաթ .

Աւագ Երկուշաբթի (1) . — Աւագ շաբթուան օրն նութիւնք իրենց սարօճն Խսահակ Պարթեւ Ս. Հայրա-

(1) Աւագ Երկուշաբթի, Երեքշաբթի եւ Չորեքշաբթի օրերը խորանը բաց է. սակայն ըստ որում Աւագ Շաբաթը Զատկի տաղաւարի պահը է, ուստի չմատուցուիր Ս. Պատարագ. եւ այս Երեք օրերը տէրունական են՝ իրեւ շարունակութիւն Մաղկագարդի. բայց ոչ Արեւազակի Ժամերգութիւն եւ ոչ Տէր ամենակալի աղօթք կայ. Առաւօտեան Ժամերգութենէն յետոյ Ճաշու Երեք Ողորմեան Կ'ըսուի՝ առանց սակայն մեծ քարոզներն ու աղօթքներն ըսելու :

պետին երկասիրութիւնք են, եւ այս շարականք կ'երգուին ա'յնքան սրտաշարժ. որքան վսեմ իմաստներով յօրինուած են Երանաշնորհ Ա. Հայրապետին խանդավառ սրտէն բղխած :

Այս առաւօտուն կարդացուած Ս. Աւետարանէն կ'իմանանք, թէ Յիսուս Բեթանիայէն կը դառնայ յԵրուսաղէմ, ուր կը տեսնէ մի թղենի, որ տերեւ միայն ունէր եւ ոչ պտուղ. Յիսուս « Յաւիտեան պտուղ չունենաս > կ'ըսէ թղենւոյն : Այդ թղենին կը նշանակէ այն քրիստոնեայն, որ ի հաւատոս Քրիստոսի պտղաբերելու յոյս չտար :

Յիսուս կ'ուսուցանէ, թէ այլեւս պիտի դադրի իսրայէլեան եկեղեցին եւ անոր պիտի յաջորդէ նոր քրիստոնէական եկեղեցին, եւ կը յաւելու յայտնել, թէ երկնային արքայութեան համար բազումք են կոչեցեալք, այլ սականք են ընտրեալք :

Այս երեկոյին կը կարդացուի ի լուր ժողովրդոց Աստուածաշունչ Ս. Գրքի Ծննդոց մի քանի գլուխներն՝ ի յիշատակ արարչագործութեան Աստուծոյ եւ անկման առաջին մարդոյն, եւ Ս. Աւետարանէն կը կարդացուի այն մասն, որ Քրիստոս կ'իմացնէր երկուասան առաքելոց իւր յԵրուսաղէմ երթալուն նպատակը, մատնուիլն եւ ի մահ դատապարտուիլը, եւ Զերեթիայի որդւոց մօր խնդրանաց ի պատասխան կ'ըսէ, Արքայութիւն երկնից չարչարանք կրելով կ'ըստացուի : Ես եկայ յաշխարհ, կ'ըսէ Քրիստոս, ոչ թէ սպասաւորութիւն՝ այլ ծառայութիւն ընելու, եւ իմ կեանքս շատերու համար փրկանք տալու :

Աւագ Նրելքաքքի . — Այս առաւօտեան կարդաց-

ուած Ս. Աւետարաննէն կը լսենք Քրիստոսի եղած հարց-  
ման պատասխանը «Թէ պա՞րտ է հարկս տալ Կայսեր,  
թէ ոչ» : Առ այս պատասխանած է Քրիստոս, թէ մեր  
սրտերը պարտիմք տալ մեր Աստուծոյ, եւ Երկրաւոր  
թագաւորին վերաբերածները՝ տալ թագաւորին : Կը  
գովէ Յիսուս տաճարին մէջ դրուած գանձանակն եր-  
կու լումայ ձգող այրի կինն, որ իւր ապրուստի դը-  
րամէն տուաւ, մինչզեռ ուրիշներն իրենց աւելօրդ  
դրամէն կուտային :

Երեկոյին կը կարդացուի Ս. Գրքէն ջրհեղեղի պատ-  
մութեան մասը, եւ Ս. Աւետարաննէն աշխարհի կա-  
տարածի նկարագրութիւնը, տասն կուսանաց առակն  
եւ տիրոջ մը իւր ծառայից քանքարներ տալու և հա-  
շիւ ուզելու պատմութիւն ընող մասերը կը կարդացուին:

Աւազ Զորեխեաբբի . — Այս աւուր առաւօտու Ս. Աւ-  
ետարաննէն կ'ուսանինք . թէ քահանայապետոց,  
ծերոց եւ դպրաց խումբը կը խորհի ծերբակալել  
զթիսուս, Յուդա կը դաշնակցի անոնց հետ եւ մատ-  
նութեան համար կը սակարկէ : Կին մը թանկագին իւ-  
ղով կ'օծէ Յիսուս: Յիսուս կը գովէ կնոջ հաւատքն եւ  
կ'ըսէ իւր աշակերտաց թէ՝ «Ուր քարոզեսցի Աւետա-  
րանս այս ընդ ամենայն աշխարհ՝ խօսեսցի եւ զոր ա-  
րար դա՝ ի յիշատակ դորա» :

Երեկոյին կը կարդացուի Սոգոմ եւ Գոմոր քաղա-  
քաց Կործանման պատմութիւնը՝ հակառակ Աբրահամու  
ըրած բարեխօսութեան . եւ Ս. Աւետարաննէն՝ Յուդայի  
ընելիք վատ մատնութեան վերաբերած մասը, ա՛յն  
շնջին գումարին համար, որով խօսացաւ Հրէից ժո-  
ղովոյն ցոյց տալ այն տեղն, որ կարելի էր բռնել զթի-  
սուս գիշերայն առանց որ եւ է խոռվութեան: Յուդայի

գործած նոյն չարաշահութիւնը կոչուեցաւ արծաթսիրութիւն, որ մայր է ամենայն չափեց :

Աւագ Հինգեաբքի . — Այս աւուր առաւօտուն կարդացուած Ս Աւետարանէն կը հասկնանք, թէ Յիսուս տրտում է յերեսաց թերահաւատութեան հրէից, սակայն եւ այնպէս յորդոր կը կարգայ ժողովրդեան ըսելով «Հաւատացէք ի լոյն» :

Այսօր յետ առաւօտեան ժամերգութեան կը կատարէ եկեղեցին ապաշխարութեան կարգը, որպէս զի առաքեական կանոնաց համաձայն հաւատացեալք յետ ապաշխարութեան՝ զոր կրեցին Քառասնորդական պահոց օրերը, յետ արձակման աղօթից՝ հաղորդուին մեղաքաւիչ մարմնոյ եւ արեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի :

Ապաշխարութեան կարգի կատարման սկսման պահուն Սեղանը կը ծածկուի վարագուրաւ (1), յորում կը կարդացուին ապաշխարութեան սալմոսք, շարականք եւ Մանասէի «Տէր ամենակալ», աղօթքը եւ Հին ու Նոր Կտակարանի ընթերցումներէ յետոյ կը կարդացուի Ս. Բարսեղ Հայրապետի յօրինած աղօթքը, յորում կը բացատրուի Աղամայ անկման վիճակը եւ Աստուծոյ այն ողորմութիւնը, որով խոստացաւ Փրկչին առաքումը, եւ կը տեսնուի Նօր Աստուծոյ առ մարդկային ազգն ունեցած զթութիւնը :

(1) Քրիստոնէութեան նախնի դարուց մէջ ապաշխարութեան այս կարգը կը կատարուէր եկեղեցւոյ գաւեին մէջ՝ փակւելով տաճարին զոււը, իսկ այժմ ծեւակերպութիւնը միայն կատարուելով՝ Սեղանը կը ծածկուի վարագուրաւ, եւ « Զողորմութեան բո զդուռն բաց մեզ » չարականի երգով կը բացուի յորանը :

Յաւարտ այս աղօթքին կը բացուի վարագոյրն, եւ  
եպիսկոպոսն կամ Կղիցագոյն քահանայն բեմէն կ'ըն-  
թեռնու Հօրնութեան աղօթքը Յավհան Ոսկեբերանի՝  
բոլոր ապաշխարողաց վրայ :

Ցերեկուան Ճաշուի ժամանակ ծածկուած է սեղանը,  
եւ կ'ըսուի Ճաշուի երեք Ողորմեան, յետ որոյ կը  
կատարուի երեկոյեան ժամերգութիւնը, յորում Ս.  
Գրքէն կը կարդացուի Աստուծոյ, Աքրահամէն զիսա-  
հակ զոհ ուզելու մասը : Զկնի « Հայր գթած » աղօթ-  
քին՝ Պողոսի առաքելոյ առ Կորնթացիս գրած առաջին  
թղթէն կը կարդացուի « Զի ես ընկալայ ի Տեառնէ », ո-  
րով Հաղորդութեան Ս. Խորհրդոյ վրայ կը խօսի եւ կը  
պատուիրէ թէ՝ քանի՛ անդամ որ ուտէք այս հացն եւ  
ըմպէք այս բաժակը՝ զմահ Տեառն պատմեցէք, որ  
մեզ ողորմսւթեան միջնորդ եզաւ եւ զմարդիկ հաշ-  
տեցուց Հօր Աստուծոյ հետ, եւ կը յաւելու, թէ մարդ  
պէտք է նախապէս քննել իւր խղճին վիճակը եւ այն-  
պէս մերձենալ սրբութեան Սեղանին, եւ թէ՝ ո'վ որ  
անսրժանութեամբ կը հաղորդուի, պարտական պիտի  
լինի Ս. Մարմնոյ եւ Արեան Տեառն :

Յաւարտ առաքելական թղթոյն՝ բեմէն կը կար-  
դացուի Ըսթրեաց Ս. Աւետարանը, յորմէ կ'ուսանինք  
թէ մեր Փրկիչը՝ Հրէից բաղարջակերաց տօնի առա-  
ջին օրը վերջին ընթրիքն ըրաւ, սահմանելով Հաղոր-  
դութեան Ս. Խորհուրդն ի քաւութիւն եւ ի թողու-  
թիւն մեղաց, եւ պատուիրեց այս փրկարար խորհուրդը  
կատարել ի յիշատակ իւր յաւիտենական Պատարագին :

Ս. Պատարագի « Հայր մեր » երգէն առաջ՝ եպիս-  
կոպոսը կամ Երիցագոյն քահանայն կ'ընթեռնու բեմէն  
Ս. Բարսղի՝ Հաղորդութեան մեղսաքաւ-Խորհրդոյն

վեհութիւնը բացատրող եւ հաւատացելոց յորդորական  
խրատ տալու իմաստն ունեցող յօրինած աղօթքը :

Իսկ երեկոյին՝ յորում Ոտնալուայի սրբազնան արա-  
բողութիւնը կը կատարուի, նախ կ'ըսուի Տէրունական  
աղօթքն «Ողորմեա՛ ինձ Աստուած» սաղմուն ի ձայն  
եղտնակաւոր, վերջը շարական «Այսօր կանգնեցաւ  
աւազան մլրառութեան», եւ այս պահուն բեմին վրայ  
խնկարկութիւն (1) կը լինի, յետ որոյ կը կարդացուին  
աղօթք, որոց մէջ ամենէն խրատալիցն է «Աստուած  
Սէր է»:

Աղօթից վերջը քարոզ եւ սրտաշարժ տաղեր կ'եր-  
գուին, Հաղորդութեան Ս. խորհրդոյն եւ Ոտնալուայի  
վրայ յօրինուած, որոցմէ յետոյ ջուրն եւ իւղն կ'օրհ-  
նուին եւ կը սկսուի ոտից լուացման արարողութիւնը :

Աւագ Ուրբար. — Աւագ ուրբաթու օրը կը զար-  
թուցանէ մեր մոտաց մէջ, մեր Փրկչին Տեառն մերոյ  
Յիսուսի Քրիստոսի չարչարանաց եւ խաչելութեան յի-  
շատակը, որոյ չարչարանաց եւ խաչի մահուան արդ-  
եամբ փրկուեցաւ մարդկային ազգն եւ անոր Ս. եկե-  
ղեցւոյն որդիքն եղաւ,

Աւագ ուրբաթու գիշերապաշտօնը կը սկսի Տէրու-  
նական աղօթքով եւ կը շարունակուի մինչ ցկանոնա-  
գլուխ: Խաչելութեան պատկերին՝ որ բեմին վրայ դըր-  
ուած է ի տես հաւատացելոց, առջեւը շարուած է եր-

[1] Խնչպէս առանց Տէրունական աղօթքի իւ սաղմոսի ոչ  
ժամերգութիւն, ոչ Ս. խորհրդոց մատակարարութիւն եւ ոչ  
եկեղեցական արարողութիւն, կը կատարուի, նոյնպէս եւ ա.  
ռանց խնկարկութեան, որպէս եւ ի հնումն քահանայք առա-  
ւոտ եւ երեկոյ խունկ կը ծխէին տաճարին մէջ անխափան:

կոտասան մոմ ըստ թուոյ առաքելոց եւ մի մեծ մոմ  
ի նշանակ Քրիստոսի :

Այսօր անձառ երգին զոր երկասիրած է Ս. Ներսէս  
Շնորհալին, ամեն վեց տունի վերջը կը կարդացուին Աւ-  
ւետարանչաց գրած չորս Աւետարաններէն այն մա-  
սերը, որոնք կը յիշեցնեն մեզ մեր Փրկչին Գեթսեմանի  
պարտիզին մէջ երեք անգամ աղօթքի կենալը, Յու-  
դայի մատնութիւնը, Աննա եւ Կայիափայ քահանայա-  
պետաց ապարանքին մէջ ծեծ ուիլը, Պետրոսին երիցս  
ուրացութիւնը: Կարդացուած Աւետարաններէն առա-  
ջնը Յովհաննու է, որ Կ'ըսուի « Քրիստոսի կտակ » ը,  
որով մեր Տէրը կտակեց մարդոց սէր եւ միաբանու-  
թիւն, և պատուիրեց ըսելով « Սիրեցեմ զմիմեանս » :

Խւրաքանչիւր Աւետարանի ընթերցմանէ վերջը՝ խա-  
չելութեան պատկերին առջեւ դրուած վառ մոմերէն  
երկու երկու (<sup>1</sup>) կը վերցուի եւ ապա մեծ մոմը, եւ ե-  
կեղեցին կը պատի խաւարաւ, որ արեգակին արտա-  
քոյ բնութեան օրինաց խաւարումը կը յիշեցնէ մեզ:

Ուրբաթ ցորեկին Ճաշուի կանոնական ժամերգու-  
թենէ (<sup>2</sup>) յետոյ կարդացուած մարդարէական գրե-  
րէն, առաքելական թղթերէն եւ չորս Աւետարաննե-  
րէն կը յիշենք Քրիստոսի Տեառն մերոյ խաչելութեան

(1) Հստ ոմանց կը մեկնուի վառ մոմերէն երկու երկու վերցուիլը՝ աշակերտաց իրենց Տէրը Յողով փախչիլը, եւ մէկ մոմին վերցուիլը՝ Քրիստոսի Հրեայներէն բռնուիլը եւ առ Կա-  
յիափա տարուիլը կը նշանակէ:

[2] Ուրբաթու ցորեկէն մինչ ցերեկոյ ծնրադրութիւն ընե-  
լու հրաման չտար եկեղեցին անոր համար՝ որ նոյն պահուն  
խաչահանք հանդէպ խաչին ծունը դրած կը ծաղըէին զխաչեալն  
Ցիսուս:

Ժամանակ տեղի ունեցած նշանաւոր գէպերը, եւ  
թէ՝ իւր արեան հեղմամբ քաւեց մարդոց մեղքն եւ  
յաղթեց մահուան :

Աւագ ուրբաթ օր չմատուցուիր Ս. Պատարագ ա-  
նոր համար՝ որ յաւիտենական քահանայապետն Յիսուս  
Քրիստոս նոյն օրը պատարագեցաւ ի սեղան Խաչին :

Երեկոյին՝ եկեղեցին յետ կանոնական ժամերգու-  
թեան կը կատարէ թաղման կարգը, կարդալով այն  
մարգարէական գրքերը, առաքելական թղթերն եւ  
Աւետարաններն, որոնք մեր Փրկչին մահուան ու թաղ-  
ման նկարագիրն ունին : Ժամերգութեան ժամանակ  
առաջին երեքրեան երգն, զոր եկեղեցական հարք  
ի գումա անկեալ կ'երգեն առաջի Աստուածընկալ Ս.  
Խաչին, կը յիշեցնէ զՍ. Յովսէփ Արեմաթացի հաւատա-  
ցեալը, որ գնաց առ Պիղատոս, եւ խնդրեց Յիսուսի  
մարմինը, զոր առնլու հրամանը ստանալէ յետոյ՝ մօ-  
տեցաւ խաչելոյն Յիսուսի եւ ծնրադրեալ երգեց ա-  
ռաջին անգամ. «Սուրբ Աստուած, Սուրբ եւ հզօր,  
Սուրբ եւ անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա  
մեղ» :

Իսկ Համբարձի շարականէն յետոյ երգուած ե-  
րեքրեանն՝ որ կ'ըսուի «Թաղեցար վասն մեր», «Փա-  
ռաւորեալ եւ օրհնեալ» կցորդովը կ'երգուի :

Եկեղեցին Քրիստոսի Տեառն մերոյ անապական  
թաղման յիշատակը կը կատարէ նախատօնակաւ, յո-  
րում հոգեւոր պաշտօնէից դասն եկեղեցական մեծա-  
վայելուչ հանդիսիւ կ'ելնէ ի թափօր, զի թաղում  
Տեառն Աստուածոյ Յիսուսի Քրիստոսի է :

Ճրագալոյց. — Զատկի նախընթաց օրը Ճրագալոյց  
է, եւ եկեղեցին առաւօտուն կը շարունակէ Քրիստոսի

Թաղման կարգի շարժմակութիւնը, եւ յաւարա ժամերգութեան կը կարդացուի գերեզմանի կնքման մասը Ս. Աւետարանէն :

Իսկ երեկոյին կը կարդացուին Ս. Գրքէն Ծննդոց Ա. մի քանի գլուխներն, ապա Քրիստոսի մահն ու Թաղումը նախագուշակող մարդարէից գրուածքն . հուսկ ուրեմն Դանիէլ մարդարէին եւ անոր երեք ընկերաց պատմութեան գիրքը, յորոց աւարտ կը մատուցուի Ս. Պատարագը եւ կը կատարուի նախատօնակ: Երեկոյին նաև կատարիք է :

Ս. Զատկի առաօտ. — Այս աւուր արշալուսին շատեր կը սպասէին անհամբեր, որ երթան ի գերեզման իրենց վարդապետին, որ մեռած էր, կատարելու համար իրենց յարգանաց վերջին պարտքը, անոնք՝ որք Յիսուսի թաղման պահուն միայն յուղարկաւոր եղած էին: Իւղաբեր կանայք՝ խնկով, մոմով եւ իւղով կը յառաջանային ի գերեզման, որոյ վէմն ի բաց ձգուած կը աեսնեն զարմանօք, եւ մարդկային ազգի վերակենդանութեան ցնծառիթ աւետիսը կը լսեն, « Զի՞ խնդրէք զիենդանին ընդ մեռեալս, յարեա՛ւ, չէ աստ » : Ուստի առաւօտեան ժամերգութեան « Փա՛ռք ի բարձունս » երգէն առաջ եպիսկոպոսը կամ երիցագոյն քահանայն իրեւ աւետաւոր հրեշտակ՝ կ'աւետէ Քրիստոսի Տեառն մերոյ կենսաբեր Յարութիւնը համօրէն հաւատացելոց ըսելով, « Քրիստոս յարեա՛ւ ի մեռելոց » : Եկեղեցին կ'երգէ այսօր Ներսիսի Լամբրոնացւոյ երկասիրած « Այսօր յարեաւ ի մեռելոց » գեղեցկահիւս շարականը :



ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՔ

Կիւրակեից եւ շաբաթամեջ զյսաւոր Տօնից

Սկսեալ ի Զատկէ մինչ ցՎարդավառ :

Յինանց կ'ըսուին Զատկի առաջին օրէն մինչ ցՀոգեպալուստ, որ կը նշանակէ յիսուն :

Խնչպէս Զատկի առաջին, նոյնպէս երկրորդ եւ երրորդ օրերը պարտիմք դադրիլ մեր ամեն մարմնաւոր գործերէ :

Յինանց մէջ սրբոց տօն չկատարուիր, միայն առաջին եօթնեկին շաբաթ օրը Յովհաննու Մկրտչի գըլխատման յիշատակը կը կատարէ եկեղեցին :

Յովհաննէս Մկրտիչ զլիսատուելով բանտին մէջ՝ քրցաւ մարմնաւոր աչօք տեանել այն երկնային արքայութիւնը, որ հաստատուեցաւ մահուամբ եւ յարութեամբ Յիսուսի Քրիստոսի :

Նոր Կիւրակէ կամ Կրկնազատիկ . — Զատկի ութերորդ օրը կ'ըսուի Նոր Կիւրակէ կամ Կրկնազատիկ, յորում մեր Փրկիչը յետ իւր յարութեան երեւցաւ առաքելոց եւ այլոց բազմաց, եւ հաստատեց իւր յարութեան ճշմարտութիւնը. ցոյց տալով Թովմայի իւր մարմնոյն վէրքերը, եւ երանի՛ կարդալով զինքն անձամբ չտեսած հաւատացողներուն :

Նոր Կիւրակէ կ'ըսուի յետ յարութեան եկած առաջին միաշաբաթին, երբ առաքեալք վճռեցին, թէ արարչագործութեան ժամանակ Աստուծիչ սահմանուած եւ Մովսիսական օրինաց առուուչութեան առթիւ՝ դար-

Ճեալ Աստուծմէ պատուիրուած շաբաթ օրը սուրբ պահելը՝ Քրիստոսի յարութիւն առած օրը պէտք է տալ Աստուծոյ այս պաշտօնը, զոր իբրև քրիստոնեայ պարտիմք մատուցանել: Ուստի այն օրն յարեաւ Քրիստոս եւ այն՝ օրն՝ յորում Հոգին Սուրբ իջաւ ի վերնատունն ժողովեալ հաւատացելոց վրայ, եկեղեցին կը տօնէ յարութեան յիշատակը, եկետեւաբար Նոր-Կիւրակէն է Նոր-Ռւխտի Սուրբ Շաբաթը-հանգիստը: Եկեղեցին կ'երգէ այսօր Ներսէս Լամբրոնացւոյ հեղինակած «Նորգոգեալ Կլզիք» շարականը:

Աշխարհամատրան Կիւրակէ: — Առաքեալք այսօր հիմնեցին առաջին եկեղեցին յԵրուսաղէմ ի Սիօն, ուստի ի յիշատակ հաստատութեան քրիստոնէական առաջին եկեղեցւոյն՝ այս Կիւրակէն կոչուեցաւ «Աշխարհամատրան», այն է՝ աշխարհի վրայ հաստատուած առաջին մատրան օրը, որ է տեղի հաւատացելոց աղօթից աստուածպաշտութեան.

Այս Կիւրակէն «Կանանչ», եւ յաջորդ Կիւրակէն «Կարմիր» կը կոչուի: Այս կանաչ եւ կարմիր բառերոն սա բացատրութիւնը արուած կը տեսնուի, թէ եկեղեցին իւր հաստատութեամբ սկսաւ ուռունանալ, եւ կանանչագոյն գեղազարդիլ, եւ կարմրանալ արեամբ մարտիրոսաց:

Կայ ասոր նման ուրիշ բացատրութիւն մ'ալ, որպէս թէ մարդն իբրեւ տունկ բանական թառամած էր մեղաց խորշակէն: Նոյն բանական տունին արեամբ Խաչին Քրիստոսի ոռոգուելով, եւ յարութեան լոյսէն նոր կեանք առնելով, անոր պտուղն նախ կանաչացաւ եւ ապա կարմրացաւ:

Երկրորդ Ծաղկազարդ . — Քրիստոսի Տեառն մերոյ Համբարձման չորրորդ օրը կ'ըսուի « Երկրորդ Մաղկաղարդ » : Ինչպէս առաջին Մաղկաղարդին մեր եկեղեցին կը տօնէ Աստուածորդուոյն յաղթական փառօք յԵրուսաղէմ մտնելը , նոյնպէս երկրորդ Մաղկաղարդին՝ յարուցելոյն ի մեռելոց Քրիստոսի փառաւոր մուտքն ի վերինն Երուսաղէմ , ուր դասք հրեշտակաց ցնծալից երգովք կը զիմաւորեն մեր Տէրը աղաղակելով , « Ո՞վ է առ Թագաւոր փառաց՝ Տէր զօրութեանց , Սա Ինքն է Թագաւոր փառաց :

Աւանդութիւն կայ ազգիս մէջ , թէ մի հրեշտակ Գրիգոր Լուսաւորչի կը սպասաւորէր վիրապին մէջ . այս հրեշտակն Համբարձման չորրորդ օրը չերեւիր . յաջորդ օրը կը տեղեկանայ Ս. Գրիգոր , թէ նոյն օրը Յիսուսի հրեշտակաց չորրորդ դասակարգը մտնելուն համար , նոյն դասակարգն ի յիշտակ ամեն տարի նոյն օրը կը տօնէ : Գրիգոր վկայասէր անշուշտ Հայոց այս աւանդութեան վրայ հիմնելով յօրինած է այս աւուր երգուած օրհնութեան շարականը , « Մեծահրաշ այս խորհուրդ աւանդութեան առ մեզ հասեալ , զոր հոգւոց լուսատուն ի պաշտպանէ իւրմէ լուեալ , եթէ տօն մեծ է այսօր իմոյ դասուն որ ի յերկինս » :

Այս տօնը Հայաստանեայցս եկեղեցւոյ միայն յատուկ է :

Առաջին Կիւրակէ Յարութեան եւ Յիշատակ Եղիա Մարգարէի . — Զկնի Հոգեգալստեան եկած Կիւրակէն կ'ըսուի Յարութեան առաջին Կիւրակէ , յսրում ժամերգութիւնն ըստ կարգի Յարութեան կատարուելով հանդերձ , Ս. Պատարագի Ճաշուի գրքին եւ Ս. Աւե-

տարանին մէջ կը յիշատակուի՝ Եղիա մարգարէի յերկնս վերանալուն պատմութիւնը :

Առաջիկայ եօթնեկին երկուշաբթի եւ երեքշաբթի՝ Հոփիսիմեանց եւ Գայիանեանց կուսանաց յիշատակները կը կատարուին, Կոմիտաս Կաթողիկոսի յօրինած «Անձինք նուիրեալք» շարականի երգով:

Հինգշաբթի՝ Մրբոյն Յովհաննու Կարապետին եւ Աթանազինէ Եպիսկոպոսին, որոց նշխարքն ի ձեռն Ս. Գրիգոր Լուսաւորչի ի Մուշ փոխադրուելու յիշատակի օրն է, եւ ուր հիմնուեցաւ վանք մը յանուն Ս. Կարապետի, որ ուխտատեղի է Հայ քրիստոնէիցու :

Շաբաթ՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ վիրապէն ելնելու յիշատակն է, որ երբ արձակուեցաւ վիրապէն եւ կամօքն Աստուծոյ բազմեցաւ յաթոռ հայրապետութեան, շատ մը եկեղեցական կարգեր ու կանոններ սահմանելէ զատ՝ պատուիրեց նաեւ որ Յովհաննու Մկրտչի եւ Աթանազինէ նահատակ եպիսկոպոսին տօնը կատարուի ամ ըստ ամէ :

Տօն Կարողիկէ Մրբոյ Էջմիածնի . — Երբ աւարտեցաւ Ս. Էջմիածնի Մայր Աթոռոյ աաճարին շինութիւնը, որ կառուցաւ ճիշդ այն տեղն, ուր Որդին Միածին յերկնից իջնելով՝ ի ձեռին ունեցած ոսկի ու ոսմբն նշանակեց : Ս. Գրիգոր Լուսաւորիչ օրինեց եւ նուիրագործեց նոյն նորաշէն տաճարն եւ սահմանեց կատարել յամնայն եկեղեցիս Ս. Էջմիածնի Կաթողիկէ եկեղեցոյ տօնը :

Այս տօնի կատարման հետեւանոք սահմանուեցաւ տաճարական տօնի եկեղեցական հանդէսներ, որոնք կը կատարուին այն տէրունական տօնին փառաւորու-

Թեան եւ կամ այն Սրբոյն յիշատակին համար , որոյ  
անուամբ կառուցուած , օրհնուած եւ նուիրագործուած  
են այս տաճարները :

Ս. Մեծն Ներսէս Հայրապետ եւ Խաղ Եպիսկոպոս . —  
Մեծն Ներսէս Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ նշանաւո-  
րագոյն հայրապետներէն մին է , որ շինեց վանքեր ,  
հաստատեց դպրեվանքեր , սահմանեց աղքատանոցներ ,  
ուրկանոցներ եւ հիւանդանոցներ , զրաւ Եկեղեցական  
կարգեր եւ կանոններ , որովք Եկեղեցւոյ եւ Հայոց  
բարերար հանդիսացաւ եւ իրաւամբ վայելեց » Մեծն «  
տիտղոսը : Եւ աւելի մեծ բարիք մ'ըրաւ , այն է՝ տը-  
ռաւ ազգին մի զաւակ . որ է Սահմակ Պարթեւ Հայ-  
րապետը : Խակ Խաղ՝ որ Սարկաւագ էր , Վարդապետ  
եւ ապա Եպիսկոպոս ձեռնադրուեցաւ , անոր յանձ-  
նուեցաւ վանօրէից եւ այլ ազգային բարեպաշտական  
հաստատութեանց տեսչութիւնը :

Գիւտ Նեխարաց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի . —  
Ս. Գրիգոր Լուսաւորիչ իւր Երկրաւոր կենաց վերջին  
տարիները կ'անցնէր իւր առանձնարանի մէջ , ուր կը  
փառաւորէր զԱստուած , եւ անդ կնքեց իւր արդիւնա-  
ւոր կեմանքը : Հովիւք գտան անոր մարմինը , եւ ա-  
ռանց զայն ճանչնալու ամփոփեցին Մանիայ այրին մէջ ,  
որ Սրբայն ճգնարանն էր :

Յետ ժամանակի տեսիլքով յայտնուեցաւ Գառնիկ  
անուն ճգնաւորին , որ Ս. Գրիգորի մարմինն առնլով  
ամփոփեց Թորդան աւանի Եկեղեցւոյն մէջ . ի վերջոյ  
Ներսէս Գ. Շինող մականուանեալ Կաթողիկոսը փոխա-  
զրեց մեր Նախահայրապետին նշխարքն ա'յն տեղ , ուր  
առաջին անգամ Ս. Լուսաւորչին հանդիպեցաւ Տրդատ  
եւ գտաւ իւր բժշկութիւնը :

Ս. Թարգմանիչք Սահակ եւ Մեսրոպ . — Մեծն Ներսիսի որդին Ս. Սահակ բարձրանալով՝ հայրապետական աթոռը՝ պայծառացուց եկեղեցիները, շինել տուաւ բարեգործական եւ կրթական հաստատութիւններ եւ սահմանեց եկեղեցական կարգեր ու կանոններ : Ս. Մեսրոպ Տարօնեցին յայտնեց Ս. Հայրապետին՝ Հայկական նշանագրերը գտնելու ունեցած փափաքը : Յաջողութեամբ Տեառն եւ գործակցութեամբ Ս. Հայրապետին հասաւ իւր գովելի նպատակին :

Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ թարգմանութեամբ Աստուածաշունչ Ս. Գրոց, յօրինմամբ եկեղեցական ձայնից եւ երգոց եւ այլ ինքնագիր մատենագրութեամբք՝ Հայաստանիայց Ս. եկեղեցւոյ պայծառութեան պատճառ եղան . ուստի պարտաւոր եմք երախտագիտական սըրտիւ օրէնել անոնց յիշատակը :

Թէեւ Ս. եկեղեցին ամեն տարի մեր երանաշնորհ Վարդապետաց եւ Թարգմանչաց Ս. Սահակյ եւ Մեսրոպայ տօնը կը կատարէ, սակայն հարկ է որ Հայոց բովանդակ լրութիւնն ի պատիւ եւ ի յարգանս նոցա դադրի Ս. Թարգմանչաց տօնի օրն ամեն աշխարհային գործերէ :<sup>(1)</sup>

Ս. Տրդատ կուապաշտ էր, սակայն աւե-

---

[1] Հայ բրիստոնեայ ժողովուրդը պարտաւոր է նոյնպէս գաղրիլ աշխարհային գործերէ՝ Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ առաջին Հիմնալրաց Թագէոս եւ Բարթուղիմէոս Սրբազն Առաքելոց, Ս. Գրիգոր Լուսաւորչի երեք տօնելուն, Վարդանանց եւ այն ամեն Ցըրոց՝ որ Հայոց Լուսաւորութեան պատմառ եղած են, որոց տօնը կատարել եւ զանոնք ի մասնաւորի պատուելու հրահանգը տրուած է, որ կը տեսնուի Տօնացուցին մէջ :

տարանական լուսով լուսաւորուած՝ ի ձեռն Սրբոյն Գը-  
րիգորի հաւատաց ի Քրիստոս Յիսուս Տէրն մեր, եւ  
Քրիստոնէութեան արագ տարածման ջանադիր եղաւ,  
ճանչցաւ աշխարհային փառաց եւ մեծութեան ունայ-  
նութիւնը, եւ համոզուեցաւ թէ՝ պէտք է աւելի ուշա-  
դիր լինել անանց փառաց եւ յաւիտենական երջանկու-  
թեան :

Տրդատայ քրիստոնէական կեանքն օրինակ է մեզ՝  
թէ ժողովրդային ինչ դասակարգի մէջ որ գտնուինք,  
հետեւինք անոր բարեպաշտական ընթացից, եւ նիւ-  
թական ձեռնոտութեամբ աջակից լինիմք Հայոց բա-  
րենպատակ հաստատութեանց կառուցման եւ անոնց  
բարոյական բարգաւաճման :

Գիւտ Տիոյ Ս. Աստուածածնի. — Ըստ եկեղեցական  
աւանդութեան կը պատմուի, որ Ս. Աստուածածնի գըլ-  
խաղիրը (լաչակ) գտնուած է յերուսաղէմ, տփի մը մէջ  
ամիոփուած, եւ անտի ի Կոստանդնուպոլիս բերուած։  
Այս տօնն ալ ամեն տարի Վարդավառէն տասնեւհինգ  
օր յառաջ եղած Կիւրակէին կը կատարսւի ըսա տօնա-  
ցուցի։

Տօն Մրբոց Երկուասան Առաքելոց Քրիստոսի եւ Պո-  
ղոսի Երկեասաներորդ Առաքելոյն. — Հայաստանեայց  
Ս. Եկեղեցին կը տօնէ Քրիստոսի ընտրած պարզամիտ  
եւ անուս մարդիկը, որք կոչուեցան «Առաքեալ», ըստ  
Թուոյ երկուասան ցեղից Խարայէլի։ Քրիստոս լեցուց  
զանոնք իւր հոգւով եւ կրթեց իւր վարդապետու-  
թեանց մէջ, եւ ընտրեց գանոնք լինել իւր եկեղեցւոյն  
հիմնադիրները։ Իսկ Պօղոս՝ որ Եբրայեցերէն կոչուած է  
Սօլոս, յետ յարութեան Քրիստոսի՝ աստուածային

յայտնութեամբ հաւատաց յՈրդին Միածին Յիսուս եւ  
կոչուեցաւ « առաքեալ հեթանոսաց » :

Այս ամեն Առաքեալք հիմնեցին քրիստոնէական ե-  
կեղեցին , քարոզելով զծէր մեր Յիսուս Քրիստոս ,  
Աստուած եւ Փրկիչ աշխարհի :

Ասոնք Աւետարանական լուսաւորեցին զաշ-  
խարհ ըստ պատգամին Յիսուսի , « Դուք էք լոյս աշ-  
խարհի » , եւ համայն մարդկութեան ճշմարիտ բարե-  
րարներ լինելու փառաց արժանի եղան :

Յիշատակ Տապանակին Հնոյ եւ Տօն Նորոյս Ս . Ե-  
կեղեցւոյ . — Տապանակն նուրիրական արկդ մ'էր , յո-  
րում զրուեցան Օրինաց Աստուածագիր Կրկին տախ-  
տակներն , ի վկայութիւն Ուխտին Աստուծոյ իւր ժո-  
ղովրդեան հետ : Նոյն Ուխտի տախտակներէն զատ՝  
Մովսէս Աստուծոյ հրամանաւ զրաւ տապանակին մէջ ,  
նաեւ Ահարոնի գաւազանն որ ծաղկեցաւ , եւ ոսկե-  
զէն սափորով անապատին մէջ տեղացող մանանայէն  
մաս մը , որ նշանակ էր ճշմարիտ հացին կենաց , զոր  
Քրիստոս պիտի չնորհէր իւր Ս . Եկեղեցւոյն : Անմնց  
հետ դրուեցաւ նաեւ ոսկի բուրգառը :

Մեր Եկեղեցին ամեն տարի Վարդավառի տօնի նա-  
ւակատեաց օրը կը յիշատակէ Տապանակն եւ անորնետ  
Նոր-Ուխտի Եկեղեցին , որոյ նախանկար օրինակն էր  
Տապանակը :



### ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՔ

Կիւրակեից եւ շաբաթամեջ զիսաւոր տօնից

Սկսեալ ի Վարդավառէ մինչ ցՎերափոխումն

Ա. Աստուածածնի.

Թաղէոս Առաքեալ եւ Սանդուխս Կոյս. — Քարոզութեամբ Թաղէոս Առաքելոյն հաւատաց ի Քրիստոս Սանատորուկ եւ անոր դուստրն Սանդուխստ։ Սանատորուկ յարելով վերստին ի կուապաշտութիւն՝ հալածանք հանեց ընդդէմ քրիստոնէութեան, եւ նահատակեց ըզ-Թաղէոս եւ ընդ նմին իւր աղջիկը Սանդուխստ, որոց նահատակութեան տօնը կը կատարէ եկեղեցին պատշաճաւոր հանդիսիւ։

Տիեզերական ժողով Եփեսոսի Տիեզերական ժողովն՝ որ գումարեցաւ 481 թուականին, կը յիշեցնէ մեզ հերետիկոս Նեստորն եւ անոր հնարած մոլորութիւններն, որովք կը յայտարարէր նա, թէ Քրիստոս ունի երկու անձն, և զՍուրբ Կոյսն Մարիամ կ'անուանէր Քրիստոսածին։

Այս Տիեզերական ժողովը միաձայնութեամբ երկու հարիւր Հայրապետաց հաստատեց՝ մեր առաքելական ուղղափառ Ս. Եկեղեցւոյ նախնի ճշմարիտ վարդապետութիւնը, թէ «ի մի անձին Քրիստոսի կայ Աստուածային եւ մարդկային բնութիւն անձառ միութեամբ, եւ թէ եկեղեցին զՍուրբ Կոյսն Մարիամ կը խոստովանի Աստուածածին։

Եկեղեցին կը տօնէ այս Տիեզերական Ժողովն ամեն  
տարի Ս. Աստուածածնի Վերափոխման Բարեկենդանի  
նախընթաց օրը։

Տօն Շողակարի Ս. Էջմիածնի. — Շողակաթ անունն  
առնուած է Ս. Գրիգոր Լսւաւորչի եղած Աստուածա-  
յին յայտնութենէն . զի՞ ինչպէս իջմամբ Որդուոյն Միած-  
նի կոչուած է Էջմիածնին, նոյնպէս երկնքէ ծագած  
լուսոյ շողակաթ իլէն առնուած է Շողակաթ անունը։  
Նոյն Աստուածային յայտնութեան ժամանակ տեսաւ  
Ս. Գրիգոր լուսեղէն տաճարի մը ձեւը՝ սիւներով եւ  
զմբէթներով հրմնուած՝ իբրեւ օրինակ Եկեղեցւոյն Քը-  
րիստոսի, որոյ տեղն արդէն նշանակուած էր եւ որ-  
մով պատած։

— \* \* \* \* \* —

### Բ Ա Ց Ա Տ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք

Կիւրակէից եւ շարարամէց զիսաւոր տօնից

Ակսեալ ի տօնէ Վերափոխման Ս. Աստուածածնի

Մինչ ցԽաչվերաց։

Դիւտ Գօտոյ Ս. Աստուածածնի. — Հստ Եկեղեցա-  
կան աւանդութեան կը պատմուի, թէ Ս. Կոյս Մա-  
րիամու Գօտին, զոր այն ժամանակի կանայք գործա-  
ծելու սովորութիւն ունէին, Երուսաղէմի մէջ ձեռք  
անցուած է, եւ այն ժամանակէն սահմանուած է կա-  
տարել Գիւտ Գօտոյ Ս. Աստուածածնի անուամբ տօնն։

գոր մեր եկեղեցին ամեն տարի կը տօնէ Ս. Աստուածածնի վերափոխման տօնէն տասն եւ հինգ օր ետքը եկած կիւրակէին :

Տիեզերական ժողով Նիկիոյ . — Այս Տիեզերական առաջին ժողովն է , որ գումարեցաւ ի Նիկիա 325 թթ-ուականին , ժողովմամբ երեք հարիւր ութ եւ տասն Հայրապետաց , ուր համաձայնութեամբ վճռուեցաւ , թէ Որդին Աստուած , Հօր համազօր եւ համազոյ է , այսինքն՝ Որդին Միածին է նոյն ինքն ի բնութենէ Հօր :

Այս ժողովին մէջ Արիսո Հերետիկոս դատապարտուեցաւ եւ անոր մոլորութիւնը հերքուեցաւ :

Նիկիոյ Տիեզերական ժողովը սահմանեց քրիստոնէական Հաւատոյ Հանգանակը , զոր Հայաստանեաց եկեղեցին նոյնութեամբ պահած է ցայսօր ժամանակի : Այս ժողովը սահմանեց նաեւ եկեղեցական ինչ ինչ կանոններ :

Տօն Եկեղեցւոյ ի Նաւակատին Ս. Խաչին . — Դշխոյն Հեղինէ Խաչափայտը գտնել տալէ յետոյ՝ խաչելոյն Յիսուսի գերեզմանին վրայ շինել տուաւ տաճար մը՝ Գողգոթայի եւ Խաչափայտին գտնուած տեղւոյն միջեւ . եւ յաւարտ շինութեան՝ օծման նաւակատեաց հանդէսը կատարուեցաւ . այս պատճառաւ սահմանուեցաւ Ս. Խաչի Նաւակատեաց օրը կատարել տաճարին օծման տարեդարձի տօնը :



ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՔ

Կիւրակից եւ շաբարամեց զյաւուր տօնից՝  
Սկսեալ ի Խաչվերացէ մինչ ցՏօն Ծննդեան Փրկչին  
մերոյ եւ Տեառն Յիսուսի Քրիստոսի.

Խաչվերացի եօթնեկին երկուշաբթի, ուրբաթ եւ  
շաբաթ օրերը « Խաչի », իսկ երեքշաբթի, չորեքշաբ-  
թի եւ հինգշաբթի օրերը « Եկեղեցւոյ » տօն կը կատա-  
րէ եկեղեցին :

Տօն Նօրանասուն եւ Երկու Աւակեցաց Քրիստոսի.  
— Մեր Փրկիչը՝ բաց յերկոտասան Առաքելոց, զորս  
ինքն ընտրեց, յանուն իւր հաւատացելոց խմբէն ընտ-  
րեց նաեւ եօթանասուն եւ երկու աշակերտ, եւ անոնց  
տալով պէտք եղած պատուէրներն ու հրահանգները՝  
երկու երկու յուղարկեց այն ամեն քաղաքներն ու գիւ-  
գերը, ուր ինքն պիտի երթար, պատրաստելու համար  
ժողովուրդն՝ ի լուր բանին ճշմարտութեան եւ ի հա-  
ւատս Աստուծորդւոյն :

Քրիստոսի եօթանասուն եւ երկու աշակերտներէն  
էին Մարկոս եւ Ղուկաս Աւետարանիչք :

Չորս Աւետարանիչք . — Հայաստանեայց Եկեղեցին  
ի մասնաւորի կը տօնէ չորս Աւետարտնիչներն, որոնք  
Քրիստոսի Տեառն մերոյ Ծննդեան եւ Անոր երկրաւոր  
կենաց, գործոց, հրաշից եւ քարոզութեանց պատմու-  
թիւնը գրած, նաև Անոր չարչարանաց, խաչելու-  
թեան, մահուան, թաղման, յարութեան եւ համբարձ-

ման նկարագիրն ի գիր արձանացուցած են առաջնորդութեամբ Հոգւոյն Սրբոյ :

Տօն՝ Հրետակապեացն Գաբրիէլի եւ Միքայէլի եւ ամենայն երկնային զօրաց . — Եկեղեցին ի պատիւ հոգեղէն զուարթնոց կը կատարէ Հրեշտակապեաց եւ Հրեշտակաց տօնը անոր համար՝ որ այս էակներն կը կենան հանապազ Աստուծոյ առջեւ ի կատարումն հըրամանաց Նորա , եւ անդադար զԱստուծած կը փառաբանեն յերկինս , եւ ո՛չ միայն մեզ համար առ Տէր կը քարեխօսեն , այլեւ կ'ուզեն որ մարդիկ հաղորդ լինին երկնից երանութեանց :

Տօն Ամենայն Սրբոց Հնոց եւ Նորոց ,

Յայտից եւ Անյայտից .

Եկեղեցւոյ յիշատակած սուրբերէն զատ կը գտնուին նաեւ ա'յնպիսի ընտիր անձնաւորութիւնք , որոց նահատակութիւնն կամ սրբակեցութիւնը մնացած է անյայտ , մանաւանդ ընդդէմ քրիստոնէութեան յարուցուած սաստիկ հալածանաց ժամանակները . ուստի եկեղեցին սահմանած է կատարել զտօն ամենայն Սրբոց , որպէս զի այնպիսեաց յիշատակն եւս կատարուի յեկեղեցւած :

Առաջին Լուսաւորիչ Հայոց Թաղեռու

եւ Բարքուղիմեռու Առաքեալլ .

Թաղէռու եւ Բարքուղիմէռու Առաքեալք իրենց անձնադիր քարոզութեամբ տարածեցին քրիստոնէութիւնը

բոլոր հայրանակ գաւառները , սրով Հայաստանեայց եկեղեցւոյ հիմնադիրք եղան այս առաջին լուսաւորիչք , ինչպէս Վարդան Վարդապետ երկոտասան Առաքելոց համար երկասիրած շարականաւ կ'երգէ « Հայրատունկ այգւոյն հրեղէն Խպարիսպք եւ բարձր աշտարակ , ու կեղէն բաժակք եւ ժիր մատուռակ , Հայաստանեայց Հայր հոգեւոր Բարթուղիմէոս եւ Թաղէոս , բարեխօս լերուք առ Տէր վասն անձանց մերոց : »

Այս երկու Առաքելոց առաջինը՝ Թաղէոս նահատակուեցաւ , և երկրորդը՝ Բարթուղիմէոս մորթաղերծ մահուամբ մարտիրոսացաւ :

Ս . Յակոբ Հայրապետ Մծբնայ . — Ս . Յակոբ քեռորդի էր Ս . Լուսաւորչին , որ Նիկիոյ Տիեզերական ժողովոյ մէջ ներկայ էր իրբեւ ժողովական Հայրապետ , եւ յօրինած է իմաստալից ու հոգեշահ ճառեր՝ վասն քրիստոնէական հաւատոյ եւ բարի վարուց :

Եկեղեցին մամնաւոր հանդիսիւ կը կաասարէ այս երանելի Հայրապետին յիշատակը՝ առնելով բարեխօս ժանտամահի եւ այլ դժմդակ հիւանդութեանց :

Աքգար . — Հայոց մէջ եղած է առաջին հաւատացողն ի Թրիստոս Յիսուս , եւ մկրտուած ի ձեռն Թաղէոս Առաքելոյն , որ բարեպաշտական կենօք փայլեցաւ եւ բազմաթիւ Հայոց քրիստոնեայ դառնալուն առաջնորդ հանդիսացաւ :

Դաւիթ Մարգարէ եւ Յակոբ Տեառն Եղբայր Առաքեալ . — Դաւիթ իրբեւ թագաւոր օրինակ էր Աստուածուրդոյն , որոյ համաշխարհական թագաւորութիւնը կը ցուցնէր : Դաւիթի թագաւորական ցեղը հոգեւորապէս կենդանացաւ յանձին Միածին Որդոյն Աստուծոյ , զի

Քրիստոս ըստ մարմնոյ էր զաւակ Դաւթի , ուստի եւ Քրիստոս կոչուած է Ս . Գրոց մէջ « Որդի Դաւթի » , եւ Դաւիթ « Աստուածահայր Մարգարէ » :

Յակոբ Ալփեայ Առաքեալն՝ որ Քրիստոսի մերձաւոր ազգականներէն մին էր , կոչուած է « Ճեառն Եղբայր » , կը կոչուի նաեւ « Արդար » : Սա եղաւ Երուսաղէմի առաջին Եպիսկոպոսն , որ քարկոծմամբ նահատակուեցաւ Քրիստոսի Յօ թուականին :

Ստեփանոս Առաջին Մարտիրոս . — Ստեփանոս էր մին այն եօթն Սարկաւաճներէն , զորս Առաքեալք ձեռնադրութեամբ կացուցին ի պաշտօն սպասաւորութեան Սրբութեան Սեղանոյն , ի պահպանութիւն եկեղեցական գոյից ու ստացուածոց եւ ի ինսամածութիւն կարոտելոց : Սա քրիստոնէական հաւատով , յուսով եւ սիրով լցուած հաւատացեալ մ' էր , որ զքրիստոնէութիւնն աներկիւղ քարոզելուն եւ Հրէից խստարտութիւնը յանդիմաննելուն համար , քարկոծմամբ նահատակուեցաւ , եւ եղաւ քրիստոնէական հաւատոյ առաջին մարտիրոսը :

Առաքեալք Պետրոս եւ Պողոս . — Պետրոս՝ որ երբեմն կը կոչուէր « Սիմօն-Շմաւոն » , եռանդուն սրտիւ ճշմարիտ վկայ եղաւ Ս . Աւետարանի եւ իւր բնատուք համարձակախօսութեամբ Պէնտէկոստէի օրը քարոզեց Քրիստոսի մահն ու յարութիւնը եւ շատերը դարձուցի հաւատա Քրիստոսի : Մինչդեռ իւր առաքելութեան պաշտօնը կը կատարէր արժանապէս , Ներոն կայսեր յարուցածհալածանաց ժամանակ՝ գլխիվայր խաչեցաւ :

Պօղոս՝ որ կը կոչուէր Սաւուղ-Սօղոս , քրիստոնէութեան ոխերիմ թշնամի էր : Քրիստոս յայտնուեցաւ

անոր հոգւոյն , տուաւ անոր միտք , սիրտ , զօրութիւն եւ կարողութիւն , որ լինի պաշտպան քրիստոնէութեան եւ սատարող տարածման քրիստոսական հաւատոյ : Պօղոս աւետարանական քարոզութեամբն առելի եղաւ Հրէից , եւ Երկիցս բանտարկուելէ յետոյ՝ հրամանաւ Ներոնի զվաստուեցաւ :

Որդիք Որոսման Յակոբապ եւ Յովիաննեան Աւետարանիչ . — Զերեթէոսի որդիք Յակոբոս եւ Յովհաննէս՝ կոչուեցան « Բաներեգէս » — Որդիք Որոտման :

Յակոբոս ականատես եղաւ Քրիստոսի պայծառակերպութեան , Պետրոսի եւ Յսվիաննու հետ , եւ Պաղեատինու մէջ զՔրիստոս աներկիւղ քարոզելուն համար , հրամանաւ Հերովդիսի սպանուեցաւ 44 թուականին , եւ Առաքելոց դասուն մէջ առաջին մարտիրոսն եղաւ :

Յովհաննէս՝ որ գրեց յանուն իւր Ս . Աւետարանը , էր Քրիստոսի սիրելի աշակերտն , որ յետ վերափոխման Տիրամօր Ս . Կուսին հաստատուեցաւ յԵփեսոս , եւ այն կողմերը գտնուած եկեղեցեաց պայծառութեան համար աշխատեցաւ , եւ Քրիստոսի 95 թուականին աքսորուեցաւ Պաղմոս կղզին , ուր գրեց Յայտնութեան գիիքը :

Յովհաննու Աւետարանչի տօնի օրը « Մանկունք » Տարականէն յետոյ՝ կը կարդացուի Յովհաննու Առաքելոյ եւ Աւետարանչի հանգիստը :

Ի վերեւ յիշուած այս չորս աւագ տօներուն՝ զորս սահմանած է Յովհան Օծնեցի Ս . Հայրապետը , նախընթաց երեկոյները Նախատօնակ կ'ընէ եկեղեցին , եւ հետեւեալ օրը գիշերապաշտօնի ժամերգութեան ժամա-

նակ «Թագաւոր յաւիտեան «Այսօր դասք» ի երգով անոնց յիշատակը կը տօնէ պատշաճաւոր հանդիսիւ:

Այս ամեն յիշուած Սաւրբերէն զատ՝ կան նաեւ ուրիշ Սուրբեր, որոց յիշատակը կը կատարէ եկեղեցին ըստ Տօնացուցի:



### Պ Ա Հ Ք

Մեր Փրկիչն Յիսուս Քրիստոս՝ որ ըստ ամենայնի միակ օրինակ է մեզ, քառասուն օր եւ քառասուն փեշեր անապատին մէջ ծոմ պահեց մարդկային ազգի վըրկութեան գործոյն համար. եւ ինչպէս պատուիրեց մեզ ողորմութիւն տալ եւ աղօթել, նոյնպէս ծոմ, պահք պահել, նաեւ զգուշացուց մեզ Փարիսեցւոց պահք<sup>(1)</sup> պահելուն ժամանակ ցոյց տուած կեղծաւորութենէն:

Քրիստոնէական եկեղեցին ծոմապահութիւնը կամաւոր թողլով՝ սահմանեց սրբապահութիւն, այսինքն՝ պահոց օրերը՝ չուտել մսեղէն, ձկնեղէն եւ կաթեղէն կերակուրներ, եւ չգործածել գրգորիչ ըմպելիներ.

Սրբապահութիւնն ունի մասնաւոր ժամանակամիջոցներ՝ տնուններ, ինչպէս են օրական, շաբաթական եւ քառասնորդական պահքեր:

Օրական պահք են՝ ուտիքի եօթնեկին մէջ չորեք-

[1] Փարիսեցիք ամեն հինգշաշթի՝ ի յիշատակ Մովսէսի Սինա լեռն ելնելուն, եւ ամեն երկուշաբթի՝ անոր լեռնէն իշեն. լուն ծոմ-պահք կը պահէին, եւ իրենց նոյն բարեպաշտութիւնն արտաքին նշաններով ցոյց կուտային մարդոց, քուրծ հազնելով, եւ իրենց զինուն ու երեսին վրայ մոխիք սրսկելով:

շարթի եւ ուրբաթ օրերը . չորեքչարթի՝ ի յիշատակ մատնութեան եւ ուրբաթ՝ ի յիշատակ խաչելութեան Քրիստոսի :

Շաբաթական հնգօրեայ պահքն է՝ Հոգեգալստեան(1) եւ Ս . Գրիգոր Լուսաւորչի Գիւտ Նշխարաց տօներէն յառաջ սրբապահութիւնները , որ Կ'ըսուին «Ամառնային պահք» :

Վարագայ Ս . Խաչի եւ Յիսոնակաց սրբապահութիւնը Կ'ըսուի «Աշնանային պահք» . իսկ Ս . Յակոբայ եւ Առաջաւորաց պահոց Կ'ըսուի «Զմեռնային պահք» :

Նաւակատեաց պահք Կ'ըսուին տարւոյն հինգ տաղաւարներէն առաջ շաբաթական հնգօրեայ սրբապահութիւնը , որոցմէ յետոյ կու գայ Նաւակատեաց օրը :

Թէպէտեւ շաբաթապահոց օրերն՝ որոնք ապաշխանացաց օրեր են , չմատուցուիր Ս . Պատարագ , սակայն Հոգեգալստեան . Ս . Գրիգոր Լուսաւորչի , Վարագայ Խաչի եւ Ս . Յակոբայ շաբաթապահոց հինգ աւուրց մէջ Ս . Պատարագ մատուցանելու սովորութիւն եղած է :

Քառասնորդական պտիքն է այն քառասնօրեայ սըր . բապահութիւնը , զոր առաքեալք սահմանեցին՝ մեր Փրկչին չարչաբանաց օրերէն առաջ պահելու՝ ի յիշատակ ծովապահութեան Քրիստոսի յանապատին :

Հաւատացեալ քրիստոնեայն՝ ինչպէս պարտաւոր է ըստ տիրական պատուիրանին՝ ողորմութիւն տալու եւ աղօթք ընելու , նոյնպէս եւ պահք պահելու :

---

[1] Այս շաբաթական պահքը աւանդաբար կը կոչուի Եղիական պահք :

# ՄԱՍՆ ԵՐԻՌՈՒԴԻ

## Խորհուրդն Ս. Եկեղեցւոյ

Հայաստանեայց մի , սուրբ , կաթողիկէ եւ առաքելական եկեղեցին ունի եօթն սրբարար խորհուրդ , որոնք միջոցներ են անտեսանելի չնորհաց Հոգւոյն Սըրբոյ՝ եւ որոց ի հոգիս մեր ըրած ներգործութիւնք՝ ըստ որում գաղտնիք են մեզ համար , կոչուած են « Խորհուրդք » :

Եկեղեցւոյ խորհուրդք են՝

Մկրտութիւն , Դրոշմ , Ապաշխարութիւն , Հաղորդութիւն , Պսակ Ամուսնութեան , Կարգ կամ Զեռնագրութիւն , Այցելութիւն հիւանդաց :

### Ա. Մկրտութիւն

Մկրտութիւնն է Ս. Խորհուրդ Եկեղեցւոյ , որսվ երեխայն յանուն Ամենասուրբ Երրորդութեան ի ջուրս աւազանի երիցս ընկղմամբ կը սրբուի սկզբնական մեղքէն , եւ Հոգով Սրբով կը վերածնի ի հոգեւոր կեանս , կը լինի որդեգիր Հօրն Երկնաւորի : Ժառանգ արքայութեան երկնից եւ անդամ քրիստոնէական եկեղեցւոյ :

Երեխայն կը մկրտուի աւազանին մէջ անոր համար՝ որ եկեղեցին մայր է ամենայն հաւատացելոց , եւ աւազանն՝ օրինակ է արգանդի մօրն-եկեղեցւոյ , յորմէ երեխայն կը ծնանի ի հոգեւոր կեանս :

Աւագանին ջուրն յորում կը մկրտուի երեխայն, օրհնութեամբ եւ խաչանիշ հեղմամբ Ս. Միւռոնի՝ կը լինի նուրիական ջուր եւ մաքրութեան նիւթ :

Երեխային զլիսուն վրայ կը դրուի կարմիր եւ ըստիտակ թելերէ ոլորուած պսակ մը, որ կ'ըսուի Նարոս, որոյ գործածութիւնն սկսուած է Առաքելոց դարէն, յորում նորադարձ քրիւտոնէից զլիսուն վրայ կը դրուէր նարօտն ի նշան ճշմարիտ աստուածանօթութեան :

Կնքահօր ձեռաց մէջ վառուած մոմերը կը նշանակեն երեխային քրիւտոնէական հաւատոյ լուսաւորութիւնը :

### Բ. Դրոշմ

Դրոշմն է Ս. Խորհուրդ եկեղեցւոյ, որով երեխայն յետ մկրտութեան արտաքին օծմամբ սրբալոյս Միւռոնի կ'ընդունի ի չնորհաց Հոգւոյն Սրբոյ ներքին օծումը, կը զօրանայ պահելու քրիւտոնէական հաւատքը, կը սպառաղինի յաղթելու մեղաց եւ փորձութեանց, որով դրոշմեալը կը կոչուի « Զինուոր Քրիւտով » :

Ս. Միւռոնն է իւղ՝ քաղցրաբոյր ծաղկանց հիւթերով խառնուած, զոր կ'օրհնէ ընդհանրական Հայրապետն ամենայն Հայոց՝ որ ի Ս. Էջմիածին : (1)

### Գ. Ապաշխարութիւն

Ապաշխարութիւնն է Ս. Խորհուրդ եկեղեցւոյ, որով

[1] Կիլիկիոյ եւ Աղթամարայ մասնաւոր Կաթողիկոսունք եւ կ'օրհնեն Ս. Մեռունն իրենց հոգեւոր հովուութեան յանձնուած վիճակին եւ Թեմական գիւղեքուն Ս. Եկեղեցեաց համար:

Քրիստոնեայն յետ մկրտութեան գիտակցաբար գործած մեղքերը քահանային պատմելով թողութիւն կը խընդ-րէ , եւ կ'ընդունի ղայն ի ձեռն արձակման քահանա-յին :

Մեղուցեալ քրիստոնեայն պարտի մանրամասնաբար պատմել իւր գործած մեղքերն , առանց մի թեթեւ մեղք իսկ ծածկելու կամ պահելու քահանայէն , որպէս չզի իբրեւ հոգեւոր բժիշկ սահմանէ բարոյական դեղեր , ո-րովք մեղուցեալը բժշկուի հոգեկան հիւանդութենէն :

Քահանայն՝ ըստ որում կշխանութիւն ունի լսելու մեղաց խոստովանութիւնն , որ ապաշխարութեան խոր-հըրդոյն մի կարեւոր մասն է , եւ խոստավանողին վրայ յանուն ամենակալին Աստուծոյ ձեռք դնելով թողու-թիւն տալու , կ'ըսուի « Խոստովանահայր » , եւ խոս-տովանողն՝ որ իբրեւ հնազանդ որդի պարտաւոր է իւր հոգեւոր հօր խրատուց ու յորդորանաց անսալու եւ կը-րելու . իւր վրայ զրուած ապաշխարանքը՝ աղօթքով , պահքով , ողորմութեամբք եւ վճարմամբք , կ'ըսուի « Խոստովանորդի » :

### Դ . Հաղորդութիւն

Հաղորդութիւնն է Ս. Խորհուրդ եկեղեցւոյ , որով ընդ տեսակաւ հացի եւ գինւոյ կը ճաշակեմք Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ Մարմինն եւ Արիւնն՝ ի քա-ւութիւն եւ ի թողութիւն մեր մեղաց եւ ի ժառանգու-թիւն յաւիտենական կենաց :

Հաղորդութիւնն կը նշանակէ կցորդութիւն կամ մատնակցութիւն , որովհետեւ քահանայն Ս. Պատարա-

դի (1) ժամանակ սրբագրծելով զհացն եւ ղդինին , որ  
կը փոխարկի ի ճշմարիտ Մարմին եւ Արիւն Քրիստոսի ,  
եւ մեք ճաշակելով կը մամնակցիմք Մարմնոյ եւ Արեան  
Տեառն մերոյ :

### Ե . Պատկանութեան

Պատկանութեան է Ս . Խորհուրդ եկեղեցւոյ ,  
որով երիտասարդն եւ կոյսն փոխադարձ հաճութեամբ  
եւ ազատ կամօք , աղօթիւք եւ օրհնութեամբ քահա-  
նային կը կենակցին ընդ միմեանս , ցմահ անմնելիք  
սէխտ եւ երդում ընելով առաջի Աստուծոյ եւ մարդ-  
կան , եւ այս միութիւն օրինակ է Քրիստոսի իւր ե-  
կեղեցւոյն հոգեւոր անբաժան միաւորութեան :

Քահանայն՝ առն եւ կնոջ ձեռնտուութեան օրհնու-  
թենէ յառաջ կ'օրհնէ նշանը , որ կը նշանակէ այն ինչ  
երիտասարդին այն ինչ կուսին խօսեցեալ լինելը , որ  
պիտի լինի մի օր անոր լծակիցն եւ օգնականը . կ'օրհ-  
նէ նաեւ անոնց հալաւը :

Քահանայն ի ժամու օրհնութեան պսակի՝ կը դնէ  
փեային եւ հարսին գլխուն վրոյ Նարօտ , իբրեւ պը-  
սակ՝ զոր եւ յատուկ արարողութեամբ կը բառնայ , եւ  
նորապակ ամոլից կու տայ օրհնեալ գինիէն , որ է յի-  
շատակ Քրիստոսի այն հրաշքին , զոր առաջին անգամ  
գործեց Գալիլիոյ Կանա քաղաքի հարսանեաց մէջ ,  
ջուրը փոխելով ի գինի :

[1] Ս. Պատարագի խորհրդաւոր արարողութեան վրայ հա-  
մառստ բացատրութեամբ պիտի խօսուի մասնաւորապէս :

## Զ. Կարգ կամ Զեռնադրութիւն

Կարգ կամ ձեռնադրութիւնն է Ս. Խորհուրդ եկեղեցւոյ, զոր ձեռնադրութեամբ եւ օծմամբ Եպիսկոպոսին ընծայեալը կ'ընդունի, մատակարարելու համար եկեղեցւոյ փրկարար խորհուրդները, կատարելու եկեղեցական պաշտամտնց վերաբերեալ արարողութիւնները եւ քարոզութեամբ բանին կենաց միսիթարելու ժողովովորչը :

Յիսուս Քրիստոս ճշմարիտ Քահանայապետն իւր քահանայութիւնն հաստատած եկեղեցւոյն մէջ մշտընչենաւորելու համար հաստատեց Զեռնադրութեան Խորհուրդը, երբ իւր առաքեալներն հանելով Զիթենեաց լեռը՝ օրէնեց, որպէս զի իւր հաստատած եկեղեցին կառավարեն, եւ ձեռնադրութեամբ եկեղեցական պաշտօնէութիւնը կացուցանեն նուիրապետական դասակարգութեամբ :

Եպիսկոպոսը վեց աստիճանները ձեռնադրութեամբ միայն կու տայ ընծայելոյն, իսկ քահանայք թէ՛ ամուրի եւ թէ՛ ամուսնաւոր, ինչպէս նաեւ Եպիսկոպոսք եւ Կաթողիկոսք ձեռնադրութեամբ եւ օծութեամբ կը կոչուին յաստիճան քահանայութեան՝ Եպիսկոպոսութեան եւ հայրապետութեան :

Քահանայք կ'ընտրուին թաղի մը եկեղեցւոյ եկեղեցականներէն եւ աշխարհականներէն, Եպիսկոպոսք՝ գաւառի մը եկեղեցական եւ աշխարհական դասէն, իսկ Կաթողիկոսք բոլոր վիճակաց՝ որոց վրայ առ հասարակ կը տարածուի հայրապետական իշխանութիւնը,

կ'ընտրուին եկեղեցական եւ աշխարհական դռսուց ձայնակցութեամբ, այսինքն՝ համօրէն Հայոց ամբողջաւթենէն :

### Ե. Այցելութիւն Հիւանդաց (1)

Այցելութիւն Հիւանդաց է Ս. Խորհուրդ եկեղեցւոյ, որ սահմանուած է հիւանդաց համար, որով քահանայն աղօթիւք բարեմաղթութիւններ կ'ընէ հիւանդին մեղաց թողութեան եւ անոր բժշկութեան համար, եւ ի պահանջել հարկին՝ քահանայն կը հրաւիրէ հիւանդն ի խոսովանութիւն եւ ի հաղորդութիւն Ս. Խորհրդոյ Մարմնոյ եւ Արեան :

Քահանայն այս խորհուրդը կը կատարէ հիւանդին վրայ ձեռք դնելով յանուն ամենակարողին Աստուծոյ, բժշկութեան Աւետարան կարդալով եւ Ս. Խաչիւ կամ Աւետարանաւ տեառնազրելով : Կան եկեղեցիք, որք օրհնեալ իւղով կ'օծեն հիւանդին զգայարանքները, եւ և Վերջին օծում, կ'անուաննեն այս խորհուրդը :

Այս եօթն խորհրդոց էական մասերն են նիւթ եւ ձեւ, Նիւթ կ'ըսուի խորհրդոց մէջ գործածուած արտաքին եւ զգալի իրը : Ձեւ կ'ըսուի հրամանակարդ խօսքը, զոր կ'արտասանէ խորհրդակատար պաշտօնեայն՝ ի կատարումն արարողութեան : Ս. Խորհրդոց մատակարարներն են՝ եկեղեցւոյ հոգեւոր պաշտօնեայք :

### Սուրբ Պատարագ

Հաղորդութեան Ս. Խորհուրդը կ'ըսուի «Պատարագ»

(1) Այս խորհուրդն կը կոչուի նաեւ վերջին Օծումն :

անոր համար՝ որ հին օրինաց ժամանակ կատարուած գոհից նման հրապարակաւ կը մատուցուի Աստուծոյ, եւ անոր համար նաեւ՝ որ Քրիստոս խորհրդապէս կը պատարագուի իւր մարմնովն եւ արեամբ Ս. սեղանին վրայ, ինչպէս ի Գողգոթա՝ ի սեղան Խաչի պատարագցաւ եւ մատուցաւ պատարագ Աստուծոյ :

### Արարողութիւնն Ս. Պատարագի

Պատարագիչն՝ որ եւ ժամարար կ'ըսուի սովորաբար, թէ՛ լինի եպիսկոպոս եւ թէ՛ լինի քահանայ, յետ հոգեւոր եւ մարմնաւոր պատրաստութեան՝ խոստովանութեամբ եւ աղօթիւք կը մտնէ աւանդատունը<sup>(1)</sup>, ուր Խորհրդատետրին մէջ նշանակուած սաղմոսն եւ ազօթքը կարդալէ յետոյ կը զգեստաւորի :

Ս. Պատարագի զգեստուց ձեւը զլիսաւորապէս առնուած է Հին Կտակարանի մէջ յիշուած Ահարոնեան քահանայական զգեստաէն, սակաւ ինչ բարեփոխմամբ:

Երբ ժամարարը կը սկսի զգեստաւորուիլ, դպիրք կ'երգեն՝ Խաչատուր Վարդապետի երկասիրած «Խորհուրդ խորին» շարականը, որ կը պարունակէ իւր մէջ ութ պարբերութիւն .

Առաջնոյն մէջ՝ կը յիշուի Հրեշտակաց ստեղծագործութիւնը :

[1] Աւ անդատուն կ'ըսուի ժամարարին զգեստաւորելու տեղը, որ պահարանին մէջ կամ խորանին ետեւի կողմը յատկացուած է, ուր կը պահուին ամեն օր գործածելի Ա. անօթք, զգեստը եւ այլն :

Երկրորդին մէջ՝ Աղամայ սաեղծուիլն եւ անոր փառօք զարդարուիլը :

Երրորդին մէջ՝ Աշխարհի փրկութիւնն, եւ չարչառնօք Միաձնի Որդւոյն Աստուծոյ՝ մարդկային բնութեան վերանորոգումը :

Չորրորդին մէջ՝ Հոգւոյն Սրբոյ Առաքելոց վրայ իջնելը, եւ անոր մեր վրայ եւս հեղման մասին մեր աղաջանքը :

Հինգերորդին մէջ՝ Եկեղեցւոյ սրբութիւնը :

Վեցերորդին մէջ՝ Քրիստոսի փրկագործ խաչելութիւնը :

Եօթներորդին եւ ութերորդին մէջ՝ Քահանայական զգեստուց նշանակութիւնն եւ առ այն՝ մեր խնդիրուածքն առ Աստուծած :

Խսկ ամենէն վերջը՝ « Թագաւոր Երկնաւոր » շարականաւ կը իննդրեմք, որ Յիսուս Քրիստոս յաւիտենական թագաւորն անշարժ պահէ իւր Եկեղեցին, եւ իւր Սուրբ անուան Երկրպագու հաւատացեալները խաղաղութեան մէջ պահէ :

Ժամարարը նախ կը գնէ ի գլուխ սաղաւարտ, որ է նշան փրկութեան եւ հոգեւոր զրահ պատերազմնուանդէմ սատանայական զօրութեան :

Շապիկ՝ որ է հանգերձ մաքրութեան յաղտոյ մեղաց :

Փորուրար՝ որ կը նշանակէ բանալ զլուծ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ զգենուլ զարդարութիւն :

Գօտի՝ որ կը նշանակէ կամար հաւատոյ, որով կը ստանայ զօրութիւն կատարելու ծառայական պաշտօնը :

Բազպան՝ նշան՝ զօրութեան ձեռաց, սրբութեամբ  
ծառայելու Աստուծոյ:

Վակաս՝ կը նշանակէ թէ Աստուծոյ զօրութիւնը պա-  
հապան է՝ թիկանց վրայ կրելու համար արդարութեան  
լուծը:

Շուրջառ՝ որ եւ կ'ըսուի Նափորա, օրինակ է ծի-  
րանի հանդերձի՝ զոր հագուցին Քրիստոսի՝ չարչարա-  
նաց օրը, եւ որ քահանայն առնելու ժամանակ կ'աղա-  
չէ զԱստուած՝ պարսպելու զինքն ընդդէմ ներգործու-  
թեանց չարին:

Եմիփորոնն՝ որ յունական բառ է, Եպիսկոպոսը միայն  
կը կրէ՝ շուրջառին վրայ խաչաձեւ առած, ի նշան լրր-  
ման քահանայական եօթներորդ աստիճանին:

Թագն է երկիվեղ խոյր, որ Ահարոնեան խոյրի ձեւէն  
առնուած եւ ձեւը սակաւ ինչ բարեփոխուած է, զոր  
Եպիսկոպոսն եւ Կաթողիկոսը, միայն կը գործածէ:

Սրտախուրակ կ'ըսուին թագէն կախուած երկու  
ծայրեր, որոնք թագին կապերն են:

Կոնքեռն է հովուական մախաղ, զոր եպիսկոպոս-  
ներէն ումանք կը գործածեն՝ հրամանաւ Հայրապետին  
ամենայն Հայոց, եւ Հայրապետն՝ իրրեւ հովուապետ  
իրաւունք ունի զայն ի կիր արկանելու:

Հուսկ ապա՝ գօտիէն կը կախէ մի թաշկինակ, ձեռաց  
լուացման ժամանակ սրբուելու համար, եւ կը հագնի  
մի մաքուր հողաթափ եկեղեցականաց յատուկ:

Ժամարարը Ս. սեղանին մերձենալէն առաջ՝ առաջ-  
նորդութեամբ սարկաւագին եւ երկու մոմակալաց կու-  
գայ բեմին առջեւ, ուր » Լուացից սրբութեամբ զձեռս  
իմ՝ սաղմոսն փոխն ի փոխ կ'ըսէ սարկաւագին հետ

Եւ կը լուանայ ձեռքերն , միտքն օտար մտածումներէ եւ սիրտը չար խորհուրդներէ մաքրելու ի նշան : Կը գտոնայ դէպ առ ժողովուրդն եւ առաջի ամննեցուն կը խոստովանի հրապարակաւ (1) եւ կ'աղաչէ զհարս (զեկեղեցակամսա) եւ զեղբարս (զհաւատացեալ ժողովուրդս), որ իրեն համար թողութիւն խնդրեն Աստուծմէ : Ներկայ եկեղեցականներէն մին Աստուծոյ ողորմութիւնը կը մաղթէ անոր վրայ , թողութիւն չնորհելու անոր մեղաց եւ յառաջիկային ի մեղաց ազատ պահելու : Ժամարարը փոխադարձարար կը բարեմաղթէ , որ Աստուծուած թողութիւն չնորհէ ամենուն մեղաց , եւ տայ ժամանակ ապաշխարելու եւ բարեգործութիւն ընելոս , եւ ի պատասխան խնդրանաց դպրին՝ կը մաղթէ ըսելով « Յիշեալ լիջիք առաջի անմահ Գառինն Աստուծոյ » :

« Աղաղակեցէք » փոխ սաղմոսէն յետոյ՝ ժամարարը կ'ըսէ « Ի մէջ տաճարիս » աղօթքը եւ « Մտից առաջի սեղանոյ առ Աստուծած » սաղմոսը սարկաւագին հետ փոխն ի փոխ , եւ բեմն ենելով՝ սեղանին առջեւ կեցած կ'ըսէ « Ի յարկի սրբութեան , աղօթքը :

Վարագոյրը կը քաշուի այս պահուն , եւ քահանայն գլխաբաց կ'ընթեռնու Ս . Գրիգոր Նարեկացւոյ երկու աղօթքն՝ ուղղեալ առ Հոգին Սուլը Աստուծ , խընդրելու համար Հոգւոյն Սրբոյ գործակցութիւնը :

[1] Եկեղեցոյ ոյ նախնի սահմանադրութիւնն էր , որ մեղուցեալը հրապարակաւ ի մէջ Եկեղեցւոյ պարտաւոր էին խոստովանել իրենց մեղքերն ի բուժումն զայթակղեալ մտաց , եւ այժմ խափանուած է հրապարակական խոստովանութիւնը , պահուերվ սակայն առանձնական խոստովանութիւնը :

Երբ կը սկսի մեղեդին<sup>(1)</sup>, քահանայն յետ ընթերց-  
ման աղօթից՝ սրբագործութեան համար յատկապէս  
պատրաստուած անխմոր եւ թարմ հացն՝ որ կըսուի  
նշխար-սպաս, եւ միշտ կը կրէ Քրիստոսի խաչելու-  
թեան պատկերը, կը գնէ սկիհին մաղղմանին վրայ  
ըսելով, «Յիշատակ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստո-  
սի . . . եւ կը լնու գինին սկիհին մէջ խաչաձեւ՝ ըսելով,  
«Յաղազս յիշատակի վրկագործ անօրինութեան Տեա-  
ռն մերոյ Յիսուսի Քրիստոսի . . . »: Վերջը կը կար-  
գայ «Տէր Աստուած մեր որ զերկնաւոր հացդ» Ոսկե-  
բերանի աղօթքը, լնդրելով ի Տեառնէ որ օրէնէ ա-  
ռաջադրեալ հացն ու գինին եւ յիշէ թէ՛ Ս. Պատարագ  
մատուցանողն եւ թէ՛ զանոնք, որոց համար կը մա-  
տուցուի Ս. Պատարագը: «Տէր թագաւորեաց վայել-  
չութիւն զգեցաւ» սաղմոսով կը ծածկէ սկիհը եւ անոր  
վրայ տեառնագրելով կ'ըսէ երիցս՝ «Հոգին Սուրբ ե-  
կեսցէ ի քեզ, եւ զօրութիւն Բարձրելոյն հովանի լիցի  
ի վերայ քո»: կը մաղթէ ժամարարն որ Հոգին Սուրբ  
յառաջի եղեալ հացն եւ գինին արժանապէս փոխար-  
կէ ի Մարմին եւ յԱրիւն Տեառն մերոյ:

Պատարագիչը «Խունկ մատուցանեմ առաջի քո,  
Քրիստո՛ս, բուրումն հոգեւորական» ըսելով կը խըն-  
կարկէ զընծայն եւ խնկարկութեամբ կ'իջնէ սարկաւա-  
գին հետ յատեան, եւ ապա կ'ելնէ սեղան. եւ յա-  
ւարտ խնկարկութեան սարկաւագին՝ ի մէջ եկեղեցւոյ

[1] Եթէ Եպիսկոպոս է ժամարարը, դեռ վարագոյը չքաշ-  
ուած ծնզաց վրայ զալով կ'ընթեռնու նոյն երկու աղօթքը, եւ  
նոյն միջոցին դպիքը կ'երզեն «Ընտրեալդ յԱսուուծոյ ո'վ երջա-  
նիկ Սուրբ Քահանայ կամ Հայրապետ»:

գալով կը ձայնէ «Օրհնեա՛ Տէր» (1) : Ժամարարը կ'ըսէ , «Օրհնեալ թագաւորութիւնն» : Այս պահուն կը սկսի Երախայից Պատարագն (2) , որ կը յանգի մինչ ցվերաբերումն :

Դպիրք կ'նրգեն ժամամուտ «Միածին Որդի եւ Բանգ Աստուած եւ անմահ Էութիւն» , կամ ուրիշ ժամամուտ մը ըստ պատշաճի աւուր : Ժամամուտ կը նշանակէ մուտ ժամու Ս . Պատարագի , յորում կը սկսի Պատարագը : Սարգկաւագը կը ձայնէ «Եւ եւս խաղաղութեան դՏէր աղաչեսցուք» . Ժամարարը օրհնութեամբ կուտայ խաղաղութիւն , ա'յն խաղաղութիւնը՝ զոր տուաւ Քրիստոս իւր աշակերտաց ըսելով , «Զխաղաղութիւն զիմ տաց ձեզ , զխաղաղութիւն թողում ձեզ . . . . »

Եւ որպէս զի ժամարարն եւս լինի մասնակից նոյն օրհնութեան , դպիրք ի դիմաց ժողովրդեան կ'երգեն «Եւ ընդ հոգոյդ քում» : Սարկաւագն կը հրաւիրէ զժողովուրդն յերկրպագութիւն Աստուծոյ , իսկ դպիրք կ'երգեն «Առաջի քո , Տէ՛ր» :

Պատարագին՝ Աստուծոյ սղորմութիւնն ու գթութիւնն ժողովրդեան վրայ հայցելու իմաստն ունեցող առօթքն աս արտելէ վերջ՝ դպիրք Փոխ-Սաղմոսի մը ըսկըզնաւորութեամբ ձաշու շարականը կ'երգեն ըստ պատշաճի աւուր , եւ ժամարարն՝ ի ծածուկ կարգացած

[1] Սարկաւագը ժամարարին ուշադրութիւնը դարձնելու համար կ'ըսէ «Օրհնեա՛ Տէր» , որպէս զի ժամարարը կարդայ ի ծայն ըսելիք մաղթանքը կամ տայ օրհնութիւնը :

[2] Երախայից Պատարագ կ'ըսուի «Օրհնեալ Թագաւորութիւն» էն մինչ ցվերաբերումն . Նաեւ Երախայից Պատարագ կ'ըսուի այն ամեն օրեր , յորս չմատուցուիք խորհրդաւոր Պատարագ :

աղօթքին վերջաւորութիւնը կարդալէ յետոյ՝ սարկաւագը կը գոչէ «Պրոսխումէ՛», որ կը նշանակէ վերնայեցէ՛ք : Դպիրք կ'եղանակեն Երեքսրբեանն «Սուրբ Աստուած» , առանց կցելու «Փառաւորեալ եւ օրհնեալ» երգն անոր համար՝ որ Ս . Պատարագի ժամանակ կարուութիւն չունինք չոր եւ է սրբոյ մը բարեխօսութեան , զի ինքն Քրիստոս Յիսուս է այն միջոցին մերմիակ բարեխօսն առ Հայր Աստուած , որում ժամարարը կը մատուցանէ մեր աղօթքը :

Երեքսրբեան երգի ժամանակ՝ Ս . Աւետարանի վերաբերումն կըլլայ՝ սեղանին հիւսխային կողմէն գէպի ի հարաւ առ ժողովուրդն : Այս վերաբերումը կը նշանակէ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի աւետարանական քարոզութեան սկզբնաւորութիւնը , եւ ինչպէս Մովսէս Սինայի լերան վրայ Աստուծոյ պատգամներն առնլով բերաւ ժողովրդոց , նոյնպէս սարգաւագն առնըլով զՍ . Աւետարանն ի ձեռաց քահանային՝ որ օրինակ է յաւիտենական երկնաւոր քահանային՝ կը բերէ առ ժողովուրդն , կարդալու համար Աստուածային պատգամները : Զինի Երեքսրբեան երգին՝ սարկաւագը «Վասն խաղաղութեան ամենայն աշխարհ» , երանեալ Ս . Հայրապետին , հոգեւոր պաշտօնէից , նաև ժողովրդոց համար բարեմաղթական քարոզ կ'ըսէ , որոց յաւարտ ժամարարը կ'ըսէ , «Զի սղորմած եւ մարդասէր ես» : Այս պահուն կը կարդացուին Ս . Գրքի մարդարէական կամ պատմական գրուածներէն մաս մը եւ ապա առաքելական թղթեր :

Ս . Գրքի ընթերցումն կար չըէից ժողովարաններուն մէջ , ուր Ս . Գիրքը ընթերցուածներու բաժնուածն

տարին մի անգամ ամբողջովին կը կարդացուէր ծայրէ ի ծայր : Ս. Գիրքն ընթերցովը յոտս կը կենար եւ մեկնողը կը նստէր . ըստ այնմ՝ « Յարեաւ ընթեռնուշ . . . եւ խփեալ զգիրսն՝ ետ ցպաշտօնեայն եւ նստաւ » :

Ս . Գիրքը բացատրելու սովորութիւնը կ'երեւայ ի վաղ ժամանակաց սահմանուած , ուստի Հրեայք երբ կրօնական պաշտամանց համար կը հաւաքուէին , Հին Կտակարանէն մասեր կը կարդացուէին , որոնք կը վերացանային՝ մեկնութիւն տալով եւ անոնց վրայ քարող խօսելով :

Քրիստոնէութեան առաջին դարուց մէջ , առաքեալք եւ անոնց յաջորդները կիւրակէ օրեր կը հաւաքուէին տեղ մը , ուր նախնի հաւատացեալք եւս ներկայ կը գտնուէին կրօնական պաշտամանց : Առաքեալք եւ անոնց յաջորդները կ'ընթեռնուին Ս. Գրքէն մասեր , եւ վերջը բացատրելով Ս. Գիրքը , կը խրատէին եւ կը հրահանգէին ժողովուրդը , նաեւ կը յորդորէին որ հաւատացեալք զգուշանան սովորական մոլութիւններէ , եւ սիրով տանին վշտաց , չարչարանաց , ընչից եւ կեռնաց կորստեան :

Այսպէս առաքեալք եւ անոնց յաջորդները՝ քրիստոռական հաւատոյ վարդապետութեան հետ կաւանդէին նաեւ Ս . Աւետարանի բարոյական խրատներն ի փրկութիւն հոգւոց հաւատացելոց , եւ ապա օրհնութեամբ հացի եւ գինւոյ՝ կը կատարուէր Պատարագի Ս. Խորհուրդը եւ կը հաղորդուէին բոլոր հաւատացեալք :

Եթէ Հին Ուխտի ժամանակ այնքան կարեւոր դատուած էր Ս. Գիրքը կարդալ եւ ուսուցանել կրօնական ճշմարտութիւններն , Ճքանի՛օն] եւ առաւել կարի կա-

բեւոր է Նոր-Ռւկստի՝ քրիստոնէութեան ժամանակ ընթեանուլ Ա. Գիրքն եւ բացատրել :

Յիսուս Քրիստոս մեր երկնաւոր Վարդապետն՝ իւր քարոզութեամբ ուսույց զվարելոր երեք առաջինութիւններ , որոնք անհրաժեշտ կարեւոր են մարդուս փրկութեան :

Մեր Տէրն՝ ոչ միայն ինքն իւր առտքելական պաշտօնը կատարեց , այլեւ իւր քարոզութիւնները լսելու յաճախող անձներէն ընտրեց իրեն տասն երկու առաքեալ , որպէս զի լսեն իւր քարոզներն եւ երթան յաշխարհ ամենայն քարոզելու քրիստոնէական հաւատքը : Արդարեւ Առաքեալք հետեւեցան իրենց աստուածային վարդապետին , եղան վկայ անոր գործոց եւ իւր արուած պատուէրին համեմատ՝ դացին բոլոր աշխարհք , քարոզեցին , մկրտեցին եւայլն :

Առաքելոց քարոզութեամբ քրիստոնէութիւնը տարածուեցաւ եւ հաւատացելոց թիւը բազմացաւ :

Հայաստանեայց Ս. եկեղեցին հետեւելով Առաքելոց ընթացքին եւ օրինակին՝ սահմանած է որ քարոզք Բանին կենաց մարգարէական՝ առաքելական եւ աւետարանական ընթերցուածներէ յետոյ՝ բացատրեն ի լուր ժողովրդոց , որպէս զի Ս. Պատարագին մէջ ընթերցուած մարգարէական գրուածները , առաքելական թըղթերն ու Աւետարանները հասկնան , ունկնդիր հաւատացեալք օգուտ քաղեն անոնցմէ եւ հոգեւորապէս մըխիթարուին :

Արդ՝ ինչպէս ճշմարիտ հաւատացեալ քրիստոնէի մը անհրաժեշտ է տէրունական օրերն երթալ եկեղեցի եւ ներկայ գանուիլ փրկագործութեան խորհրդոյն Ս. Պա-

ասրագին, նոյնպէս լսել քարոզ, որ կատարեալ աստ-  
ուածպաշտութեան մի կարեւոր մասն է :

Յաւարա մարգարէական եւ առաքելական գրոց՝ սար-  
կաւագը կը ձայնէ «Ակէլուիա որթի՛», որով կ'ազդա-  
րարէ ոտքի կենալ ի լուր Ս. Աւետարանի . որմէ վերջ  
կ'երգուի «Փառք քեզ Տէր Աստուած մեր», թէ՝ Աստ-  
ուած արքանի ըրաւ զմոզ լսելու Ս. Աւետարանի պատ-  
գամները : Նաեւ կ'ըսուի Հաւատոյ Հանգանակը, որով  
մեր քրիստոնէական հաւատոյ ուղղափառ դաւանու-  
թիւնը կը յայտնեմք :

Սարկաւագին քարոզէն եւ քահանային ի ծածուկ  
ըսած աղօթքէն յետոյ՝ ժամարարը կը կարդայ «Խաղա-  
ղութեամբ քով Քրիստոս Փրկիչ մեր» աղօթքը եւ ա-  
պա ժողովրդիան վլայ տեանսագրելով կ'ըսէ, «Տէր  
Աստուած օրհնեսցէ զամենեսեան» :

Այս պահուն կը սկսի խորհրդաւոր Պատարագն, ո-  
րով սարկաւագը կ'ազդարարէ, որ երախսայք, թերա-  
հաւատք եւ ապաշխարողք չմերձենան Ս. խորհրդոյն : (1)  
Պատարագին այն միջոցին կ'առնու ծառայի կերպա-  
րանք, զի սպասաւոր է ահաւոր Ս. խորհրդոյն Հաղոր-  
դութեան . եթէ Եպիսկոպոս է ժամարարն՝ կը հանէ  
թագն արտախսւրակներով հանգերձ, եմիփորոնն եւ

(1) Հին ժամանակ երախսայք, Թերահաւատք եւ ապաշխա-  
րողք ըստ ազդարարութեան սարկաւագին՝ տաճարէն դուրս ել-  
նելու պարտաւոր էին . ինչ ինչ պատճառներով այս արգելքը  
բարձուած է այժմ: Այսպէս ամեն՝ անոնք՝ որոնք պատրաստուած  
չէին հաղորդուելու Ս. խորհրդոյն, մինչ «Ողջոյն» տրուելու ժա-  
մանակ կը պարտէին տաճարին մէջ մնալ, եւ այնուհետեւ զա-  
լիթը կենալու եւ աղօթելու :

հողաթափները, նոյնպէս եւ քահանայն՝ սաղաւարտն աւ հողաթափները :

Սրբասացութեան երգով կը լինի ընծային վերաբերումը, որ Գրիստոսի իւր կամաւորութեամբ ի Խաչ բարձրանալու եւ իմանալիք Գողգոթայի վրայ պատարագուելու խորհուրդն ունի : Ժողովուրդն ի ձեռն սարկաւազի ժամարարին կը մատուցանէ զլնծայն, զոր տեանելով ժամարարը կը հարցնէ, «Ո՞վ է սա Թագաւոր փառաց, Տէր զօրութեանց» . Սարկաւազը կը պատախանէ, «Սա՛ ինքն է Թագաւոր փառաց» . Ուստի ժամարարն ընդունելով զլնծայն կը դառնայ առ ժողովուրդն՝ եւ կ'ըսէ տեառնազրելով, «Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն» : Պատարազիչը կը խնկարկէ զլնծայն եւ կը լուայ իւր ձեռաց մատներն, իմացնելով որ՝ Ս. Խորհրդոյն մերձենալու համար ամենաթեթեւ մեղքերէ անգամ սրբուած ըլլալու է :

Նոյն ժամանակ սարկաւազն կը հրաւիրէ զժողովուրդն, որ խզճի մտօք, միամիտ սրտիւ, կատարեալ հաւատով, լի սիրով եւ ամեն բարի գործերով գարդարուած աղօթէ :

Պատարազիչն ծածուկ աղօթքին, որոյ իմաստն է աղաչել զԱստաւած աւարտելու զլնծայն ի խորհրդականութիւն Մարմնոյ եւ Արեան Տեառն, վերջաբանը կ'ըսէ, «Ծնորհօք եւ մարդասիրութեամբ» եւ կ'օրհնէ զժողովուրդն : Սարկաւազը կը համբուրէ սեղանն եւ զաջ ժամարարին, որ կ'ըսէ, «Ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան . Գրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» : Սարկաւազն՝ «Ողջոյն տուք միմեանց ի համբոյր սրբութեան» քարոզելով կ'իջնէ բեմէն, եւ կ'ա-

Նետէ մեր Փրկչին Ծնունդը : Սարկաւագը նոյն պահում  
օրինակ է՝ ի Ծննդեան Քրիստոսի, հովուաց երեւցող  
եւ Տեառն մերոյ Ծնունդն աւետող հրեշտակին : Եկե-  
ղեցական դասը ժողովրդոց կ'աւետէ Փրկչին Ծնունդը,  
եւ ժողովուրդը զիրար (1) ողջունելով կ'ըսէ , « Քրիս-  
տոսի ի մէջ մեր յայտնեցաւ » : Զնոյն դպիրք կ'երգեն ,  
որոյ յաւարտ սարկաւագը կը յիշեցնէ , թէ սրբագոր-  
ծութեան ժամանակը հասած է . ուստի ահիւ , երկիւղիւ  
եւ ջերմնուանդութեամբ կենանք . եւ ժողովուրդն ինք-  
զինքն ամփոփելով կ'ըսէ , « Առ քեզ Ասաուած կը նա-  
յիմք » : Սարկաւագը կը ձայնէ , « Պատարագ Քրիստոս  
մատչի Գառն Աստուծոյ , կը յայտնէ թէ Աստուծոր-  
դին անարատ Գառն Աստուծոյ՝ մատչի նուէր Պատարա-  
գի . եւ ժողովուրդը կ'աղաղակէ , որ Աստուծոյ ողոր-  
մութիւնն եւ խաղաղութիւնն հասնի առ մեզ եւ այս  
Պատարագի օրհնութիւնն սփռուի ի մեզ . նաեւ ժամա-  
րարը կը հայցէ որ Հօր Աստուծոյ , Որդւոյն Միածնի և  
կենդանարար Ս. Հոգւոյն չնորհքը , սէրն եւ սրբարար  
զօրութիւնը լինի միշտ հաւատացելոց հետ , որպէս զի  
զօրանան չնորհօք , առատանան աստուածային սիրազ  
եւ սրբուին մտօք ու սրտիւ : Ժողովուրդը կ'ըսէ ժա-  
մարարին , այն չնորհքը , սէրն եւ սրբարար զօրու-  
թիւնը՝ զոր մաղթեցիր մեզ ամենոււ համար , քու հագ-  
հետ ալ ըլլայ իբրիւ պահապան : Սարկաւագն կը հրա-  
ւիրէ զհաւատացեալս , որ իրենց միտքը բարձրացնեն  
առ Աստուած . ժողովուրդը կը պատասխանէ , բացինք

(1) Հին ժամանակը սովորութիւն կար որ ժողովուրդը զի-  
րար համբուրելով կ'ըսէր , և Քրիստոսի ի մէջ մեր յայտնեցաւ ։  
Ինչ ինչ պատճառներով համբուրելու սովորութիւնը բարձուած  
եւ համբուրելու մեւը միայն պահուած է եկեղեցւոյ մէջ :

մեր մտաց աչերն առ քեզ նայելու , Տէ՛ր ամենակալ : Սարկաւագը վերստին յորդոր կը կարդայ ըսելով , « Եւ գոհացարուք զՏեառնէ բոլորով սրտիւ » , գոհանալ զԱստուծոյ , որ Քրիստոս կը մնուանի ծառայիցս համար . ուստի կ'ըսէ ժողովուրդը , « Արժան եւ իրաւ է գոհանալ զԱստուծոյ » :

Ժամարարը իւր ծածուկ աղօթքով կը գոհանայ Աստուծոյ անբաւ մարդասիրութենէն , որով Բանն յաւիտենական՝ յոր հրեշտակաց գունդը չէր համարձակեր նայելու , եւ անոր աստուածութեան անմատոյց լոյսէն երեսը կը ծածկէր , մարդացաւ մեզ համար եւ իրաւունք տուաւ մեզ հրեշտակաց երգակից լինելու , եւ մինչ հրեշտակը երկնից առաջի աթոռոյ Աստուածութեան կ'երգեն « Սո՛ւրբ , Սո՛ւրբ , Սուրբ , Տէ՛ր զօրութեանց » , մեք եւս համախմբեալ Աստուծոյ տաճարին մէջ՝ հրեշտակաց հետ կը նուագենք . « Սո՛ւրբ , Սո՛ւրբ , Սուրբ Տէ՛ր զօրութեանց , լի են երկինք և երկիր փառօքքո , օրհնութիւն ի բարձունս , օրհնեալ որ եկիր եւ գալոց ես անուամբ Տեառն , ովսաննա' ի բարձունս » : (1)

Ժամարարը կ'ընթեռնու ի ծածուկ մի աղօթք , որով կը յիշէ Աստուծոյ առ մարդկային ազգն ըրած բարերարութիւնը , Աստուծոյ՝ որ ի նախնումն զանազան ըստուերակերպ պատարագօք մխիթարեց անկեալ մարդկութիւնն , եւ ի վախճանի՝ կատարեց մարդոց փրկութիւնը , զենմամբ երկնաւոր Գառին , որ մեզ համար

[1] Այս երգն ոչ միայն հրեշտակաց երգն է , այլեւ մարդոց փառաբանութիւնը , յորմէ կ'իմացուի թէ ի ժամու Ս . Պատարագին՝ հրեշտակը յերկինս եւ մարդիկ յերկիր միածայն սրբասացութեամբ կ'օրինեն զԱստուած :

մարդանալով իւր պատուական Մարմնոյ եւ Արեան հաղորդ ընելու միջոց մը հաստատեց՝ սահմանադրելով Հաղորդութեան փրկարար խորհուրդը, եւ այս աղօթքին վերջը՝ պատարագիչը կ'օրէնէ զնշխարն-հացն եւ կ'ըսէ ի ձայն՝ « Առէ՛ք կերէք, այս է Մարմնն իմ, որ վասն ձեր եւ բազմաց բաշխի ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց » : Նոյնպէս օրհնելով բաժակը՝ կ'ըսէ ի ձայն, « Արբէ՛ք ի սմանէ ամեննեֆեան, այս է Արիւն իմ Նորոյ-ուխտի, որ յաղագս ձեր եւ բազմաց հեղանի ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց » :

Մինչ դպիրք կ'երգեն « Հայր երկնաւոր », ժամարը յիշատակելով Քրիստոսի փրկագործ անօրինութիւնները՝ կը բարձրացնէ զբնծայն Հօր Աստուծոյ ըսելով, « Եւ զքոյս ի քոյոց քեզ մատուցանեմք ըստ ամեննայնի և յաղագս ամեննեցուն » . որով ըսել կ'ուզէ « Հայր երկնաւոր, քո է այս ընծայն, զոր դու տուիր մեզ քու պարգեւներէդ, եւ հաւասացեալք՝ զայս քեզ կը մատուցանեն ի գոհութիւն քո բարերարութեան » : Դպիրք կ'երգեն, « Յամենայնի օրհնեալ ես » . իսկ պատարագիչը կը պաղատի առ Հայրն երկնաւոր, որ իւր մեղքերն անտես առնելով՝ առաքէ իւր մշտնջենաւորակից և էակից Սուրբ Հոգին ի դասս քահանայից եւ սարկաւագաց, որոնք Ս. խորհրդոյն կատարման սպասաւորներն են, նաեւ յառաջադրեալ ընծայն, որպէս զի Հոգին Սուրբ ապաւորութիւն ընէ ի փոխարկել զհացն եւ զգինին ի Մարմնն եւ յԱրիւն Տիառն մերոյ. ուստի, երբ դպիրք կ'երգեն « Որդի Աստուծոյ », պատարագիչը՝ նախ զհացն եւ ապա զբաժակն ուրոյն ուրոյն երիցս տեառնագրելով կ'օրէնէ. եւ ապա զհացն եւ զբաժակն

իմիասին կ'օրհնէ՝ աղաչելով որ հացն եւ գինին Հոգ-նով Սրբով փոխարկուին ի Մարմին եւ յԱրիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի :

Այս օրհնութենէն յետոյ մեր եկեղեցին Հայաստան-եայց սրբագործութիւնը կատարեալ կը համարի, եւ կը հաւատայ թէ՝ առաջազրեալ հացն ու գինին փոխար-կուած են Հոգւով Սրբով իսկական Մարմնոյ եւ Սր-եան Տեառն, հետեւաբար կ'ըսէ ժամարարը, «Որպէս զի եղիցի Սա (Սրբութիւնը) ամենեցուն մեզ մերձեցե-լոցա՝ յանդատապարտութիւն, ի քաւութիւն եւ ի թո-ղութիւն մեղաց» :

Դպիրք կը սկսին երգել «Հոգի Աստուծոյ» եւ պա-տարագիշը պէս պէս ինդրուածքներ կը մատուցանէ կենդանի հաւատացելոց եւ ի Քրիստոս Յիսուս ննջեցե-լոց համար։ Եւ որովհետեւ մեք հաւատացեալքս՝ «Ր կը կազմենք զգինուորեալ եկեղեցին, ունինք սերտ յա-րաբերութիւն յաղթական եկեղեցւոյ հետ, եւ ինչպէս կը հաւատանք որ ամեն սուրբեր սիրելի են Աստու-ծոյ եւ ամեն բարեպաշտ անձինք՝ որք քրիստոնէական հաւատով եւ բարի խոստովանութեամբ ի Տէր ննջած են, կը յիշեն զմեզ առաջի Աստուծոյ եւ մեզ համար կ'աղօթեն, նոյնպէս եւ մենք կը յիշենք զանոնք մեր աղօթից մէջ, որպէս զի ամոնց բարեխօսութեամբ Աս-տուծոյ ողսրութիւնը հասնի առ մեզ։ ուստի կ'ըսէ ժամարարը, «Ընդ որս եւ մեզ այց արասցես բարերար Աստուած, աղաչե՛մք։ — Աստուածածնի Սրբուհւոյ կուսին Մարիամու, Յովհաննու Մկրտչին, Ստեփան-նոսի Նախավկային եւ ամենայն Սրբոց եղիցի յիշա-

տակ ի Ս. Պատարագս, աղաչե՛մք» : Դպիրք կ'երգեն  
«Յիշեա Տէր զնոսա եւ ոզորմեա նոցա» :

Սարկաւազը յետ այսորիկ կը սկսի յիշատակել ամեն  
կարգի Սրբոց անուանքը, յիշելու համար անոնց առա-  
քինութիւններն եւ Հօր Աստուծոյ նուիրելու, որպէս  
զի անոնց առաքինութիւնը լինի օրինակ հաւատացեալ  
ժողովրդեան :

Պատարագիչը կը պաղատի առ Տէր իւր ծածուկ ա-  
զօթքովն՝ որ իւր կաթողիկէ եւ առաքելական եկե-  
ղեցին՝ զոր հաստատեց իւր Միաձին Որդւոյն պատուա-  
կան արեամբ, օրհնէ եւ պահէ ի խաղաղութեան, նոյն-  
պէս կը խնդրէ որ օրհնէ բոլոր ուղղափառ եպիսկոպո-  
սները, որոնք ուղիղ վարդապետութեամբ՝ Ս. Աւետա-  
րանի յայտնած ծամարտութիւնները կը քարոզեն եւ Ս.  
Աւետարանի ուղիղ բարոյականութիւնը կ'ուսուցանեն  
հաւատացելոց . եւ ի վերջոյ կը յիշէ Եպիսկոպոսապե-  
տին եւ ընդհանրական Հայրապետին (<sup>(1)</sup>) անունը, խընդ-  
րելով որ Տէրը երկար ժամանակ չնորհէ եկեղեցւոյ եւ-  
ազգին, ուղիղ վարդապետութեամբ ի հոգեւոր հովուու-  
թիւն իւր բանաւոր հօտին . եւ ի ծածուկ կ'աղօթէ  
կինդանի հաւատացելոց բարօրութեան համար, խընդ-  
րելով որ իւրաքանչիւրին պիտոյքը պարգեւէ, եւ յա-  
կաենական հանգիստ մաղթելով ի Քրիստոս ննջեցելոց  
համար : Սարկաւազը կ'ըսէ ի ձեւ քարոզի գոհաբանա-

(1) Խորհրդատետրին մէջ յիշատակուած է ընդհանրական  
Հայրապետին անունը միայն, ի վերջոյ սկսուած է վիճակաց Խե-  
մական առաջնորդաց անուանքը : Եւ երբ Ս. Երուսաղեմի եւ  
Կոստանդնուպոլսոյ պատրիարքական աթոռները հաստատուե-  
ցան, պատշաճ դատուեր է որ Ս. Երուսաղեմի եւ Կ. Պոլսոյ  
Պատրիարքաց անուանքն եւս յիշատակուին ի Ս. Պատարագի:

կան եւ փառաբանական մաղթանքը . աղօթելով կենացանեաց եւ ի Քրիստոս ննջեցելոց համար , որոյ յաւարտ ժամարարը կը հայցէ Աստուծոյ ողորմութիւնը ամենուն համար : Սարկաւագն եղանակած քարոզովը կ'աղաչէ զծէր , որ հաշտ եւ քաղցր կամօք ի հաճոյս իւր ընդունի մատուցուած Պատարազը , եւ հաճի ի փոխարէնն պարգևել Հոգւոյն Սրբոյ շնորհքն ու պարգևւները :

Ժամարարը կարդալով ի ծածուկ այն աղօթքը , թէ նախախնամողն տիեզերաց , նահապետաց եւ մարգարէից կոչուեցաւ «Աստուծած» , իսկ անկեալ մարդկութեանս «Հայր» անուանիլ հաճեցաւ , եւ համարձակութիւն կը խնդրէ աղօթելու առ Հայրն երկնաւոր : Այն պահուն ամենքս բազկատարած հայցմամբ կ'երգեմք միաբերան Տէրունական աղօթքը՝ «Հայր մեր որ յերկինս» , որոյ վերջաբանը ժամարարն ըսելով կու տայ խաղաղսւթիւն եւ կ'աղաչէ զՀոգին Սուրբ , որ ողորմի ներկայ ժողովրդեան , որ խոնարհած՝ հոգւով եւ ճըշմարտութեամբ կերկրապագէ առաջի Աստուծութեան : Սարկաւագը կը ձայնէ , Պօսիխումէ՛ , որով ժողովուրդը կը հրաւիրէ ի վեր նայելու : Ժամարարն այն ժամանակ նախ կը բարձրացնէ փրկական Մարմինը , եւ ապա Ս. Մարմինն ու Արիւնը պարունակող Ս. Սկին ի տես ժողովրդեան՝ ըսելով , «Ի Սրբութիւն Սրբոց» . այսինքն սա՛ է Սրբութիւնը , զոր կրնան ճաշակել անոնք միայն , որոնք մաքրած են իրենց սիրտն ու խիղճը կատարեալ զզջմամբ , խոստովանութեամբ եւ ապաշխարութեամբ , այսինքն՝ աղօթիւք , պահովք , ողորմութեամբ եւ վընարմամբ :

Պատարագիչն ապա կը գոհանայ զԱռտուծոյ ըսելով,  
« Օրհնեալ Հայր Սուրբ Աստուած ճշմարիտ », այսինքն՝  
Օրհնեալ ես Հայր Աստուած, որ իհաճութեամբ ընկա-  
լար այս մատուցուած Պատարագը :

« Օրհնեալ Որդիդ Սուրբ Աստուած ճշմարիտ », այ-  
սինքն՝ Օրհնեալ ես Որդիդ Աստուած, որ մեզ համար  
պատարագեցար :

« Օրհնեալ Հոգիդ Սուրբ Աստուած ճշմարիտ », այ-  
սինքն՝ « Օրհնեալ ես Հոգիդ Սուրբ Աստուած, որ քո  
իշմամբ սրբագործեցիր ընծայուած հացն ու գինին :

Երբ դպիրք կ'երգեն « Ամեն, Հայր Սուրբ, Որդիդ  
Սուրբ, Հոգիդ Սուրբ », պատարագիչը կը մատուցանէ  
իւր աղօթքն առ Յիսուս Քրիստոս, որ ընդ Հօր Աս-  
տուծոյ կը նստի իւր սրբութեան աթոռն, եւ աստ սե-  
ղանին վրայ կը պատարագի, խնդրելով որ արժանի ը-  
նէ զմեզ (եկեղեցական դասը) հաղորդուելու Ս. մարմ-  
նոյ եւ արեան Տեառն, եւ մեր միջոցաւ մասնակցելու  
հաւատացեալ ժողովուրդը : Կ'աղօթէ նաեւ աղաչելով  
զՏէր, որ արժանի լինի ընդունելու մեղսաքաւիչ Ս.  
խորհուրդն ի թողութիւն մեղաց : Ապա կ'ըսէ, « Ի  
Սուրբ, ի Սուրբ պատուական Մարմնոյ եւ յԱրենէ  
Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ճաշակեսցուք սրբու-  
թեամբ, որ իշեալ յերկնից բաշխի ի միջի մերում,  
(դառնալով առ ժողովուրդն՝ Ս. սկիհն ի ձեռին), սա՛ է  
(Մարմնն եւ Արիւն Յիսուսի Քրիստոսի) կեանք հոգ-  
ւոց, յոյս եւ յարութիւն հաւատացելոց, քաւութիւն  
եւ թողութիւն մեղաց . Սաղմոս ասացէ՛ք Տեառն Աս-  
տուծոյ մերում, Սաղմոս ասացէ՛ք երկնաւոր Թագաւորիս  
մերում անմահի՝ որ նստի ի կառա քերովքէական » :

Ասկէց վերջը դպիրք կ'եղանակեն «Տէ՛ր, ողորմեա՛» : (1)

Պատարագիչը Ս. Մարմնոյ մի մասն ի ձեռին ունելով կ'աղօթէ ի ծածուկ առ Հայր եւ Որդի . վերջը կ'ընթեռնու Յովհան Ոսկեբերանի աղօթքը , եւ իւր անձին՝ ժողովրդեան եւ համայն աշխարհի համար պէս պէս իմնդրուածքներ մատուցանելով՝ թողութիւն կը հայցէ թէ՛ իւր եւ թէ՛ իւր թշնամեաց եւ ատելեաց համար , եւ հաւատով ու երկիւղածութեամբ կը ճաշակէ նախ սուրբ Մարմինն , եւ ապա սուրբ Արիւնն՝ ըսելով , «Մարմին քո անապական լիցի ինձ ի կեանս եւ սուրբ Արիւն քո ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց » . «Տէ՛ր , ողորմեա՛» երգն երբ կ'աւարտի , սարկաւագը կը հրաւիրէ դպիրները Սաղմոս երգելու : հետեւաբար գպիրք կ'եղանակեն՝ «Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում . . . » : Յաւարտ Սաղմոսի՝ եթէ պատարագիչը չէ աւարտած չիւր աղօթք , դպիրք կ'երգեն «Տաղ» , ըստ պատշաճի աւուրն . յետոյ սարկաւագը կը հրաւիրէ զժողովուրգն , երկիւղիւ եւ հաւատով մերձնալու եւ սրբութեամբ հաղորդուելու ի սուրբ Մարմնոյ եւ յԱրենէ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի : Ժամարարը յետ հաղորդելոյ հոգեւոր եւ մարմնաւոր պատրաստութեամբ մատչող արժանաւոր ժողովուրդը՝ կ'օրհնէ Ս. Սկիհով եւ կ'ըսէ , և Կեցո՛ , Տէ՛ր , զժողովուրդս

(1) Թէեւ պատարագամատոյց գրեանց մէջ այս պահուն «Տէ՛ր , ողորմեա՛» երգելու հրահանգ չկայ , սակայն համաճարակ հիւանդութեանց տիրած ժամանակ՝ առ Տէ՛ր աղաղակելու եւ անոր ողորմութիւնը հայցելու նպատակաւ՝ «Տէ՛ր , ողորմեա՛» երգուեր է , եւ սովորութիւն եղեր է , որ կը շարունակուի ցարդ .

քո , եւ օրհնեա' զժառանգութիւնս քո , հովուեա եւ բարձրացո զսոսա յայսմ հետէ մինչեւ յաւիտեան » :

Կ'աւարտի այժմ Ս . Պատարագի խորհրդաւոր արարողութիւնը , ուստի թէ՛ ժամարտրը կ'ընթեռնու գոհաբանութեան աղօթքները եւ թէ՛ ժողովուրդը « Լցաք ի բարութեանց քոց Տ'էր » եւ « Գոհանամք զքէն » գոհացողական երգերով փառք եւ գոհութիւն կը մատուցանէ Աստուծոյ՝ Ս . Պատարագի շնորհքն ու օրհնութիւնը վայելելուն համար :

Պատարագիչը վերստին կ'առնու տիրական կերպարնքն եւ կ'ըսէ սա հանդիպաւոր աղօթքը , « Որ օրհնեա զայնոսիկ՝ ոյք օրհնեան զքեզ Տէ՛ր . . . . » . եւ կ'իշնէ բեմէն՝ ի խորհուրդ վերջին գալստեան Փրկչին , կամ ըստ այլոց , ի խորհուրդ կրկին երեւման Քրիստոսի հաւատացելոց՝ յետ յարութեան . եւ ի վերջոյ կ'ըսէ , « Կատարումն օրինաց եւ մարգարէից , դու ես , Քրիստոս Աստուծած Փրկիչ մեր , սր լցեր զամենայն հայրակամ տնօրէնութիւնս քո , լի՛ց եւ զմեզ Հոգւովդ քով Սրբով » . որով կ'իմացնէ մեզ , թէ Յիսուս Քրիստոս կատարեց հայրակամ բոլոր տնօրինսւթիւններն , եւ յետ իւր Համբարձման՝ լցոյց Առաքեալները Հսգւով Սըրբով . ուստի պատարագիչը կը պաղատի ըսելով , « Լի՛ց եւ զմեզ շնորհօք Հոգւոյն Սրբոյ » :

Կ'ընթեռնու պատարագիչը Յովհաննու Աւետարանի առաջին գլխոյն սկիզբէն՝ « Ի Հօրէ լուսոյ » , մինչ ցհամար տասնեւչորս , « Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեցաւ ի մեզ » : Ապա՝ « Պահպանիշ » աղօթքով կ'օրհնէ զժողովուրդն , եւ « Օրհնեա'լ եղերուք ի շնորհաց Հոգւոյն Սրբոյ » ըսելով եւ տեառնազրելով կ'արձակէ զժողովուրդն :

Պէտք է որ՝ գոնէ խորհրդաւոր Պատարագին սկիզբէն ցվերջ «Օրհնեալ եղերուք» ի՛ ներկայ գտնուինք Ս. եկեղեցւոյ մէջ, որպէս ղի Ս. Պատարագի երկնարեր շնորհքն եւ օրհնութիւնները վայելենք, եւ ի ձեռն ժամարարի եղած Ս. Աւետարանն համբուրելով մեկնինք եկեղեցիչն :



## Մ Ա Ս Ն Զ Ո Ր Բ Ո Ր Դ

### ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՔ

Բացի խորհրդաւոր արարողութեանց, որոնք կը վերաբերին եկեղեցւոյ փրկարար Ս. խորհրդոց, կը կատարուին նաև ուրիշ կարգ մը արարողութիւնք, քը բիստոնէական կրօնի իբրեւ արտաքին ծէսեր, որոնք կ'ըլլան ընթերցմամբ Ս. Գրոց, օրհնութեամբք, աղօթիւք եւ հոգեւոր երգովք :

Եկեղեցական արարողութիւնք կ'ըսուին առհասարակ՝

Ա. Օրհնութիւն Ս. Միւռոնի

Բ. Օծումն Նորակառոյց Եկեղեցւոյ,

Գ. Նաւակատիք Եկեղեցւոյ,

Դ. Օծումն Նորագործ Խաչի եւ Նորանկար Պատկերի,

Ե. Օրհնութիւն Եկեղեցական Անօթոց եւ Զգեստուց,

Զ. Ութօրէք եւ Քառասունք՝ Նորածին Մանկանց,

Է. Խաչալուայ,

Ը. Ճնօրհնէք,

Թ. Աղօրհնէք ,  
Ժ. Յուղարկաւորութիւն ննջեցելոց ,  
ԺԱ. Յիշատակ մնուելոց :

Ա. Օրհնութիւն Ս. Միւռոնի. — Ս. Միւռոնի օրհնութիւնը կը կատարէ ամենայն Հայոց Հայրապետն ըստ ծիսարանի Հայաստաննեայց առաքելական Սուրբ եկեղեցւոյ , համանակարգ աղօթիւք , օրհնութեամբք եւ հոգեւոր երգօք : Ս. Միւռոնը կ'ըսուի նաեւ իւղանոյց , որով կը կատարուին եկեղեցական ամեն օծութիւնք :

Բ. Օծումն նորակառոյց Եկեղեցւոյ . — Նորակառոյց եկեղեցին՝ ըստ որում հասարակաց աստուածականութեան աղօթավայրը պիտի լինի , եւ անդ պիտի կատարուին սրբարար խորհուրդք եւ եկեղեցական արարողութիւնք , նոյնպէս եւ աւազանն՝ յորում երեխայք պիտի միրտուին յանուն ամենասուրբ Երրորդութեան , օրհնութեամբ եւ օծմամբ Ս. Միւռոնի կը նուիրագործուի : Ուստի տաճարին չորս կողմը դետեղուած Խաչաքարինք , Սեղանն ու Վէմը , նաեւ Աւազանը՝ նախ կը լուացուին ջրով եւ գինով , որոնք Քրիստոսի կողէն բղխած ջրոյ եւ արեան նշանակ են , եւ ապա կ'օծուին Ս. Միւռոնաւ :

Նաւակատիք Եկեղեցւոյ . — Սողոմոն՝ յանուն Եհովայի շինել տուաւ շքեղ եւ հոյակապ մի տաճար , որ երբ աւարտեցաւ , եօթն օր Նաւակատիք ըրաւ զոհերով եւ ողջակէզներով :

Նոր-Ռւխտի՝ քրիստոնէական եկեղեցւոյ հաստատութեան ժամանակ՝ սահմանուեցաւ յետ օծման ութօր շարունակ կատարել Նաւակատիք նորաշէն տաճա-

բին մէջ , մատուցմամբ անարիւն զոհի Ս. Պատարագի :

Գ . Օծումն Նորագործ Խաչի եւ Նորանկար Պատկերի . — Մովսէս Աստուծոյ հրամանաւ իւղով օծեց տաճարին խորանն եւ բոլոր սպասներն , իմացնելու համար՝ թէ անոնք նուիրուած են ի սպաս տանն Աստուծոյ :

Քրիստոնէական եկեղեցին նուիրական կ'ընդունի այն ամեն անօթներն եւ սպասներն , որոնք եկեղեցոյ մէջ գործածելի են . ուստի թէ՛ Նորագործ Խաչն եւ թէ՛ Նորանկար Պատկերը նախ ջրով եւ գինեաւ կը սրբուի եւ ապա Ս. Միւռոնաւ կ'օծուի , որպէս զի Հոգին Սուրբ իւր աներեւոյթ զօրութեամբ տայ չնորհ ա՛յն Խաչին , որոյ առջեւ կ'երկրպագեմք՝ անոր մէջ աներեւութաբար բնակող Տեառն մերոյ Աստուծոյ , եւ Պատկերին տայ ա՛յն չնորհքը , զոր ունէր այն Սուրբն , որոյ անուամբ նկարուած է Պատկերն :

Դ . Օրինութիւն Եկեղեցական Անօրոց եւ Զգեստուց . — Եկեղեցական Անօթք եւ Զգեստք եւ Մատեանք՝ ըստ ծիսարանի կ'օրէնուին կանոնադրեալ աղօթիւք , որպէս զի անոնց նիւթերը սրբուելով ի ձեռն օրէնութեան՝ նրուիրական լինին , եւ Եկեղեցական պաշտօնեայք՝ նոյն նուիրական անօթովք , զգեստուք եւ մատենիւք կատարեն թէ՛ փրկարար խորհուրդներն եւ թէ՛ Եկեղեցական արարողութիւններն :

Ե . Ութօրէֆ եւ Քառասունի Նորածին Մանկանց . — Քահանայն երախային մկրտութեան ութերորդ օրը նորակնիք մանկան նարօտը կ'առնու գլխէն , կը լուայ զանի եւ կը կարդայ հրամանակարդ աղօթքը , այս արարողութիւնը կ'ըսուի « Միւռոնէն հանել » . իսկ քա-

ռասուն օրէն յետոյ մանկան մայրը պարտաւոր է տա-  
նիլ նորակնիք մանուկն յեկեղեցի, ինչպէս Հին-Ռւխտի  
ժամանակ՝ Խորայէլացւոց արու անդրտնիկ մանկունք կը  
տարուէին ի տաճար՝ ընծայուելու համար Աստուծոյ .  
Եւ այս օրէնքը կատարուելու նպատակաւ էր որ Քրիս-  
տոս մահացուաց պէս տարուեցաւ տաճարը, հնազան-  
գելով սահմանեալ օրինաց :

Քահանայն եկեղեցւոյ մէջ քառամնօրեայ մանկան  
վրայ կը կատարէ այս արարողութիւնը : (1)

Զ. Խաչալուայ . — Խաչալուայն՝ որ եւ կ'ըսուի «Խա-  
չահանգիստ» , կը յիշեցնէ մեզ այն հրեշտակն , որ իշ-  
նելով Պրոպատիկէ աւազանը՝ կը յուզէր ջուրը , եւ  
անդ գտնուած հիւանդներն որոնք որ առաջին անգամ  
ջուրը նետուէին , կը բժշկուէին իրենց հիւանդութենէն:

Քրիստոնէական եկեղեցւոյ մէջ Խաչալուայի արա-  
խողութիւնը (2) կը կաարուի Ս . Խաչիւ՝ Ս . Աւետա-  
րանաւ եւ Սրբոց Մասամբք : Քահանայն երիցս ընկլմե-  
լով զՍ . Խաչն ի ջուր՝ կ'օրհնէ ըսելով, «Օրհնեսցի եւ  
սրբեսցի ջուրս այս » , եւ հիւանդութեան բժշկութիւն  
կը մաղթէ ի Տեամէ :

Է . Տնօրհնէք . — Տնօրհնէքի արարողութիւնն ըս-  
կրսուած է առաքելական դարէն , յորում Առաքեալք

(1) Վերջին ժամանակներս զըեթէ զաղբած է մայրաքաղա-  
րիս մէջ՝ նորածին մանկանց ութօրէից եւ քառասնից արարո-  
ղութեանց կատարումը :

(2) Վերջին ժամանակներս՝ կանոնական արարողութեանց  
կարգն անցած է Խաչալուայի արարողութիւնը , այնպէս որ՝  
մայրաքաղաքիս եկեղեցեաց շատին մէջ , շաբաթը մի անգամ ո-  
րոշեալ օր մը՝ յետ առաւօտեան ժամերգութեան կը կատարուի  
Խաչալուայի արարողութիւնը :

եւ անոնց յաջորդք շրջելով հաւատացելոց տուները՝  
կ'աւետէին Քրիստոսի Ս. Ծնունդը եւ Ս. Յարութիւնը :

Տամներէց քահանայք կ'օրհնեն իրենց հոգեւոր հով-  
սւութեան յանձնուած ժողովրդոց տուները , Ս. Ծնըն-  
դեան Տօնին՝ օրհնելով բնական ջուրն , որ Քրիստոսի  
մլրտութեան խորհրդաւոր նշանակութիւնն ունի . ինչ-  
պէս կը հասկցուի քահանային կարդացած Աւետարանէն .  
իսկ Զատկին օրհնելով գինին , որ նշանակ է արեան  
Քրիստոսի :

Թէ՛ մայրաքաղաքիս մէջ եւ թէ՛ հայաբնակ գաւառ-  
ները , քահանայն՝ ո'չ միայն ջուրը կամ գինին , այլ եւ  
Զատկի կարմիր հաւկիթը (1) , մաս մը աղ , ցորեն կամ  
ալիւր եւ կամ հաց կ'օրհնէ , որպէս զի հաւատացեալ  
քրիստոնէին տունը շէն ու առատ մնայ միշտ :

Ը . Աղօրինեք . — Քահանայն ըստ ծիսարանի կօրհ-  
նէ՝ մատաղցու կենդանիին կերցուելու աղք :

Սովորութիւն եղած է տարւոյն երեւելի տօներուն  
մատաղ ընելու , եւ իբրև ողորմութիւն՝ ննջեցելոց  
հոգւոց համար կարօտ ընտանեաց բաշխելու եւ զա-  
նոնք կերակրելու :

Թ . Յուղարկաւորութիւն ննջեցելոց . — Խորայէլեան  
եկեղեցւոյ ժամանակ սովորութիւն կար ննջեցելոց  
համար աղօթք մատուցանել առ Աստուած :

Քրիստոնէական եկեղեցւոյ հաստատութեան ժամա-  
նակէն սկսուած է ննջեցելոց հանդիսական յուղարկա-

(1) Զատկի կարմիր հաւկիթին համար զանազան բացա-  
տրութիւնք տրուած կան , բայց ամենէն աւ ելի հաւանական է  
համարիլ զայն՝ նշանակ եկեղեցւոյ , զոր իբրև հաւ երկնից՝  
ծնաւ Քրիստոս ի Խաչի , եւ կարմիր ներկեց՝ զայն ի զոյն իւր  
պատուական Արեան , զոր Յափեց ի Գողգոթա՝ ի Յեղան Խաչին :

ւորութիւն եւ թաղսւմ կատարել , ազօթելով անոնց հոգւոց համար առ Տէր , որ թողութիւն չնորհէ անոնց մարդկային ակարութեան հետեւանօք գործած թեթեւ մեղաց եւ յանցանաց :

Յուղարկաւորութեան եւ թաղման արարողութիւնը բաժնուած է երեք դասակարգի , օծեալ եկեղեցական պաշտօնէից , հասակաւոր աշխարհականաց եւ տղայոց :

Օծեալ եկեղեցական պաշտօնէից (քահանայից , եռպիսկոպոսաց եւ կաթողիկոսաց) նախ մարմինը կը լրւուացուի բնական ջրով՝ քահանայաթաղի համար սահմանուած աղօթիւք եւ երգովք . սպիտակ կտաւով կը պատնուի , եւ սպիտակ կտաւով պատրտստուած ժամարարի զգեստուք կ'զգեստուորուի , մոմ կը վառուի զիմուն վերեւ եւ ոտից ներքեւ , կը լինի սաղմոսերգութիւն , ըմբերցումն չորս Աւետարանաց լրիւն , կը ծխուի խունկ , երեսը կ'ուղղուի դէպ յարեւելս , հանգուցելոյն եկեղեցական աստիճանին համեմատ ըզգեստաւորում , Ս. Աւետարան՝ կուրծքին վրայ : Հանգուցելոյ մարմինը կը տարուի եկեղեցական թափորով (1) յեկեղեցի , ուր նորա հոգւոյն համար մատուցուած յատուկ Պատարագի Ողջունի ժամանակ՝ հանգուցելոյն ճակատն եւ աջ ձեռքը միայն կ'օծուի Ս. Միւռոնաւ եւ եկեղեցական թափորով կը տարուի գերեզմանատունն՝ ամիսփուելու համար ի հող :

Եետ թաղման՝ եկեղեցական հոգեւոր պաշտօնէից համար կը կատարուին գերեզմանին վրայ այգ , եօթն-

(1) Յուղարկաւորութեան ժամանակ՝ օծեալ եկեղեցական պաշտօնէին դազաղը Թափորին մէջ կ'առնուի , իսկ աշխարհականին դազաղը՝ Թափորին ետուէն :

օրէք , քառամնից եւ տարելից ըսուած արարողութիւնք , մաղթելու ի Տեառնէ յաւիտենական հանգիստ՝ վասն հոգւոյ ի Տէր հանգուցելոյն :

Այդ , եօթնօրէք , քառամնից եւ տարելից ըսուածներն հոգեհանգստեան պաշտամունք են , որոնք վասն յիշատակի ի Քրիստոս ննջեցելոց կը կատարուին՝ թէ՛ եկեղեցւոյ եւ թէ՛ գերեզմանատան մէջ :

Հասակաւոր աշխարհականի եւ տղայի մահուանէն անմիջապէս յետոյ՝ ննջեցելոյն մարմինը լուալու սովորութիւն եղած է առողջապահական զգուշութեան տեսակէտով , մարմինը կը պատնուի սպիտակ կտաւով , մոմ կը վառուի , խունկ կը ծխուի , երեսը դէպ յարեւելս կը գարձուի , եւ ըստ հրահանգաց ծխարանի՝ յուղարկաւորութեան եւ թաղման արարողութիւնը կը կատարուի :

Ժ. Յիշատակ Մեռելոց . — Հայաստանեայց Ս. եկեղեցին բարեհնպատակ խորհրդով սահմանած է՝ տարւոյն հինգ տաղաւարի երկրորդ օրն , ինչպէս նաեւ Յիշատակ մեռելոց ըսուած օրերը , հոգեհանգստեան հանգիստոր պաշտօն կատարել՝ ի Քրիստոս Յիսուս ընդհանուր ննջեցելոց հոգւոց համար , եւ հայցելով Աստուծոյ թողութիւնն անոնց ներելի մեղաց եւ յանցանաց համար՝ մաղթել յաւիտենական հանգիստ :

Մեր բարեպաշտ նախնիք <sup>(1)</sup> իրենց պարտաւորութիւն կը համարէին Մեռելոցի օրերն երթալ գերեզմանատուն եւ օրհնել տալ իրենց նախնեաց դամբարանը :



(1) Մայրաքաղաքին մէջ սոյն օրինակ պարտաւորութիւնը սկսած են նուազիլ հետզհետէ :

## ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ԱԻԱՆԴՈՒԹԻՒՆՔ

Բարեպաշտական աւանդութիւնք կ'ըսուին ի մեր նախնեաց մեզ աւանդուած այն ամեն սովորութիւնք, որոնք հաւատացելոց կատարեալ աստուածպաշտութեան հանդիսական ծէսերն եւ ջերմեռուանդութեան յայտարար նշաններն են. Եւ թէպէտ քրիստոնէական հաւատոյ հիմնական սկզբանց նման անփոփոխելի չեն, սակայն եւ այնպէս՝ ի նախնի ժամանակաց սահմանուած եւ ընդունուած ըլլալով, եկեղեցին հաւատացելոց ջերմեռանդութիւնն եւ բարեպաշտական զգացմունքը վառպահնելու համար՝ անփոփոխ պահպանած է զայնս ցայսօր ժամանակի, ինչպէս են Նշխար կամ Մաս, ժամուց, Գանձանակ կամ Պնակ, Նաւակատեաց Սեղան, Մոմավառութիւն եւ Ուխտագնացութիւն :

Նշխար կամ Մաս. — Նշխար կամ Մաս է իբրեւ ոչ-սրբագործ եալ մնացորդ Սեղանոյն Ս. Պատարագի, որ սահմանուած է անո՞նց համար միայն, որոնք Քրիստոսի Մարմոյ եւ Արեան հաղորդուելու պատրաստութիւն չունենալուն՝ կ'ընդունին զկնի Ս. Պատարագի Նշխար կամ Մաս, որպէս զի Ս. Պատարագի ներկայ գտնուելով հանդերձ՝ չմնան առանց հոգեւոր միաթարութեան, մասամբ հազորդ լինելով Սեղանին :

Ժամուց. — Ժամուցն է կամաւոր նուէր մը, զոր ժողովուրդը բարեպաշտական զգացմամբ կու տայ օրուան ժամարարին, ինսդրելով որ՝ ի մասնաւորի յիշէ

Ա. Պատարագին մէջ թէ՛ զինքն եւ թէ՛ իւր ի Քրիստոս ննջեցեալները :

Դանձանակ կամ Պնակ . — Խսրայէլեան տաճարաց մէջ կար գանձանակ մը , ուր Խսրայէլացիք կը ձգէին իրենց դրամական նուէրն , ի պէտա ծախուց տաճարին եւ ի նպաստ ողորմութեան կարօտելոց :

Առաքեալք յետ աղօթից , ինչպէս նաեւ հաւատացեալք կը հանգանակէին դրամ վերոյիշեալ նպատակաւ . ուրեմն Գանձանակի սահմանումն առաքելական դարէն սկսուած է , եւ ցարդ պահուած է եկեղեցւոյ մէջ Գանձանակի շրջաբերումը :

Քահանայն կը շրջաբերէ Գանձանակը՝ ընդունելու համար ժողովրդոց կամաւոր նուէրները :

Նոյնպէս ժողովրդոց մէջ կը շրջաբերուի Պնակ , որոյ հասոյթով կը հոգացուին եկեղեցւոյ խունկը , մամը , ձէթն եւ այլ կարեւոր պէտքերը . կը խնամուին աղքատ հիւանդներ , տնակներ , որբեր եւ այրիներ , եւ կը յանձանձուին մարդասիրական հաստատութեանց պիտոյքը :

Նաւակատեաց Սեղան . — Առաքելոց ժամանակ սովորութիւն կար , որ ննջեցելոց պարագայք յատուկ սեղան կը պատրաստէին եկեղեցին , ուր հաւատացելոց բազմութիւնն ի միասին կը ճաշէր :

Այս սովորութիւն դադրած է այժմ :

Մոլավառութիւն . — Քրիստոնէական եկեղեցւոյ հաստատութեան առաջին դարուց մէջ՝ քրիստոնէութեան դէմ յարուցուած հալածանաց ժամանակ՝ անիարելի էր յայտնապէս կատարել կրօնական պաշտամունք , հետեւաբար հասարակաց աստուածպաշտութիւնն առահի կը կատարուէր ստորերկրեայ տեղուանք , ուր մը-

թութեան պատճառաւ ճրագ կը վառուէր՝ լոյս տալու համար :

Երբ քրիստոնեայք ազատօրէն սկսան պաշտել զԱստուած եւ աներկիւղ կատարել ամեն եկեղեցական պաշտամունք, եկեղեցին իրբեւ յիշատակ պահեց ճրագի գործածութիւնն, որ մինչ ցայսօր ժամանակի կը շարունակուի քրիստոնեայ եկեղեցեաց մէջ:

Ուխտագնացութիւնն սկըսուած է՝ երբ հաւատացեալք ի յարգանս Սրբոց ձեռնարկած են շինել վկայարաններ անոնց շիրմաց վրայ : Քը քրիստոնեայք հետզհետէ փափաք զգացին երթալ յուխտ եւ տեսնել այս կամ այն տնօրինական տեղերն, որոնք Աստուածորդուոյն երկրաւոր կենօք եւ վրկագործ արժնօրինութեամբք նուիրակոն եղած են, եւ կամ ա'յն տեղերն, ուր Աստուծոյ սիրելի եւ հաճելի անձնաւորութիւնք՝ քրիստոնէական կրօնքին համար իրենց կեանքը զոհած եւ մարտիրոսական պսակի արժանացած են : Ուստի ուխտաւորք խանդավառ զգացմամբ կ'երթան այս կամ այն ուխտաւեղին եւ անդ ամենայն ջերմեռանդութեամբ կ'աղօթեն առ Աստուած՝ ի կատարումն իրենց բարի հայցուածոց :

Այս բարեպաշտական աւանդութիւններէ զատ՝ կան նաեւ Հայ. եկեղեցական ծէսեր, ինչպէս են՝ հրավառութիւն ծեառնընդառաջի, արմաւենւոյ եւ ձիթենւոյ ոստեր բաժնել, ջուր սրսկել եւ աղանի թոցնել, Ռունալուայի ժամանակ՝ ոտքն իւղով օծել, խաղող օրէննել :

Հրավառութիւն ծեառնդառաջի. — Հեթանոսական սովորութիւն էր Մեհեկան ամսոյ մէջ ի պատիւ աղեւ-

գական՝ հրապարակի վրայ դիզել փայտ ու ցախ, դորս  
նորափեսայք կը վառէին եւ հեթանոսք կրակին բռլոր-  
տիքը շրջելով կ'երգէին :

Իմանալի արեգակն արդարութեան Քրիստոս ծնաւ-  
եւ հեթանոսաց լոյս ծագեց : Քրիստոնէական եկեղեցին՝  
Մեհեկան — Փետրուար 13 ին՝ որ է Քրիստոսի Տեառն  
մերոյ ի տաճարն Քառամտօրեայ Ընծայման տօնի նախ-  
ընթաց օրն, ի պատիւ իմանալի արեգական Քրիստոսի՝  
երեկոյեան նախատօնակէն յետոյ տաճարին բակը փայտ  
կը վառուէր, որ վերջերս անոր տեղ մի մեծ կերոն կը  
դրուի եկեղեցւոյ մեծ տաեանը, որ կը վառուի, երբ  
« Քրիստոս փառաց Թագաւոր » երգն սկսի :

Արմաւենւոյ կամ Զիբենւոյ ոսեր բաժնել . — Հին  
ժամանակը սովորութիւն կար՝ Արմաւենւոյ կամ Զի-  
թենւոյ ոստեր ի ձեռին օդին մէջ շարժելու կամ գետինը  
տարածելու : Խարայէլացիք Արմաւենւոյ ոստեր ճանբուն  
վրայ տարածեցին, երբ Սիօնի Թագաւորը Յիսուս Քը-  
րիստոս յաղթական փառօք մտաւ յերուսաղէմ ի կա-  
մաւոր չարչարանս եւ ի խաչ .

Հայաստանեայց եկեղեցւոյ ուսուցանող եւ ուսանող  
դասը Մալկագարդի օրն՝ ի պատիւ եւ ի յիշատակ Աստ-  
ուածորդուոյն Գալստեան ի քաղաքն Երուսաղէմ, Ար-  
մաւենւոյ կամ ձիթենւոյ ոստեր ի ձեռին կեցած Աստու-  
ծոյ տաճարին մէջ՝ միաբարբառ կ'աղաղակէ, « Ով-  
սաննա՛ » :

Զուր սրբին կամ Աղաւնի բոցնել . — Անյիշաաակ  
ժամանակէ Հայոց սովորութիւն եղած է Վարդավառի  
տօնի օրը իրավու վրայ ջուր սրսկելու եւ ազաւնի  
թոցնելու՝ իրեւ յիշատակ Զրհեղեղի եւ Նոյին Տա-  
պանէն գուրս Ազաւնի թոցնելուն .

Վարդավառի տօնը կը կատարուէր Նաւասարդի ամսուն առաջին օրը , որ Աստղիկ դիցուհւոյն յատկացուած տօն մ'էր , որուն հետ խառնուած էր ջրհեղեղի յիշատակը՝ որ դեռ պահուած է Հայաստանեայց եկեղեցւոյ մէջ։ Եւ ըստ որում Դիցուհւոյն մեհեանը վարդերով եւ ծաղիկներով կը զարդարուէր , ուստի Վարդավառ անունը տրուած է նոյն տօնին :

Ս. Գրիգոր Լուսաւորիչ հայրն մեր սահմանեց Վարդավառի տօնին կատարել Քրիստոսի Պայծառակերպսւթեան տօնը :

Ունենուայի ժամանակ ոսքն իւղով օծել . — Հին ժամանակը սովորութիւն կար հիւրին ոտքերը լուանալ , որ սիրոյ եւ խոնարհութեան նշանակ էր : Իսկ յետ լուացման իւղով օծելն՝ սիրոյ եւ ապաշխարութեան նշան . ինչպէս մեղաւոր կինն իւր արտասուօք լուաց Քրիստոսի ոտքերը , սրբեց մազերովն եւ օծեց ազնիւ իւղով։

Ունալուայի յիշատակի օրը կը գործածուի աղօթիւք եւ տեառնազրութեամբ՝ օրնուած իւղը , յօրինակ խոնարհութեան եւ սիրոյ , զոր երկնաւոր Վարդապետն մեր՝ իւր անձին օրինակաւ ցուցուց :

Խաղող օրինել . — Մեր բարեպաշտ նախնիք իրենց այգեւոյն խաղողոյ բերքէն իբրեւ երախայրիք կը նուիրէին եկեղեցւոյ՝ ի պատրաստութիւն բաժակի գինոյ : Եկեղեցին յայնժամ սահմանած է՝ նոյն նուիրաառ ժողովրդոց այգեաց անշնաս պահպանման եւ արդասաւորման համար օրհնութեան աղօթք կարդալ եկեղեցւոյ մէջ : Այս պատճառաւ ամեն տարի՝ Վարդավառի կամ Ս. Աստուածածնի Վերափոխման տօնի օրը , յաւարտ Ս. Պատարագի՝ խաղողոյ օրհնութիւնը կը կատարուի .

Եկեղեցական Անօրի, Զգեստ, Սպասի եւ Մատեանի.

Բաց ի Ս. Խաչէն, Ս. Աւետարանէն եւ Սրբոց Մասունքէն՝ Եկեղեցական սրբազան անօթներն են Սկիհ և Մաղղման, Մասնաւուփի, Բաժակաման, Աղաւնի եւ Աւազան Միւռոնի :

Սկիհ եւ Մաղղման. — Նշանակ է Քրիստոսի Ծընդեման Մսրոյն եւ Գերեզմանին : Պատարագիչը Մաղղմանին վրայ կը դնէ սրբագործելի անխմոր եւ թարմ հացը-նշխարը, եւ Սկիհին մէջ կը հեղու անարատ բաժակը-դինին :

Մասնաւուփին է արծաթեայ կամ մետաղեայ տփիկ մը, յորում կը պահեն քահանայք Ս. Հաղորդութենէն մաս մը՝ ի պէտս հաղորդութեան հիւանդաց, որոնք անկարող են Եկեղեցի երթալու :

Բաժակամանն է արծաթեայ կամ ապակեայ շիշը, յորում կը պահուի բաժակցու գինին :

Աղաւնի, որ իբրեւ օրինակ Հոգւոյն Սրբոյ մեծարուեցաւ, արծաթէ շինուած ձեւը կը գործածուի Եկեղեցւոյ մէջ, յորում կը պահուի Ս. Միւռոնը՝ Դրոշմի Ս. Խորհրդոյ եւ չնորհաբաշխութեան ժամանակ ի կիր արկանելու համար :

Աւազան Միւռոնի. — Առանց Մաղղմանի փոքրագիր պկիհ մ'է, որ կը գործածուի Եկեղեցւոյ մէջ, երբ Դրոշմի եւ չնորհաբաշխութեան համար՝ Ս. Միւռոն պարունակող Աղաւնիէն Միւռոն առնուլ հարկ լինի :

Եկեղեցական Զգեստ են շուրջառ, ժամարարի շապիկ, փողուղար, գօտի, բաղպան, վակաս, սաղա-

ւարտ , թագ՝ արտախուրակօք , եպիփորոն , քահանա-  
յից փորուրար , ուրար սարկաւագի , շապիկ դպրաց ,  
վեղար , փիլռն եւ հողաթափ :

Կուսակրօն քահանայք եկեղեցւոյ մէջ կը դնեն ի գը-  
լուխ վեղար , զոր Եպիսկոպոսը տուչութեամբ կուտայ ,  
որ է նշան մեռելութեան վասն աշխարհի . նաեւ կը գոր-  
ծածեն փիլռն :

Ամուսնաւոր քահանայք եկեղեցւոյ մէջ կը դնեն ի  
պլուխ՝ խաչածեւ սեաւ գդակ եւ սեաւ փիլռն (<sup>1</sup>) , զոր  
Եպիսկոպոսը կու տայ տուչութեամբ ի քահանայական  
ձեռնադրութեան :

Հայրապետք , Եպիսկոպոսք եւ Վարդապետք՝ ե-  
կեղեցական պաշտամունք կատարելու եւ քարոզելու-  
ժամանակ կը գործածեն գաւազան :

Հայրապետք եւ Եպիսկոպոսք կը գործածեն կեռ-  
գաւազան , որ նշան է հովուելու զժողովուրդն : Կը գոր-  
ծածեն նաեւ մատանի իրենց ճկոյթին վրայ , որ նշան  
է իրենց ընդ հարսին եկեղեցւոյ փեսայութեան .

Վարդապետք կը գործածեն օճածեւ գաւազան , զոր  
Եպիսկոպոսը տուչութեամբ կու տայ իբրեւ մասնաւոր  
իշխանութիւն՝ ուսուցանելու զժողովուրդն քարոզու-  
թեամբ բանին Աստուծոյ :

Եկեղեցական Սպասք են գաւազան , բուրուառ ,  
խաչվառ , քշոց , ծնծղայ , ջահ , կանթեղ , աշտանակ ,  
վարագոյր , գրակալ , ծածկոց սկիհի , փոոց սեղանի ,  
Խաչի եւ Աւետարանի բռնիչ , գորգ ; զանգակ , եւ այլն՝  
եւ այլն :

(1) Փիլռն ըստ ոմանց ոչ միայն եկեղեցւոյ մէջ , այլեւ փո-  
ղոցը գործածելու Եկեղեցական տարազն է ,

Այս ամէն սպասներէն ոմանք կային Իսրայէլեան տաճարաց մէջ , ինչպէս են գաւազան , բուրուառ , ծնծղայ , կանդեղ , աշտանակ , վարագոյր , եւ այլն :

### Եկեղեցական Մատեանի

Եեկեղեցական Մատեանի են Ս. Աւետարան , Գործք Առաքելոց եւ Թուղթք , Սաղմոս , Ժամագիրք , Շարական , Պատարագամատոյց կամ Խորհրդատետր , Տաղարան , Տօնացոյց , Ճաշոց , Մաշտոց , Յայսմաւուրք , Նարեկ :

Ս. Աւետարանը՝ որ համօրէն քրիստոնեայ ազգաց ամենէն սիրելի գիրքն է , կը պատմէ մեզ հաւատացելոց՝ Յիսուսի Քրիստոսի Տեառն մերայ Ծնունդը , Մըրկրտութիւնը , քարոզութիւնները , առակները , հըրաշքները , պատգամները , չարչարանքը , խաչելութիւնը , մահը , թաղումը , յարութիւնն ու համբարձումնն նաեւ կ'ուսուցանէ մեզ այն ուղիղ բարոյականութիւնն , որոյ հիմն է սէր առ Աստուած եւ առ ընկերս :

Գործ Առաքելոց եւ Առաքելական Թուղթք են կանոնական գիրք Նոր Կտակարանի , որոնք կը պատմեն թէ՝ ի՞նչպէս հիմնուեցաւ քրիստոնէական Եկեղեցին եւ թէ՝ ի՞նչպէս Հոգին Սուրբ առաջնորդեց եւ օրհնեց Քրիստոսի առաջին հետեւողները :

Գործ Առաքելոց գիրքը կը պատմէ Քրիստոնի յերկինս համբառնալէն սկսեալ մինչեւ Հոգւոյն Սրբոյ դալուսարք :

Գործք Առաքելոց գիրքը կը պատմէ Պօղոսի դարձն տա՝ կոչումը, անոր առաքելական եռանդն ու աշխատութիւններն եւ բոլոր Առաքելոց գէմ յարուցած հաւածննքը :

Առաքելական Թուղթի նամակի ձեւով գրուածքներ են, զորս Առաքեալք զրած են առ նախնի հաւատացեալս՝ յորդորելու, խրատելու եւ Ս. Աւետարանի մէջ յայտնուած փրկութեան ճանապարհն հաւատացելոց ցացնելսւ այլ եւ այլ առիթներով :

Մաղման Խարայէլեան տաճարին մէջ զԱստուած օրէնելու համար Դտւիթ Մարգարէին յօրինած երգոց եւ փառարանութեանց ամբողջութիւնն է, որ կրօնական ամեն պաշտամանց մէջ կ'ամ կ'ըսուի ի թիւ եւ կամ կ'երգուի ի ձայն :

Ժանմագիրէն է՝ օրուան ժամերու վրայ եկեղեցւոյ մէջ կատարուելիք հափառակաց աստուածպաշտութեան վերարերիալ մալթանաց, քարոզից, աղօթից եւ երգոց գիրքը՝ զորս երկասիրած են Երանաշնորհ Ս. Թարգմանիչք մեր Սահմակ եւ Մեսրոպ, Հայրապետք Գիւտ, Յովհան Մանդակունի եւ Ներսէս Շնորհալի :

Նարականն է գիրք հոգեւոր երգոց Հայաստաննեացց Ս. Եկեղեցւոյ յօրինուած մեր երանելի Ս. Հայրապետներէն եւ նախնի հոգեսէր վարդապետներէն, որնք կ'երգուէն հասարձկաց աստուածպաշտութեան ժամանակ :

Ծարականք չորս կարգի բաժնուած են, Տէրունական, Սրբոց, Պահոց (ապաշխարութեան) եւ Հանգըտեան (ննջելոց) :

Պատպազմանայց կամ Խորհրդանեց է գրքոյկ մը,

որ ժամարարը կ'ընթեռնու ի ծածուկ եւ ի ճայն Ս.  
Պատարագի արարողութեան ժամանակ՝ նշանակուած  
յատուկ աղօթքները : Խորհրդատեարն է որ ամեն ժամ  
մարարի աջ կողմը կը գրուի Սեղանին վրայի ի ժամ  
Ս. Պատարագի :

Տաղարանիէ գիրք մը , որուն մէջ կանմեղեցիներ ,  
տաղեր եւ Ս. Պատարագի ժամանակ՝ երդեցիկ դպրաց  
կարդալիք եղանակաւոր հոգեզմայլ երգերը :

Տօնացոյն է կանոն եւ առաջնորդ ամեն տօնակառ  
տարութեանց , որու մէջ նշանակուած են ամբողջ տա-  
րեկան շրջանին իւրաքանչիւր աւուր հասարակաց ա-  
զօթից վերաբերեալ սազմոսք , շարականք , շնթերց-  
մունք Ս. Գրոց եւ այլ հոգեւոր երգեցողութիւնք :

Տօնացոյցի հետեւողութեամբ կը պատրաստուի Օ-  
րացոյցի կրօնական մասը :

Ճաւոցն է ֆիրք քաղուածոյ Հիմն եւ Նոր Պատակարա-  
նաց , իւրաքանչիւր աւուր համար ըստ պատշաճի սահ-  
մանուած , հասարակաց աստուածպաշտութեան ժա-  
մանակ կարդացուելու նպատակաւ :

Ճաւոցի մէջ առնուած են այլեւայլ օրհնութեանց  
աղօթքներ ու ճառեր , յօրինուած ի մեր նախնի Ս.  
Հարց եւ Վարդապետաց :

Մաւոցն է Հայագտանեայց Ծիսարանը Ս. Ակեղեց  
ւոյ , զոր Ս. Մեսրոպ գրական այլեւայլ , աշխատու-  
թեանց մէջ կարգադրեց պատշաճապէս-

Ծիսարանը՝ Հայագտանեայց Ս. Եկեղեցւոյ տատ-  
ուածպաշտութեան եւ չորհապարգեւ Ս. Խորհրդոց կա-  
տարման եւ մատակարարութեան վերաբերեալ եւ եւ  
կեղեցական արարողութեանց պատկանիալ կարգերն ու

կանոններն կը պարունակէ , որոց մեծ մասը նոյն ինքն Ս . Մ եարոպ յօրինած ըլլալով՝ իւր մականուամբ կաջուեցաւ « Մաշտոց » : Ի վերջոյ՝ եկեղեցւոյ նախնի Ս . Հարք ճոխացուցին Միսարանն յօրինմամբ այլեւայլ աղօթից :

Յայսմ-աւուրի՛ որ կը կարդացուի ամեն երեկոյ՝ յառաջ քան զսկզբնաւորութիւն հասարակաց աղօթից , է պատմութիւն Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ եւ Փրկչին կատարած փրկագործ տնօրինութեանց եւ աստուածահաճոյ Սրբոց նախանձելի եւ օրինակելի վարուց ու բարուց , եւ անոնցմէ ումանց վակն քրիստոնէական հաւատոյ նահատակութեան նկարագիրը :

Նարեկն է գիրք հոգեբուղիս աղօթից Գրիգորի Նարեկացւոյ , սր անոր ուրիշ երկասիրութիւններէն գերազանց է վաեմ իմաստից կողմանէ , եւ որ ամեն երկիւղած սրտերու մէջ խորին տպաւորութիւն կը թուղու :

Այս աղօթագիրք եկեղեցական մատենից կարգէն է անոր համար՝ որ կը պարունակէ իր մէջ փառատրական եւ գոհացողական աղօթքներ , նաեւ զղջման , խոստավանութեան , ապաշխարութեան , բժշկութեան եւ պյլ պէս պէս բարի խնդրուածոց կատարման վերաբերեալ պաղատանքներ , որոնք կը կարդացուին Ս . Եկեղեցւոյ մէջ :

## ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ

Երես

ՆԵՐԱՆՈՒԹԻՒՆ — ԱՍՏՈՒԱՆՊԱՇՏՈՒԹԻՒՆ ..... 9

### ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

#### ԳԼՈՒԽ Ա.

Կանոնական ժամերգութիւնք.....	10
Գիշերապաշտօն կամ Գիշերային ժամ.....	15
Ասաւօտեան ժամ.....	18
Արեւագալ.....	25
Երրորդ ժամ.....	26
Վեցերորդ » .....	27
Իններորդ » .....	27
Երեկոյեան » .....	28
Խաղաղական » .....	31
Հանգստեան » .....	32

#### ԳԼՈՒԽ Բ.

ԾիՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՔ .....	33
Խաչակնքել .....	34
Ծնրադրել .....	34
Երկրպագել .....	34
Խունկ ծխել .....	48
Խնկարկել .....	35
Օրհնել Խաչիւ եւ Աւետարանաւ .....	35
Թափօք ենել .....	35
Նախատօնակ .....	36
Հակում .....	36

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՒ

ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ..... ....

ԳԼՈՒԽ Ա.

	Երես
ՏՆՈՐԻՆԱԿԱՆ ՏՕՆՔ .....	.....
Աւետումն .....	41
Ծնունդ Տեառն մերոյ .....	42
Անուանակոչութիւն (Ութօրէք) .....	45
Տեառընդառաջ .....	46
Մազկազարդ .....	47
Վերջին Ընթրիք եւ Ոտնալուայ .....	49
Զարշարանք եւ Խաչելութիւն Քրիստոսի .....	51
Զատիկ — Յարութիւն Քրիստոսի .....	52
Համբարձումն Քրիստոսի .....	53
Հոգեգալուստ .....	53
Վարդավառութեալուալ .....	54

ԳԼՈՒԽ Բ.

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ՏՕՆՔ .....

Յօդուած Ա.

Յղութիւն Ա. Կուսին յԱնւայէ .....	56
Ծնունդ Ա. Կուսին յԱննայէ .....	57
Բնծայումն Ա. Կուսին ի տաճարն .....	57
Վերափոխումն Ա. Աստուածածնի .....	58

Յօդուած Բ.

ՏՕՆՔ Ա. ԽԱԶԻ .....

Խաչվերաց .....

59

	Երես
Գիւտ Ս. Խաչի .....	60
Երեւումն Ս. Խաչի .....	60
Վարագայ Ս. Խաչ.....	61

**ԳԼՈՒԽ Գ.**

ՄՐՅՈՑ ՏՕՆՔ ԿԱՄ ՅԻՇԱՏԱԿԻ	60
ԲԱՑԱՑԻՌԻԹԻՒՆՔ ԳԼԻԱՏՈՐ ՏՕՆԻՑ ԵՒ ԿԻՒՐԱԿԻՒՑ	60
Կաղանդ և տարեմուտ .....	65
Ծնունդ Յովհաննու Կարապետի .....	66
Առաջաւորաց պահք .....	66
Տօն Ս. Ղեւոնդեանց քահանայից .....	67
Տօն Ս. Վարդանանց զօրավարաց .....	67
Տիեզերական ժողով կ. Պօլսոյ .....	68
Բուն բարեկենդան .....	68
Երկրորդ կիւրակէ մեծի պահոց .....	70
Երրորդ » » » .....	71
Չորրորդ » » » .....	72
Հինգերորդ » » » .....	73
Տօն. Ս. Գրիգոր Լուսաւորչի մտին ի վիրապն	74
Վեցերորդ կիւրակէ մեծի պահոց .....	74
Յիշաաակ յարութեան Ղազարու .....	76
Աւագ երկուշաբթի .....	76
Աւագ երեքշաբթի .....	77
Աւագ չորեքշաբթի .....	78
Աւագ հինգշաբթի .....	79
Աւագ ուրբաթ .....	81
Ճրագալոյց .....	83
Զատիկ — Յարութիւն Քրիստոսի .....	84

	Երես
Նոր կիւրակէ կամ կրկնապատիկ .....	85
Աշխարհամատրան կանաչ կիւրակէ .....	86
Կարմիր կիւրակէ .....	86
Երկրորդ ծաղկազարդ .....	87
Առաջին կիւրակէ յարութեան .....	87
<b>Տօն Ս. Հռիփսիմեանց .....</b>	<b>88</b>
» Ս. Գայրանեանց .....	88
» Ս. Յովհաննու Կարապետին և Աքա- նագինեայ եպիսկոպոսին .....	88
» Ս. Դրիգոր Լուսաւորչի ելն ի վիրապէն	88
» Կաթողիկէ Ս. Էջմիածնի .....	88
» Մեծին Ներսիսի հայրապետին .....	89
Գիւտ նշխարաց Ս. Գրիգոր Լուսաւորչի .....	89
<b>Տօն Ս. Թարգմանչաց .....</b>	<b>90</b>
» Ս. Տրգատայ թագաւորին .....	90
Գիւտ տփոյ Ս. Աստուածածնի .....	91
<b>Տօն Արբոց Երկոտասան առաքելոց .....</b>	<b>91</b>
Թիշատակ տապանակրն հնոյ և տօն նորոյս Ս. Եկեղեցւոյ .....	92
Թաղէսո առաքիալ և Սանդուխտ կոյս .....	93
Տիեզերական ժողով Եփեսոսի .....	93
<b>Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի .....</b>	<b>94</b>
Գիւտ Գօտւոյ Ս. Աստուածածնի .....	94
Տիեզերական ժողով Նիկոյ .....	95
<b>Տօն Եկեղեցւոյ ի նաւակատիս Ս. Խաչին .....</b>	<b>95</b>
» Եօթանասուն և Երկու աշակերտաց Քրաք	96
» Հորից աւետարանչաց .....	97
» Հրեշտակապետաց .....	97
» ամենայն Արբոց .....	97